


**46064**



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

---

ՄԱՍՆ Ա.

ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆ



Ի. Մ. Փ. Ա.

# ՊԱՏՄՈՒԹԻՒՆ Ա. ԳՐՈՑ

ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԱՑ

Մ Ա Ս Ն Ա.

16064

ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆ

Յ. Մ. Ք. ՅԻՍՈՒՄԻ ԸՆԿԵՐՈՒԹԵՆՔՆ

Բ. Տ Վ Պ

Յ. Փ. Ա.

Կ. Պ Ո Լ Ի Ջ

Յ. Մ. Ա Խ Թ Ե Ս Ա Ն Տ Պ Ո Ր Ա Ն

1933

Յ. Մ. Ա Խ Թ Ե Ա Ն  
Տ Պ Ո Ր Ա Ն, Կ Ա Զ Մ Ա Տ Ո Ւ Ն  
Թ Ղ Թ Ա Վ Ա Ճ Ա Ռ Ո Ւ Ն  
Թ Ի Ւ 165



Զիք արգելք,

Պ. Սրբիկը. Յա.ի Բնկէ

Հոկտեմբեր 1933

Կ. Պոլիս

Արտօնեալ է,

Դահան Արքեպիսկ. Քչուրեան  
Վիճակաւոր Կ. Պոլսոյ

7 Հոկտեմբեր 1933

Կ. Պոլիս

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

### Ա. ԳՐՈՑ

ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿԾԱԿԱՐԱՆԱՅ

### ՆԱԽԱ.ԳԻՒՏԵԼԻՐ

1. Սուրբ Գիրքը կը բաղկանայ երկու մասերէ. Ա. Հին Կտակարան, Բ. Նոր Կտակարան :

2. Հին Կտակարանը կը պարունակէ տիեզերքի և մարդուս ստեղծուածէն մինչև Տիառապն մերոյ Յիսուսի Քրիստոսի գալուստը պատահած Գլխաւոր ղէպքերը, մանաւանդ Խրայելացւոց կրօնական և քաղաքական պատմութիւնը :

1. Քանի՞ մասերէ կը բաղկանայ Սուրբ Գիրքը,  
2. Ի՞նչ կը պարունակէ Հին Կտակարանը

Յ. Նոր Կտակարանը կը բովանդակէ 1. պատմական մաս մը նախ՝ յորս Աւետարան-ները, որոնց մէջ կը պատմուի Տեառն, մերոյ Յիսուսի Քրիստոսի կեանքը։ Յետոյ Գործ Առաջեղոյք, որուն մէջ կը յիշատակուի եկեղեցւոյ առաջին տարիներու քանի մը դէպքերը։ 2. Վարդապետական մաս մը. Առաջեղոյք բուդրեցը, որոնք իրը յիշատակարան վաւերացուած են սուրբ Եկեղեցին, և Յայտնութեան Գիրք. Յովհաննէս առաքեալին տեսիլքները։



ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ  
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆ

Ա. Շ Ր Զ Ա Ն

ԱՇԽԱԲԾՀԻՍ ՍՏԵՂԾՈՒՄԻՆ ՄԻՒԶԵԻ ԶԲՀԵԼԵԼ

ՀԱՅԱՍՏԱՆ

Գ. Լ Ո Ւ Խ Ա.

ԱՇԽԱԲԾՀԻՍ ՍՏԵՂԾՈՒՄԸ

4. Աստուած ստեղծեց աշխարհս. այս մինքն ոչինչէն գոյութիւն տուաւ անոր։

5. Սուրբ գիրքը մեզ կը սորվեցնէ թէ Աստուած վեց օրուան մէջ ստեղծեց աշխարհքը։ Ասոնք օրէ աւելի ժամանակամիջոցներ են, որոնցմէ շատերը հազարաւոր տարիներէ կրնան բաղկանալ։ Աստուած առաջին օրը ստեղծեց լոյսը։

4. Ո՞վ ստեղծեց աշխարհս!

5. Աստուած ի՞նչպէս ստեղծեց աշխարհքը։

Երկրորդ օրը՝ երկնից հաստատութիւնը,  
Երրորդ օրը՝ ծավը ցամաքէն զտտեց և  
երկրիս հրամայեց, որ ծառեր և տունկեր  
բռւցնէ:

Զարբորդ օրը, արեգակը լուսինը և աստ-  
ղերը:

Հինգերորդ օրը՝ թռչունները և ձուկերը:  
Վեցերորդ օրը՝ անասունները:

Իսկ ամէնէն վերջն ստեղծեց մարդս:

Գ. Ա. Ռ. Խ. Բ.

ՄԱՐԴՈՒՄ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՒ ԱՆԿՈՒՄԸ

6. Աստուած մարդս ստեղծելէ առաջ  
ըստ, «Մարդն ստեղծենք մեր պատկերին և  
մեր նմանութեան հոմեմատ»: Յետոյ գետ-  
նին հողէն անոր մարմինը կազմեց և անոր  
երեսը հոգին փչեց ու անունը դրաւ Ադամ:  
Այսպէս հոգիէ և մարմինէ բազկացեալ մար-  
դը կարող եղաւ իր Արարիչը ճանչնալու,  
սիրելու և անոր ծառայելու:

6. Աստուած մարդս ի՞նչպէս ստեղծեց Եւան:

7. Աստուած Աղամին խոր քուն մը զըր-  
կեց և անոր մէկ կողէն ստեղծեց Եւան ու  
ըստ անոնց. «Աճեցք և բազմացէք, երկի-  
րը լեցուցէք և անասունները հնազանդե-  
ցուցէք ձեզ»:

8. Աստուած եօթներորդ օրը հանդչեցաւ,  
այսինքն նոր արարած չստեղծեց: Բայց կը  
չարունակէ իր հոգածութիւնը. աշխարհիս  
վրայ և զայն կը կառավարէ իր նախախ-  
նամութեամբը:

Գ. Ա. Ռ. Խ. Խ. Գ.

ԵՐԿՐԱՀՈՐ ԴՐԱԽՏԸ

9. Աստուած մեր նախածնողքն, Աղամն  
ու Եւան դրաւ զուարձալի պարտէզի մը  
մէջ, որ կը կաչուի երկրաւոր դրախտ:

10. Աղամ ու Եւա իրենց զուարձութեան

7. Աստուած ի՞նչպէս ստեղծեց Եւան:

8. Աստուած ի՞նչ զրաւ եօթներորդ օրը:

9. Աստուած ո՞ւր դրաւ մեր նախածնողքը  
Աղամն ու Եւան:

10. Աղամ ու Եւա ի՞նչ կ'ընէին դրախտին մէջ:

համար պիտի պահէին ու մշակէին երկրաւոր դրախտը, բայց այս աշխատութիւնը իրենց և ոչ մէկ յոդնութիւն և նեղութիւն կը պատճառէր:

11. Երբ մարդս Աստուծոյ ձեռքէն ելաւ և ոչ մէկ չարչարանքի կամ տառապանքի ենթակայ էր: Հիւանդութիւն եւս չէր գիտեր և չպիտի մեռնէր: Նմանապէս և ոչ մէկ յուրի միտում ունէր: Մշտնչենտուր երանութեան և սրբութեան մէջ կը գտնուէին Աստամ ու Եւա: Իրենց սերունդն ալ պիտի օգտուէր այս ամէն առանձնաշնորհումէն և պիտի վայելէր այս ամէն երջանկութիւնները:

12. Դրախտին մէջ կը գտնուէին ամէն տեսակ բերքեր և համեզանաշակ պտղատուծառեր: Կար նաև բարւոյ և չարի գիտութեան ծառը:

13. Աստուած մեր նախածնողաց ըսաւ. ԱԱմէն ծառերուն պտուղէն կերէք, բայց

11. Որո՞նք են մեր նախածնողաց գլխաւոր առանձնաշնորհումները:

12. Ի՞նչ կը գտնուէր դրախտին մէջ:

13. Աստուած ի՞նչ ըսաւ մեր նախածնողացը:

բարւոյ և չարի գիտութեան ծառի պտուղին չպչչիք: Ասոր պտուղէն կերած օրերնիդ մահուամբ կը մեռնիք»:

### Գ. Լ. Ո Խ Խ Պ.

ԱԴԱՄ ՈՒ ԵԽԱՅԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՒ ԴՐԱԽՏէՆ  
ԱՐՑԱԲՍՈՒՄԸ

14. Ադամ ու Եւա Աստուծոյ չնաղանդեցան: Սատանան նախանձեցաւ անոնց երջանկութեան վրայ և օձի կերպարանքով Եւայի սերգայացաւ և ըսաւ անոր. «Ինչո՞ւ համոր Աստուած այս պարտէզին պտուղէն ուտելնիդ արգիլեց»: — Եւա պատասխանեց. «Եյս պարտէզին պտուղներէն կ'ուտենք, բայց ասոր մէջտեղը դանուած բարւոյ և չարի գիտութեան ծառին պտուղէն ուտելը մեզ արգիլեց, զի մի գուցէ մահուամբ մեռնիք»: — Զպիտի մեռնիք, յարեց սատանան, որովհետեւ Աստուած գիտէ որ, եթէ անկէ ուտէք տատուած պիտի ըլլաք և բարին ու

14. Ադամ ու Եւա Աստուծոյ չնաղանդեցան,

չարը պիտի գիտնաք...» : Եւա այս խօսքերէն խարուելով տեսաւ որ պտուղը գեղիցիկ է և հրապուրիչ, փրցուց կերաւ։ Առ մուսինին եւս տուաւ։ Այն ալ կերաւ։

15. Երբ Ադամ ու Եւա արգիլուած պլատուղէն կերան հասկցան թէ մերկ են, տերեւներով գօտի շինեցին և գացին պահուեցան։

16. Աստուած անհնազանդ Ադամն ու Եւան կտնչեց ըսելով. «Ո՞ւր ես Ադամ։ Աս սիկա պատասխանեց. «Ձայնդ լսեցի և վախցայ. որովհետեւ մերկ էի, պահուեցայ» — «Ինչո՞ւ կը վախնաս, կերա՞ր արդիօք արգիլուած պտուղէն» — «Կինը, զոր իրը ընկեր տուիր ինձ, անկէ կերցուց»։ Աստուած Եւային ըսաւ. «Ի՞նչու ըրիր այդ բանը» — «Օձը զիս խաբեց», պատասխանեց Եւան։

17. Աստուած նախ օձին ըսաւ. «Այս

15. Ի՞նչ պատահեցաւ, երբ Ադամ ու Եւա արգիլուած պտուղէն կերան։

16. Աստուած ի՞նչ ընթացք բռնեց անհնազանդ Ադամը ու Եւայի նկատմամբ։

17. Աստուած ի՞նչ պատիժ տուաւ օձին։

բանն ընելուդ համար երկրի բոլոր արտարածներուն մէջ անիծեալ պիտի ըլլաս : Թը Համութիւն պիտի դնում կնոջ և քու մէջ, անոր սերունդին և քու սերունդիդ մէջ։ Անիկա քու գլուխդ պիտի ջախջախէ, դուն պիտի ջանաս անոր գարշապարը խայթելու»։

18. Աստուած Եւային ըսաւ, «Քու ցաւ ու նեղութիւններդ պիտի բազմացնեմ։ Ցաւերու մէջ պիտի ծնանիս և էրիկ մարդուն իշխանութեան տակ պիտի ըլլաս»։

19. Աստուած Ադամին գառնալով ըսաւ. «Քանի որ գուն կնոջդ ձայնին ականջ դրիր և ինձ չնազանդեցար երկիրը Յանիծեալ պիտի ըլլայ քեզ համար և փուշ ու տատասկ պիտի բռւցնէ։ Մինչև մահդ քու ճակտիդ քրտինքովը պիտի ուտես քւհացդ։ Որովհետեւ հող էիր և հող պիտի դառնաս»։ Յետոյ Աստուած Ադամն եւ Եւան վանտեց դրախտէն։

18. Աստուած ի՞նչ պատիժ տուաւ Եւային։

19. Աստուած ինչ պատիժ տուաւ Ադամին։

20. Աստուծոյ անհնաղանդելնէն յետոյ  
Աղամ ու Եւա կորսնցուցին իրենց անմեռ-  
զութիւնը : Իրենց չար կիրքերը արթնցան :  
Ենթակայ եղան ամէն տեսակ նեղութեանց ,  
հիւանդութեանց ու մահուան :

21. Աստուած արդարութեան ձայնը  
լսեցնելէ յետոյ ցցուց նաև իր անհուն գը-  
թութիւնը : Կին մը օձին զլուխը պիտի  
ջտիշտիսէ ըսկով Աստուած կ'աւետէր Ա-  
մենասուրբ Կոյս Մարիամը, որ օր մը պիտի  
ըլլոր Մայրն Յիսուսի, աշխարհի Փրկչին :

Գ Լ Ո Խ Խ Ե .

Կ Ա Յ Է Ւ Ե Խ Ա Բ Է Լ

22. Աղամ ու Եւայի առաջին երկու զա-  
ւակներն են Կայէն և Արէլ : Կայէն երկիրը  
կը մշակէր, իսկ Արէլ ոչխարիներ կ'արածէր :  
Երկուքն ալ Աստուծոյ ընծայ նուիրեցին :

20. Ասոր վրայ ի՞նչ պատահեցաւ Աղամ ու  
Եւային :

21. Աստուած մարդս բոլորովին լքե՞ց  
22. Որո՞նք են Կայէն եւ Արէլ

Կայէնին ընծաները ընտիր չըլլալնուն հա-  
մար Աստուծոյ հաճելի չեղան : Արէլ իր հօ-  
տին ամենէն ընտիրներէն զատածները Աս-  
տուծոյ նուիրելուն համար Աստուծոյ շատ  
հաճելի թուեցաւ :

23. Կայէն տեսնելով որ իր եղբօրը ըն-  
ծան Աստուծոյ աւելի հաճելի եղած է, նաև  
խանձեցաւ : Իր եղբայրը դաշտ հրաւիրեց,  
հան անոր վրայ ինկաւ և խեղգեց :

24. Ասոր վրայ Աստուծոյ ձայնը լսելի  
եղաւ . «Կայէն, ո՞ւր է քու եղբայրդ Արէլ» :  
— «Չեմ գիտեր, ես եղբօրս պահապա՞նն եմ»,  
— պատասխանեց Կայէն : — «Ի՞նչ ըրիր յարեց  
Աստուած, եղբօրդ արեան ձայնը երկրէն  
ինձ կը բարձրանայ և վրէմինդրութիւն  
կ'աղաղակէ : Ասոր համար եղբօրդ արեամբ  
շաղախեալ երկրին երեսը անիծեալ պիտի  
ըլլաս, աշխարհիս երեսը թափառական պիտի  
ըլլաս» :

23. Իր ընծան ընդունելի ըլլալուն հետեւան-  
քով ի՞նչ ըրաւ Կայէն :

24. Ասոր վրայ ի՞նչ պատահեցաւ,

Գ Լ Ո Ւ Խ Զ.

Ա Յ Լ Ե Ւ Ա Յ Լ Ք

Ն Ա Հ Ա Պ Ե Տ Ն Ե Բ Բ Ը

25. Ադամ ու Եւա Աէթ անունով ուրիշ  
ուղի մը ունեցան : Խնչպէս ինքը նոյնպէս  
իր սերունդը երկիւզածութեամբ ապրեցան  
և որդիք Աստուծոյ կոչուեցան :

26. Հին ատենաները երկիւզածութեամբ  
և առաքինութեամբ ապրող ընտանեաց հայ-  
րերն ու պետերը կը կոչուին Նահապետ :

27. Ասոնց մէջ ամենէն նշանաւորներն  
են , Ենովք , որ իր երկիւզածութեան շնոր-  
հիւ ողջ ողջ երկինք վերանալու արժանա-  
ցաւ , Մաթուսաղէմ որ մօտիկ 1000 տարի

25. Ադամ եւ Եւ ուրիշ որդիներ ունեցան :

26. Որո՞նք կը կոչուին Նահապետ :

27. Որո՞նք են ասոնց մէջ ամենէն նշանաւորներն

ապրելուն ծանօթ է իր երկայնակեցութեամ-  
բը և ասոր որդին Դամէք , որ Նոյ Նահա-  
պետին հայրն եղաւ :

28. Որդիք մարդկան ըսուածներուն մէջ  
եւս կար Դամէք մը , որուն զաւակներէն  
Յովբէլ խաշնարածներուն և վրանաբնակ-  
ներուն հայրն եղաւ : Յովբաղ երաժշտական  
զործիքներ հնարեց : Թովբէլգարբնութիւնը  
զտաւ : Կը յիշտակուի նաև Թովբէլի քոյլը  
Նոյիմա :



28. Որդիք մարդկան ըսուածներուն մէջ ո-  
րո՞նք են երեւելիները :



ՅՐՋԱՆ ԵՐԿՐՈՐԴ

ԶԲՀԵԼԵՊԵՆ ՄԻՒՋԵՒ ԱԲՐԱՀՈՅ

Պ Լ Ռ Խ Ե.

ՍԱՐԴՈՅ ԱՊԱԿՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՏՈՊԱՆԻՆ  
ՇԻՆՈՒԹԻՒՆԸ

29. ԱԷԺԻ զաւակները կայէնի զուտակաց հետ խնամութիւն ընկելով անոնց պէս չարանալուն և ամբարիշտ ըլլանուն հաւմար Աստուած որոշեց ամբողջ աշխարհ կորոնցներ չըսեղեղով մը:

30. Այս չար ու ամբարիշտ մարդոց մէջ կար սակայն նոյ անունով արգար ու երկու պած մէկը: Աստուած ուզեց իրեն հաճե, մի նոյը ազատել ջրհեղեղէն: Անոր հրամայեց, որ տապանը չինէ և իր կնոջ հետ, -իր երեք

29. Արդիք Աստուծոյ միշտ բարի մնացի՞ն:

30. Մարդկային սեռը ի՞նչպէս ազատեցաւ այս ընդհանուր աղէտէն:

զաւակներով և անոնց կիներով միտտեղ հոն մտնէ: Իրեն հետ առնէ նաև ամէն տեսակ կենդանիներէն զոյգ զոյգ:

31. Տեղատարափ անձրեւ մ'եղաւ, քառասուն օր քառասուն զիշեր տեւեց և ամենէն բարձր լեռներէն տասնեհինգ կանգուն տւելի վեր ելաւ: Երկրիս վրայ բնակող ամէն մարդիկ ու անսասունները և օդին մէջի ամէն թռչունները կորսու եցան: Միայն նոյ և իրեն հետ տապանին մէջ գտնուողներն ազատեցան:

32. Զուրերը հարիւր յիսուն օրէ ՚ի վեր երկրիս երեսը կը ծածկէին: Աստուծոյ հաւանած սաստիկ հովուն վրայ սկսան ջուրերը նուազիր: Տառներորդ ամսուն լիուներուն գագաթներն երեւցան և տապանը հանդչեցաւ Հայաստանի լեռներուն վրայ:

33. Քառասուն օր յետոյ նոյ տապանին պատուհանը բացաւ և թռչուց ագուաւ մը,

31. ի՞նչպէս տեղի ունեցաւ ջրհեղեղը:

32. Ջրհեղեղէն յետոյ ի՞նչ պատահեցաւ:

33. Նոյ ի՞նչպէս հասկցաւ թէ ջուրերը քաշում են:

որ չվերադարձաւ։ Քանի մօրէն աղաւնի  
մը թոցուց, որ հանգչելու տեղ չդանելով  
վերադարձաւ։ Եօթն օր վերջը դարձեալ  
թոցուց աղաւնին, որ այս անգամ կտուցը  
ձիթենի կանանչ ճիւղով մը վերադարձաւ,  
որով նոյ հասկցաւ թէ ջուրերը ցամքած  
են։ Եօթն օր վերջը աղաւնի մը եւս թշուցուց, որ չվերադարձաւ ալ եւս։

34. Նոյ հասկնալով որ ջուրերը քաշ-  
ուած են, Աստուծոյ հրամանաւ տապանէն  
դուրս ելաւ իր կնոջ, իր զաւակաց և զա-  
ւակացը կիներուն հետո կենդանիներն եւս  
թոլուցին տապանը։

35. Նոյ տապանէն դուրս ելելուն պէս  
խորան մը կանգնեց և 'ի նշան երախտա-  
գիտութեան ողջակէզ մատոյց Աստուծոյ։

36. Աստուծած օրհնեց Նոյը և անոր սե-  
րունդն ըսելով։ «Ածեցէք և բազմացէք,

34. Ի՞նչ ըրաւ նոյ, երբ հասկցաւ թէ ջուրերը  
քաշուած են։

35. Նոյ երախտագիտութեւնն՝ ի՞նչպէս ցցուց  
Աստուծոյ։

36. Աստուծած ի՞նչ խոստում ըրաւ նոյի,

երկիրը լեցուցէք և ամէն արարածոց վրայ  
տիրեցէք, բայց չըլլայ, որ մարդու արիւն  
թափէք»։ Յետոյ խոստացաւ, որ այլ եւս  
աշխարհէքը ջրէնեղեղով բնաջինջ պիտի ընէ  
և այս խոստման ու դաշինքին իբր նշան  
տուաւ ծիրանի գօտին։

### Գ. Լ. Ա. Խ. Խ. Ը.

### Ն Ո Յ Ի Ո Բ Գ Ի Ք Ը

37. Նոյի երեք որդիքը կը կոչուին Սէմ,  
Քամ, Յաբեթ։ Նոյ երկիրը բանելով սկսաւ  
այգի տնկել և գլխի պատրաստել։ Բայց  
գինիին զօրութիւնը չգիտնալով օր մը չա-  
փէն աւելի խմեց և արբենալով պոտկեցաւ։  
Քամ այս վիճակին մէջ գտնելով զինքը,  
զնաց եղբարցը առջև ծաղրեց։ Մինչդեռ  
Սէմ և Յաբեթ պատկառանօք յարգեցին ի-  
րենց հայրը։

38. Գինովութենէն սթափելէն յետոյ երբ

37. Նոյի երեք որդիքը ի՞նչ կը կոչուին եւ  
ի՞նչ ըրին։

38. Ի՞նչ ըրաւ նոյ, երբ գինովութենէն սթա-  
փեցաւ։

Նոյ հասկցաւ թէ Քամ զինքը ծաղրեր է,  
Քամն անիծեց, իսկ Սէմն ու Յարեթը օրհնեց:

Գ Լ Ո Խ Խ Թ.

Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Ք

ԲՈԲԵԼՈՆԻ ԱՇՏԱՐԱԿԸ

39. Զբհեղելէն յետոյ Նոյի որդիքն և  
անոնց սերունդը շուտով բազմացան և գրա-  
նուած երկիրնին իրենց նեղ գալով սկսան  
յուսաջանու գէպի արհեւելք և հասան մին-  
չև Սանարայ դաշտը:

40. Մարդիկ ցրուելէ առաջ ըսին իրենց  
մէջ. «Եկէք քաղաք մը և հոն մինչեւ եր-  
կինք հասնող աշտարակ մը շինենք և ասով  
մեծ անուն մը հանենք»: Բայց Աստուած  
այս ամբարտաւոն խորհուրդը խափանելու

39. Նոյի որդիքը եւ անոնց սերունդը երկար  
ատեն մէկտեղ մնացի՞ն:

40. Ի՞նչ պատահեցաւ Սանարայ դաշտին մէջ,

համար, մինչև այն ատեն խօսուած մէկ  
լեզուին տեղ, անոնց լեզուն խառնակելով  
տարբեր տարբեր լեզուներ խօսիլ տուաւ:  
Իրար չհասկնալուն հետեւանօք սկսած գոր-  
ծերնին կիսկատար թողուցին: Այս պատ-  
ճառաւ այն տեղը կոչուեցաւ «Բարել» այ-  
սինքն խառնակութիւն:

41. Մարդիկ ցրուելէ յետոյ ցանկու-  
թեանց անձնատուր հզան, Ճմարիտ Աստ-  
ուածը բոլորսին մոռցան և սկսան մարդը,  
կենդանիները և անբան արարածները պաշ-  
տել իբր Աստուած:

42. Աստուած իր խոսացած Փրկիչը զըր-  
կելու համար ամէն տզքաց մէջէն ընտրեց  
տզք մը: Այս ազգը իսրայէլն է, որ Եբրա-  
յեցի և Հրեայ եւս կը կոչուի: Իսկ նախա-  
նայրն եղաւ Եբրահամ:

41. Մարդիկ ի՞նչպիսի կեանք անցուցին ցրուե-  
լէ յետոյ:

42. Աստուած զո՞վ ընտրեց իր ընտրուած ժո-  
ղովութիւն իբր Հայր:

ԵՐՉԱՆ ԵՐՐՈՐԴ

ԱԲՐՈՀԱՄԷՆ ՄԻՒՋԵՒԻ ՄՈՎԱԽԵՍ

Գ Լ Ո Խ Խ Փ.

Ա Բ Բ Ա Հ Ա Մ

43. Աբրահամ, որ Քաղզէացւոց Ուր  
քաղաքը ծնաւ Սէմի ցեղէն Թարայի որդին  
և Երերի թռոն էր։ Ասոր համար իր ցեղն  
ալ Երայեցի կոչուեցաւ Կռապաշտութիւնը  
իր ցեղին մէջն եւս մաած էր. բայց Աբրա-  
համ ճշմարիտ Աստուածը կը պաշտէր։

44. Աստուած Աբրահամի երկիւզածու-  
թիւնն և բարեպաշտութիւնը տեսնելով ե-  
րեցաւ անոր և ըստւ. «Ելիր քու երկիրէդ  
և գնա քեզ ցուցնելու երկիրս. զքեզ մհծ  
ազգի մը հայր պիտի ընեմ և աշխարհի բո-  
լոր ազգերը օրհնեալ պիտի ըլլան քեզ մով»։  
Այսպէս եղաւ Աբրահամի կոչումը։

43. Ո՞վ էր Աբրահամ։

44. Աստուած ի՞նչպէս ընտրեց իր ժողովուրդը։

45. Աբրահամ Ժողովոց իր հօրը տունը,  
ելաւ կարանէն և իր կնոջ ու իր եղբօրորդ-  
ւոյն. Ղովտի հետ և եկաւ բնակեցաւ Քանա-  
նացւոց երկիրը։ Աբրահամ ուր որ հաստատ-  
ուեցաւ խորան մը կանգնեց Աստուծոյ։

46. Սովոր պատճառով Աբրահամ Եգիպ-  
տոս գնաց, բայց վերջը ընծաներով և պար-  
գևներով վերագարձաւ և հաստատուեցաւ  
Բեթէլ։

47. Աբրահամ և Ղովտ շատ հարստու-  
թիւն և արջառներ, ոչխարներ ունէին։  
Արօտատեղիներնին նեղ գալով իրենց հովիւ-  
ներուն մէջ կոփւը անպակաս էր։ Աբրահամ  
Ղովտէն խնզրեց, որ իրարմէ բաժնուին։  
«Թէ որ, ըստւ, գուն աջ կողմը կ'երթաս,  
ես ձախ, իսկ իթէ գուն ձախ» ես աջ կողմը  
կ'երթամ»։ Յորդանանու կողմերը աւելի  
պտղաբեր և յուռթի ըլլանուն՝ Ղովտ ոյն  
կողմերն ընտրեց և հաստատուեցաւ Սոլոմ

45. Ի՞նչ ըրաւ Աբրահամ։

46. Աբրահամ Միշտ Քանանու երկիրը մնաց։

47. Աբրահամ եւ Ղովտ շարունակ միատեղ  
ապրեցա՞ն։

քաղաքին մէջ : Աբրահամ Մամբրէի կաղնիին  
մօտերը թէրոն բնակեցաւ : Հոն ալ սեղան  
կանգնեց Աստուծոյ :

48. Չորս թագաւորներ Սոդոմացւոց թա-  
գաւորին վրայ յարձակեցան , քաղաքը կո-  
ղոպեցին , Դովտն ալ զերի տարին : Աբրա-  
համ այս լսելուն պէս իր ծառաներուն ամե-  
նէն քաջամիրտներէն երեք հարիւր տաս-  
նեւութ հոգի ժողվեց . թշնամիները հալա-  
ծեց , Դովտը ազատեց , տարած գերիներնին  
և աւարներնին ետ առաւ և վերադարձաւ  
յաղթութեամբ :

49. Մելքիսեդէկ թագաւոր էր Սաղի-  
մայ և միանգամայն քահանայ Բարձրելոյն  
Աստուծոյ : Յազթական վերադարձին դիմա-  
ւորեց հայր Աբրահամը , հաց և զինի հանեց  
իբր ընծայ , խորհրդաւոր նշան Սորը պա-  
տարագի զոհին , զոհաբանեց Բարձրական  
Աստուծը և օրհնեց Աբրահամը իր բարե-  
բարութեանը համար :

48. Սոդոմի մէջ ի՞նչ պատահեցաւ Դովտին  
49. Ո՞վ Մելքիսեդէկ եւ ի՞նչ ըրաւ :

50. Օր մը Աբրահամ իր վրանին առջև  
նստած էր : Հեռուէն եկող երեք ճամբորդ  
նշմարելով դիմաւորեց և ճաշի հրաւիրեց :  
Կարսգ , կաթ և խորոված միս հանեց ա-  
նոնց առջև : Ճաշէն յետոյ հրեշտակներէն  
մին կ'ըսէ Աբրահամին . «Տարիէ մը վերա-  
դարձիս քու կինդ , Սարա զաւակ մը պիտի  
ունենայ» : Սակա Սարային անհաւատալի  
երեւցաւ , բայց հրեշտակը աւելցուց թէ  
«Աստուծոյ առջև անկարելի բան չիկայ» :

### ԳԼՈՒԽ ՓԱ.

### ՍՈԴՈՄ ԵՒ ԳՈՄՈՐԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

51. Տէրը Աբրահամէն բաժնուելու ատեն  
ըստ թէ Սոդոմու Գոմորը կործանելու կ'եր-  
թան , որովհետեւ մեղքերը խիստ բազմացած  
են և ամբարշտութիւնները չափին անցած :  
Աբրահամ զթալով . «Տէր , ըստ , եթէ 50

50. Ո՞ր պարագաներու մէջ Աստուծ զաւակ  
խոստացաւ Աբրահամին :

51. Աբրահամ ի՞նչ ըրաւ , երբ Տէրը Սոդոմ եւ  
Գոմորի կործանումը իմացուց անոր :

արդար գտնուի հոն, բարիներն ալ չարեցրուն հետ պիտի կորսնցնի՞ու: —Ո՛չ, եթէ 50 արդար գտնուի չեմ կործաներ: —Եթէ 5 պակաս գտնուի. —45ին համար եւս չեմ կործաներ: —Հապա եթէ 40 գտնուի: —Եթէ 40 արդար գտնուի, դարձեալ չեմ կործաներ: Այսպէս Աբրահամ աստիճանաբար 30-20, 10 հատի իջաւ: Տէրն ալ միշտ հաւանեցաւ Աբրահամի խեղբանաց համաձայն Սոդոմ ու Գոմորի խնայել, բայց նոյն իսկ 10 արդար չգտնուեցաւ: Արդար ըլլալով միայն Դովտ կը գտնուէր հոն:

52. Երբ Տէրը Աբրահամէն բաժնուեցաւ երկու հրեշտակները Սոդոմ ու Գոմորի մօտեցան: Դովտ դրան առջեւը կեցած ըլլալով զանոնք տեսնելուն պէս դիմաւորեց, թախանձանօք իր տունը հրաւիրեց: Գիշերը Դովտին իմացուցին, որ Սոդոմ ու Գոմորը կործանելու համար եկած են և Աբրահամիցին, որ իր կինը և երկու աղջիկներն առնէ և հեռանայ քաղաքէն: Պատուիրեցին

52. Աստուած ի՞նչպէս կործանեց Սոդոմ ու Գոմորը:

նաև, որ հտեւնին իսկ չնային, որպէսզի իրենք ալ միւսներուն պէս չպատճուին: Արեւը ծագելուն պէս Սոդոմի և Գոմորի վրայ ծծումբ ու հուր տեղաց, ամէնը բնաշինջ ըրաւ: Հիմակ հոն կը գտնուի Մեռեալ ծովը: Դովտի կինը հետաքրքրութեամբ ետեւը նայելուն համար աղի արձան կտրեցաւ:

### ԳԼՈՒԽ ԺԲ.

### Ի Ս Ա Հ Ա Կ Ի Զ Ո Հ Ը

53. Աբրահամ իր հարձէն, Ագարէն զաւկ մը ունեցաւ և անունը իսմայէլ դրաւ: Բայց Աստուածոյ խոստացած սերունդին հաւխանայրը և Աբրահամի ժառանգը պիտի ըլլար իսահակ, որ Ատրայէն ծնաւ: Իսահակի ծննդեան ութերորդ օրը Աբրահամի իր այս որդին թէվատեց Աստուածոյ կանխաւ տուած պատուէրին համաձայն:

54. Երբ Իսահակ քիչ մը մեծցաւ, Աստ-

53. Աբրահամ քանի՞ զաւակ ունեցաւ:

54. Աստուած ի՞նչ զողութիւն խնդրեց Աբրահամէն:

ուած զիշեր մը Աբրահամին երեւցաւ և ա-  
նոր հաւատքը փորձելու համար ըստեւ, ո՞թու  
մէկ հատիկ սիրական զաւակի, իսահակն առ  
քեզ ցուցնելու լերանս վրայ տար ու ինձ  
զոհէ»։ Աբրահամ առանց գանդատի և ղըժ-  
կամակութեան ճամբայ ելու։ Երբ որոշուած  
լերան ստորոտը հասան, զոհին ծառայելիք  
փայտը իր որդւոյն իսահակի կոնակը բեռ-  
ցուց, ինքն ալ առաւ սուրբն ու հուրը կհոր  
ելլելու տաեն իսահակ հօրը հարցուց, «Հա՛յր,  
ահա կրակ ու փայտ, իսկ ողջակէզը ուր է»։  
«Որդեա՛կո, Տէրը կը հոգայ», պատասխա-  
նեց Աբրահամ։

55. Երբ Աբրահամ և իսահակ լերան զը-  
լուխը հասան, Աբրահամ սեղան մը կանգնեց,  
որուն վրայ զետեղեց փայտը։ Իր որդին ի-  
սահակը կապեց և գրաւ սեղանին ու փայ-  
տին վրայ։ Զեռքն երկնցուց, որ սուրբն առնէ  
և մորթէ իր որդին։ Իսկոյն Աստուծոյ հը-  
րեշտակը երեւցաւ և ըստեւ, «Աբրահամ, Աբ-  
րահամ, տղուդ արիւնը մի՛ մաներ և մի՛

55. Աստուած Թոյլ տուա՞ւ որ Աբրահամ զոհէ  
իր որդին, իսահակը

դպչիր անոր։ Հասկցայ, որ Աստուծմէ կը  
վախնաս, քանի որ անոր հնազանդելու հա-  
մար քու մէկ հատիկ սիրելի զաւակիդ չինա-  
յեցիր»։ Աբրահամ աչքերը վերցուց և ծա-  
ռի մը ճիւղէն կախուած խոյ մը տեսնե-  
լով զնաց առաւ և իր որդւոյն տեղ զոհեց  
Աստուծոյ։ Աբրահամի այս մեծ հնազանդու-  
թեանը համար Աստուած օրհնեց գայն և եր-  
կինքի աստղերուն, ծովու աւազներուն չափ  
բազմաթիւ զաւակ խոստացաւ անոր։ Իսա-  
հակ խորհրդաւոր նշանն է Յիսուսի Քրիս-  
տոսի, որ խաչափայտը ուսը՝ ելաւ մինչեւ  
Գողգոթա և հոն զոհուեցաւ իրապէս։

### ԹԱՌԻԽ Ժ.Պ.

ԻՍԱՀԱԿԻ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ

56. Սարայի մահուանէ յետոյ Աբրահամ  
ինքն ալ ծերացած ըլլալով ու զից իսահակը  
կարգել իր ծառան, Եղիազարը Միջագէտք,  
իր ծննդավայրը գրկեց, որ հարս մը գանէ իր

56. Ե՞րբ եւ ի՞նչպէս տեղի ունեցաւ իսահակի  
արուանութիւնը։

զաւակին համար : Եղիազար Աբրահամի ուղ-  
տերէն տասը հատը նուռէրներով բեռնուու-  
րած ճամբայ ելու : Որոշուած տեղը հասած  
իրիկունը քաղաքին աղբիւրին քով կեցաւ  
և սա աղօթքն ըրաւ Աստուծոյ . «Տէ՛ր, Ասու-  
ուած Աբրահամու, այն աղջիկը, զոր իսա-  
հակին իրը կին սահմանած ես, թող խըն-  
դրանաց վրայ տահնէն առաջ խմելու ջուր  
տայ ինձ» : Նոյն միջոցին Ռեփեկա սափորը  
ուսին վրայ յառաջացաւ : Եղիազար խմելու  
ջուր ուղեց անկէ : Ռեփեկա, հրամացէք,  
Տէ՛ր, ըստ և Եղիազարի ու անոր ուղարկուն  
ջուր տալէն վերջը զնաց եղելութիւնը պատ-  
մեց իր եղբօրը, Լաբանին, որ եկաւ և Ե-  
ղիազարը իրենց տունը հրաւիրեց : Երբ Ե-  
ղիազար իր ճամբորգութեան նպատակը  
յայսնեց անոնց, «Ի՞նչ ընհնգ, Աստուծոյ  
կամքն է, չենք կրնար զիմագրել», ըսին :  
Հետեւեալ առաջ Ռեփեկան հետն առած վե-  
դարդարձաւ Քանանու երկիրը :

57. Իսահակի ամուսնութենէն քիչ ա-  
տեն ետքը Աբրահամ մեռու 175 տարեկան  
և թաղուեցաւ Քերոնի մէջ իր Սարա կնոջ  
քով :

57. Ե՞րբ եւ քանի՞ տարեկան մեռաւ Աբրահամ :

Գ. Լ. Ո. Խ. Խ. Փ. Փ.

Ե Ս Ա Կ Ե Կ Յ Ո Բ

58. Աբրահամու մահուանէ յետոյ Ասու-  
ուած Իսահակին երեւցաւ և ըստ : «Քու  
զաւակներդ երկինքի տաղերուն պէս պիտի  
բազմացնեմ և երկրի ազգերը պիտի օրհնու-  
ին քու սերունդիդ չնորհիւ» : Վերջը Իսահակ  
երկուորեակ զաւակ ունեցաւ . Եսաւ ու Յա-  
կոր : Եսաւ որ թաւ, մազոս էր, քաջ որ-  
որդ եղաւ, խակ եղբայրը, Յակոր հեղաբա-  
րոյ էր : Իսահակ Եսաւը կը սիրէր, մինչ-  
դեռ Ռեփեկա կը սիրէր Յակորը :

59. Եսաւ անզբանիկ կը նկատուէր, այս  
պատճառաւ պիտի տիրանար հայրական  
ամբողջ ժառանգութեանը : Օր մը Յակոր  
ուպնաթեան եփած էր : Եսաւ որսէն վերա-  
դանալով ըստ Յակորին . «Այդ կերակու-

58. Ի՞նչ պատահեցաւ Աբրահամի մահուանէ  
յետոյ :

59. Եսաւ իր անդրանկութիւնն ի՞նչպէս կոր-  
սընցուց :

րէդ ինձ տուր, որովհետեւ խիստ անօթեցած  
եմ» — «Անդրանկութեանդ իրաւունքը ինձ  
ծախիչ» պատասխանեց Յակոբ։ Եսաւ հաւ-  
անեցաւ, երգմամբ հրաժարեցաւ անդրան-  
կութեան իրաւունքէն և ոսպնաթանը կե-  
րաւ, անցաւ գնաց։

60. Իսահակ իսոր ծերութեան հասած,  
աչքերը կուրացած լլլալով և ինքինքը  
մահամերձ զգալով ուզեց իր անդրանիկ որ-  
դին, Եսաւը օրհնել։ Զայն կանչեց և ըսաւ.  
«Աղեղդ առ և գնա որս մը բռնէ, ուզածիս  
պէս պատրաստէ և ինձ բեր, որ ուտեմ և  
չմեռած օրհնեմ զքեզ»։ Ուերեկա այս լսելով.  
«Գնա, ըսաւ Յակոբին, երկու ուշ բեր, որ-  
պէս զիս հօրդ սիրածին պէս կերակուր եփեմ։  
Իրեն կը հրամցնես, որ մեռնելէ առաջ օրհ-  
նէ զքեզ»։ Ուերեկա կերակուրը եփեց, Եսաւի  
զգեստները Յակոբին հագուեցուց, ձեռքերն  
ու վիզը ուլերուն մորթովը ծածկեց և իսա-  
հակին զրկեց։ Իսահակ այս հնարամտութե-

60. Յակոբ ի՞նչ միջոցաւ Եսաւի տեղ իր հօրը  
օրհնութելով կորպեց։

նէն խարուելով օրհնեց Յակոբը և Աստու-  
ծոյ կողմանէ հօրը, Արրահամին ու իրեն ե-  
ղած խոստմանցը ժառանգորդ կարգեց զայն։

61. Յակոբ հազիւ դուրս ելած էր, ահա  
Եսաւն ալ կերակուրը ձեռքը մտաւ ներս։  
Իսահակ եղածը հասկնալով զարմացաւ, բայց  
Յակոբին տուած օրհնութելունը ետ չառաւ։  
Միայն Եսաւին թախանձանաց չդիմանալով  
ան ալ օրհնեց։

62. Եսաւ թէ անդրանկութեան իրաւուն-  
քէն, թէ հօրը օրհնութենէն զրկուելուն պատ-  
ճառաւ եղօրը, Յակոբին դէմ ոխ պահեց և  
սպառնացաւ զայն մեղցնել։

### ԳԼՈՒԽ ԺԵ.

### ՑԱԿՈԲ

63. Ուերեկա տեսնելով որ Յակոբի կետնա-  
քը վտանգի մէջ է, ըսաւ անոր. «Ելիր Խա-

61. Իսահակ ի՞նչպէս հանդարտեցուց Եսաւը։

62. Եսաւ ի՞նչ ընթացք բռնեց Յակոբի հանդէպ։

63. Յակոբը ազատելու համար ի՞նչ հնարք մը-  
տածեց Ուերեկա։

ուան մօրեղբօրդ քով գնա և հոն կեցիր մինչ  
և որ եղբօրդ բարկութիւնը հանդարտիւ:

64. Ճամբորդութեանն առան զիշեր մը  
Յակոբ զլուխը քարի մը վրայ զրած կը քը-  
նանար դաշտին մէջ: Երազին մէջ տեսաւ  
սանդուղ մը, որու ծայրը երկրէն մինչ եր-  
կինք կը հասնէր: Աստուած սանդուղին զը-  
լուխը կեցած ըստ Յակոբին. «Ես Արքահա-  
մի, իսահակի Աստուածն եմ: Ես երկիրը  
պիտի տամ քեզ և քու սերունդիդ: Քու  
դաւակներէդ մէկուն շնորհիւ օրհնեալ պիտի  
ըլլան բոլոր ազգերը»:

65. Յակոբ Լաբանին քով մնաց քսան  
տարի: Եօթը տարի ծառայելով անոր մեծ  
աղջկան Լիլայի հետ կարգուեցաւ և եօթը  
տարի ալ աշխատեցաւ Ռաքէլի համար: Յե-  
տոյ Լաբանի աղջանաց վրայ վեց տարի  
եւս ծառայեց անոր և իր ճարայիկութեամբը  
ու հարամառութեամբը շատ մը հարստու-  
թիւն զիզեց և Աստուծոյ հրամանովը ճամ-  
բայ ելաւ իր երկիրը վերադառնալու համար:

64. Փախուստին ատեն ճամբան ի՞նչ պատա-  
հեցաւ Յակոբին:

65. Յակոբ ի՞նչ ըրաւ մօրեղբօրդ, Լաբանին քով-

66. Յակոբ Լաբանէն բաժնուելով իր  
հոյրենիքը դարձած միջոցին լսեց, որ իր  
եղբայրը, Եսաւը վրէժինդրութեան համար  
իր դէմ կուգայ: Ծատ վախցաւ և Աստուծոյ  
ազօթեց, որ զինքը ազատէ անոր ձեռքէն:  
Հրեշտակ մը երեւցաւ և ամբողջ գիշերը  
կուռեցաւ անոր հետ: Յակոբ զայն չթողուց,  
մինչեւ որ չօրհնեց զինքը: Հրեշտակն անոր  
անունը դրաւ Խորայէլ: Եյս պատճառաւ  
անոր սերունդը կոչուեցաւ Խորայէլացի:

67. Եյս տիսիլքէն յիտոյ առաւտուն  
Յակոբ նշմարեց, որ իր եղբայրը, Եսաւը իր  
դէմ կուգայ: Իր ընտանիքի անդամները և  
իր ամբողջ ունեցած հարստութիւնը երկու  
խումբի բաժնեց: Ինքն ալ մեծաքանակ ըն-  
ծաներով Եսաւը դիմաւորել գնաց, եօթն  
անդամ երկրպագութիւն ըրաւ անոր: Եսաւի  
գութը շարժելով ներեց նղոօրը: Երկու եղ-  
բայրներ հաշտուեցան և ողջագուրեցին մէկ-  
զէկ:

68. Երբ Յակոբ իր հօրը քով կ'երթար,

66. Խորայէլ անունը ո՞վ տուաւ Յակոբին:

67. Յակոբ ի՞նչպէս սիրաշահեցաւ Եսաւը:

68. Ե՞րբ եւ քանի՞ տարեկան մեռաւ իսահակ:

ճամբան Բեթղեհէմի մօտերը Յովսեփի մայրը, Ռաքէլ մեռաւ։ Մամրէ հասնելէն քիչ ետքը իսահակ եւս մեռաւ՝ 180 տարեկան։ Յակոբ և Եսաւ իրենց հայրը թաղեցին մհծ տրտմանթեամբ։

69. Յակոբ տասներկու որդի ունէր, ուրոնց անուններն են. Ռուքէն, Շմալոն, Ղեւի, Յուղա, Իսաքար, Զարուղոն, Գան, Նեփթաղիմ, Գաղ, Ասիր, Յովսէփ, Բենիամին։

70. Ամենամեծ խոստումը, զոր Աստուած Արքահամին, Իսահակին և Յակոբին ըրաւ, Մեսիայի խոստումն էր, որ երեքին ալ յաջորդաբար կրկնուած է գրեթէ միեւնոյն բառերով. «Յու սերունդիդ չնորհիւ պիտի օրհնեմ երկրիս բոլոր ազգերը»։ Սուրբ Գրքին մէջ ստէպ կը խօսուի այս ուխտին նկատմամբ, զոր Աստուած զրաւ Արքահամին, Իսահակին և Յակոբին հետ։ Նոյն իսկ Ամենասուրբ կոյսն Մարիամ այս ուխտը կը յիշէ իր «Մեծացուացէ . . .» երգին մէջ։

69. Յակոբ քանի՞ որդի ունէր եւ անուններն են է։

70. Ո՞րն է ամենամեծ խոստումը, զոր Աստուած յաջորդաբար ըրաւ Աքրահամին, Իսահակին եւ Յակոբին։

Գ.Լ.ԱԽԱՆ Ժ.Զ.

ՅՈՎ.ՍԷՓ

71. Յովսեփի եղբայրները կը նախանձէին անոր վրայ, որովհետեւ իրենց հայրը, Յակոբ զայն շատ կը սիրէր և ծաղկեայ պատմուածան մը շինել առած էր անոր։ Այս նախանձը աւելի սաստկացաւ, երբ Յովսէփ ահսած երկու երազները պարզութեամբ պատմեց անոնց։

72. Յովսեփի տեսած երկու երազներուն տռաջինն է. «Դաշտի մը մէջ որայ կը կապէինք, ըսաւ Յովսէփ իր եղբարցը, իմ ուրաս ելաւ, շիտակ կեցաւ և ձերիները դարձան իմինիս երկրպագութիւն ըրին»։ Յովսեփի տեսած և իր ծնողացն ու եղբարցը պատմուած երկրորդ երազն է. «Երազիս մէջ տեսայ որ արեգակը, լուսինը և տասնեւմէկ սատղներ երկրպագութիւն կ'ընէին ինձ»։

71. Յովսեփի եղբայրներն ինչո՞ւ կը նախանձէին անոր վրայ։

72. Որո՞նք են Յովսեփի տեսած երազները։

73. Այս երկու երազներէն ետքը Յովշաէփի եղբայրներն առաւել եւս նախանձեցան անոր գէմ: Օր մը Յակոբ Յովսէփը զրկեց, որ երթայ իր եղբայրները տեսնէ: Երբ հեռուէն անոր գալը տեսան իրենց մէջ ըսին: «Ահա երազատեսը կուգայ, եկէք, սպանինք զինքը»: Մտքէն, իրենց մէծ եղբայրը չհաւանեցաւ այդ գարշելի գործին և և Յովսէփն ազտակու մտօք խորհուրդ տուաւ, որ պարապ ջրհորի մը մէջ նետեն զայն և իրենց եղբօրը տրիւնը չմտնեն:

74. Յովսէփի եղբայրները զինքը ջրհորը նետելէ յետոյ երբ նստած հաց կ'ուտէին, տեսան որ իսմայելացի վաճառականներ եզիպառս կ'երթային: Յուղա իր եղբարցը, «Մեր եղբօրը մահն, ըստու, մեր ի՞նչ օգտին ողիտի ծառայէ: Անոր արիւնը մտնելու տեղ լաւագոյն է, որ զինքը սա վաճառականներուն ծախտենք»: Միւս եղբայրները հաւանեցան և Յովսէփը քսան դահեկանի ծախսեցին:

73. Այս երկու երազներէն յետոյ իր եղբայրներն ի՞նչ գգացում ունեցան Յովսէփին գէմ:

74. Յովսէփ ի՞նչպէս ծախուեցաւ:

անոնց: Իսկ անոր ծաղկեայ պատմուճանը այժի մը արեան մէջ թաթխելէ վերջը իրենց հօրը զրկեցին ըսելով. և Ասիկա գտանք, նայէ, քու որդւոյդ Յովսէփինն է թէ ոչ: Յակոբ ճանչցաւ զգեստը, Սկսաւ լալ և չէր ուզիր մխիթարուիլ:

75. Վաճառականները Յովսէփը Եզիպաս տարին և ծախսեցին Փարաւոնին գահճապետին, Պետափիքսի, որ Յովսէփին վրայ կատարեալ վստահութիւն ունենալով անոր յանձնեց իր տան մատակարարութիւնը: Ընդհակառակը Պետափիքսի անպարկեշտ կինը երբ տեսաւ թէ իր չար հրապոյրները միշտ կը մերժուին Յովսէփին կողմանէ, անիրաւ տեղը իր ամուսնոյն քով ամբատանեց և բանտը նետել տուաւ զայն:

76. Յովսէփ բանտին մէջ ամենուն հոձելի երեւցու: Նոյն միջոցին Փարաւոնի տակառապետն ու մատակարարը րանտը կը նետուին: Գիշեր մը երկուքն ալ երազ տեսան: Յովսէփ անոնց մեկնութիւնը տուաւ:

75. Վաճառականները ի՞նչ ըսին Յովսէփը:

76. Բանտին մէջ ի՞նչ պատահեցաւ Յովսէփին:

Տակառապետին կանխաւ աւետեց թէ երեք  
օրէն Փարաւոն զինքը առջի պաշտօնին վը-  
րայ պիտի կարգէ և խնդրեց անկէ, որ ի-  
րեն համար միջամտէ և զինքը բանտէն ա-  
զատէ։ Յովսեփին ըսածներն իրականացան,  
բայց տակառապետը բոլորովին մռոցաւ իր  
խոստումը։

### Դ Ա Ռ Խ Խ Ժ Է.

### ՅՈՎՍԵՓԻ ՓԱՌՔԸ

77. Անցան երկու տարիներ եւս և Փա-  
րաւոն ալ երկու երազ տեսաւ։ Նեղոս զե-  
տէն եօթը գէր երիջներ ելեր կ'արածուէին,  
ետքը ու րիշ եօթը նիհար երիջներ հկան և  
կլեցին առաջինները։ Փարաւոն արթնցաւ  
և նորէն քնացաւ։ Յետոյ տեսաւ ցորենի հա-  
տիկներով լեցուն եօթը զեղեցիկ հասկեր, եա-  
քը եօթը պարտապ հասկեր, որ կլեցին առա-  
ջինները։ Փարաւոն այս երազներուն վրայ  
խոված եգիպտասի բոլոր երազանները և

77. Ի՞նչ առիթով Յովսէփ բանտէն ազատեցաւ։

գիտունները կանչեց, բայց և ոչ մէկը կըր-  
ցաւ մեկնել այն երկու երազները։ Տակա-  
ռապետը յիշեց իրեն պատահածը և Յովսե-  
փի նկատմամբ գովեստով խօսեցաւ թագա-  
ւորին։ Յովսէփ բանտէն հանուելով Փարա-  
ւոնին ներկայացուեցաւ։

78. Փարաւոն Յովսեփի ըստ թէ գի-  
տունները և երազաննները չեն կրցած իր  
երազները մեկնել և թէ իրեն պատմուածին  
համեմտոտ ինք միայն կրնայ մեկնել զա-  
նոնք։ Յովսէփ պատասխանեց, ո՞չ թէ ինք,  
այլ Աստուած պատասխան պիտի տայ Փա-  
րաւոնի փրկութեան համար։ Յետոյ աւել-  
ցուց, եօթը գէր հասկերը և եօթը պա-  
րարտ երիջները կը նշանակեն առատու-  
թեան եօթը տարիներ որոնց պիտի յաջորդեն  
սովոր եօթը տարիներ։ Պէտք է ուրեմն,  
որ թագաւորը իշմաստուն և խոհեմ մէկը  
գտնէ, որպէսզի առատութեան պարիներու-  
թերքին հինգերորդ մասը սովոր տարիներուն  
համար պահէ։

78. Յովսէփ ի՞նչ մեկնութիւն տուաւ Փարաւո-  
նին երազներուն։

79. Այս խորհուրդը հաճոյ թուեցաւ Փարաւոնին, «Ո՞ւր պիտի զտնեմ, ըստ, քեզմէ տւելի իմաստուն մէկը։ Այսօր զքեզ կառավարիչ կը կարգեմ ամբողջ Եղիպատոսի վրայ։ Իմ երկրորդս պիտի ըլլաս»։ Վերջը իր մատանին հանեց և Յովսեփին մատը զըրաւ, բեհեղեայ զգեստ հագուեցուց, վիզէն ոսկի մանհակ կախեց, իր երկրորդ կառքը հեծցուց հանդիսաւորապէս։

80. Յովսէփ առատութեան տարիներուն մէծաքանակ պաշարներ պահեց ընդարձակ ամբարներու մէջ։ Եօթը տարի վերջը երբ սովի տարիներն եկան, նոյն համբարանոցները մէկիկ մէկիկ բացաւ և հաց հասցուց ամբողջ Եղիպատոսի։ Ամէն անզամ որ ժողովուրդը զանգատէր, Փարաւոն կը պատասխանէր. «Յովսեփին գացէք և ըստն ըրէք»։

79. Ի՞նչ ըրաւ Փարաւոն։

80. Յովսէփ ի՞նչ ընթացք բռնեց առատութեան եւ սովի տարիներուն մէջ։

Գ. Ա. Ռ Խ Խ Փ Ք.

ՅՈՎՍԵՓԻ ԵՂԲԱՑՄՆԵՐՆ ԵՒ ՀԱՅՐԸ  
ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ

81. Առջը Քանանացւոց երկիրն ալ տիրելուն համար Յակոբ իր ազաքը Եղիպատոս դրկեց, որ երթան ցորեն բերեն։

82. Յովսէփ իր եղբայրները տեսնելուն պէս ճանչցաւ, բայց արտաքուստ յայտնի չըրաւ և իբր լրտես հկատեց զանոնք։ «Ո՛չ, Տէ՛ր, ըսին Յովսէփի եղբայրները, մենք լրտես չենք։ Ամէնքս մէկ հօր զաւակ ենք։ Մեզմէ ամենէն փոքրը Քանանացւոց երկիրը մնաց մեր հօր քովք։ Իսկ միւսը շատոնց մհասձ է»։ — «Լաւ, յարեց Յովսէփ, եթէ ըստածնիդ շիտակ է, գացէք հոս բերէք ձեր պղտիկ եղբայրը, բայց ձեզմէ մէկը հոս թողմաց իբր պատանդ»։ Շմաւոն կեցաւ։ Յով-

81. Յովսէփի եղբայրները ցորեն գնելու համար ո՞ւր գացին։

82. Յովսէփ ի՞նչ ընդունելութիւն ըրաւ իր եղբայրը։

սէփ ուզածնուն չափ ցորեն տուաւ և բերած ստակնին ալ պարկերնուն մէջ դնել տալով ճամբայ հանեց :

83. Երբ Եղիպատոսէն բերած ցորեննին հատաւ, Յակոբ իր զաւակաց ըսաւ, որ Եղիպատոս երթան և ցորեն բերեն : Առանց Բենիամինին, պատասխանեցին անսնք, չենք կրնար Փարաւոնին նախարարին ներկայանալ : Յակոբ չեր ուզեր հաւանիլ : «Յովսէփս մհուու, կ'ըսէր, Շմաւոնը բանտն է : Բենիամինն ալ կ'ուզէք տանիլ : Եթէ զլուիը փորձանք մը գայ, որտիս ցաւէն կը մեռնիմ» : Յուզա խոստացաւ որ ինքը պատասխանաւու կ'ըլլայ հօրը տոջե, որովհետեւ ուրիշ ճար չիկար Եղիպատոս զառնալու, «Քանի որ այզպէս է, ըսաւ Յակոբ, ուզածնիդ ըրէք : Մեր երկրին լաւագոյն պըտուզներէն նուէր և ուրիշ թանկագին ընծաներէն տարէք Եղիպատոս այդ նախարարին Պարկերնուդ մէջէն դտած ստակներնիդ ալ իրեն վերադարձուցէք : Աստուած հետերնիդ

83. Յովսէփ որ խոստման վրայ թոյլատրեց, որ Բենիամին եւս իս Եղիպարցը հետ Եղիպատոս երթաց:

ըլլայ, նախարարին սիրտը՝ մեղմացնէ, որ Բենիամինն ու Շմաւոնը հետերնիդ բերէիք :

84. Յովսէփի եղիպայրներն Բենիամինն ալ հետերնին անոր ներկայացան, երկրպագեցին և ընծաներնին նուիրեցին : Յովսէփ շտա սիրտալիր ընգունելութիւն մը ըրաւ իր Եղիպարցը և ըսաւ. «Զեր ձերունի հայրը, որու Նկատմամբ խօսած էիք կ'ապրի՞ դեռ» : Յետոյ Բենիամինը տեսնելով. «Այս է ձեր փոքրիկ Եղիպայրը» : — «Աստուած օրհնէ զքեղ» : Բայց սիրտը դունդ ելլելուն առանձնացաւ և լացաւ : Աչքերը լուանալէ յետոյ վերադարձաւ և անսնց համար պատրաստել տուած սեղանը նստաւ և միասին կերան, խմեցին ու զուարձացան : Վերջը իր պաշտօնեային հրամայեց, որ վճարած ստակնին ցորենով լեցուած պարկերնուն մէջ դնէ, իսկ Բենիամինին պարկին մէջ պահէ իր արծաթեայ բաժակը :

84. Յովսէփ երկրորդ անգամուն ի՞նչպէս վարուեցաւ իր Եղիպարցը հետ :

85. Հազիւ թէ մեկնած էին, Յովսէփ իր եղբարցը ետեւէն մարդ զրկեց և իմացուց թէ իր բաժակը գողցած են, Պարկերը բացուեցան և բաժակը գտնուեցաւ Բենիամինին պարկին մէջ, Յակորի որդիքը արտում արխուր Եղիպտոս վերադարձան, Յովսէփի ոտքն ինկան և ներում խնդրեցին: Երբ պահանջաւեցու որ Բենիամին, որուն պարկին մէջէն գանուեցաւ բաժակը, զերի մնայ, Յուգա ըստ Յովսէփին, «Հօրս քով ես եւ բաշխաւոր եղայ Բենիամինին համար: Անոր տեղ հս ձեր գերին ըլլամ և թոյլ տուր որ մանուկը մեկնի, որովհետեւ եթէ անոր վերադառնալը չտեսնէ մեր ծերունի հայրը տրամաւթենէն կը մեռնի:

86. Յովսէփ իր եղբարցը թէ իրենց հօր և թէ իրենց փոքրիկ եղբօր հանդէպ ցցուցած սէրը տեսնելով չկրցաւ ինքզինքը զսպել, բոլոր Եղիպտացիները դուրս հանեց ու ըստաւ.

85. Յովսէփի եղբայրները ինչո՞ւ Եղիպտոս բեր ուեցան:

86. Յովսէփ ինքզինքը ի՞նչպէս ճանչցուց իր Եղբարցը:

«Ես ձեր եղբայրը, Յովսէփն եմ, Հայրս կ'ապրի՝ զեռ»: Եղբայրներն այնչափ սարսափեցան որ հաւատալնին չէր դար: Բենիամինէն սկսեալ աճոնք մէկիկ մէկիկ համբուրեց արտասուալից տչօք: Յետոյ զանոնք հանդարացուց և ըստ: «Մի վախնաք, Աստուած ձեր փրկութեան համար հաս զըրկեց զիս: Շուտով գացէք և իմ հայրս ըերէք, որ մնացած սովի հինգ տարիներուն կերակրեմ զինքը: Յովսէփի եղբարց գուլը իմացուեցաւ թոգաւորին ամրողջ պալատան մէջ: Փարաւոն հրամալեց, որ ընծաներով երթան և իրենց ծերունի հայրը բերեն Եղիպտոս:

87. Երբ Յակորի որդիքը հկան և իրենց հօր պատմեցին թէ Յովսէփ ողջ է և ամբողջ Եղիպտասի վրայ իշխան ու նախարար կարգուած է, Յակոր չէր կրնար հաւատաւ: Բայց երբ ընծաներն ու նուէրները տեսաւ: «Քանի որ, ըստ, Յովսէփս կ'ապրի, կ'երթամ չմեռած և լոյս աչօք կը տեսնեմ իմ տղաս»: Ճամբան զոհ մատոյց:

87. Յակոր ի՞նչ ըրաւ երբ իր որդիքը վերաբարձան եւ Եղելութեւնը պատմեցին իրեն:

Աստուած տեսլեան մէջ անոր ըստաւ, «Մի վախնար Եգիպտոս երթալ, քու որդիներդ մեծ ազդ պիտի ընեմ և վերջը պիտի հանեմ անկէ»։ Ասոր վրայ Յակոբ իրեներովը ճամբայ ելաւ։

88. Երբ Եգիպտոսի մօտեցաւ Յակոբ առաջեւէն Յուղան Յովսեփին քով զրկեց, որ իր հօրը գոլը լսելով իր մեծամեծները կանչեց և հանդիսաւորապէս իր հայրը դիմաւորել գնաց կառքերով։ Երբ մէկզմէկ տեսան իրարու վիզը պատուեցան և սկսան իրենց ուրախութենէն լալ։ Վերջը զանոնիք Փարաւոնին ներկայացուց, որ շատ գոհ եղաւ և Յովսեփին առաջարկեց, որ յարմար դատած տեղը ընտկեցնէ զանոնիք։

89. Յակոբ 17 աարի Եգիպտոսի մէջ ապրելէ յետոյ երբ մահուանն ատենը հասաւ, Յովսէփը քովը կանչեց, անոր երկու որդիներն, Եփրեմն ու Մանասէն օրէնից և իրեն

88. Երբ Եփրեմոսի մօտեցաւ ի՞նչ ըրաւ Յակոբ։

89. Երբ մահուանն ատենը հասաւ ի՞նչ ըրաւ Յակոբ։

որդեզիր ըրաւ։ Օրէնից նաև իր ամէն զաւակները։ Իսկ Յուղային ըստաւ սա նշանակալից մարդարէական խօսքերը։ «Յուղա քու եղբայրներդ պիտի օրէնին զքեզ... քու հօրդ որդիքը պիտի երկրպագեն քեզ...։ Իշխան չպիտի պակոի Յուղայէն մինչև որ դայ այն, որու կը պատկանի հանդերձեալը և որու կ'ակնկալին հեթանունները»։ «Այս գուշակութիւնը կը ցուցնէր նոյն իսկ Յիսուս Փրկչի աշխարհ գոլու ժամանակը։ Յակոբ 147 տարեկան մեռաւ Յովսէփի հօրը խընդուրանաց համաձայն մեծ հանդէսներով տարաւ Քանանացւոց երկիրը թաղեց զայն։

90. Յովսէփի 110 տարի ապրեցաւ, իր եղբայրները կանչեց և երդմամբ խոստանալ տուաւ, որ իր ոսկորներն ալ իրենց հետ Քանանացւոց երկիրը տանին։ Յետոյ մեռաւ և Եգիպտոսի մէջ թաղուեցաւ։ Երբ հօրայելացիք Եգիպտոսէն մեկնեցան, Յովսեփի ոսկորներն ալ հետերնին տարին իր փականաց համիմատ։

90. Յովսէփի քանիք տարեկան մեռաւ եւ ո՞ւր թաղուեցաւ։

Գ Լ Ո Ւ Խ Փ Թ Յ

Ա Յ Լ Ե Ւ Ա Յ Լ Ք

Ց Ո Վ Բ Ե Ր Ա Ն Ե Լ Ի

91. Յովիք երանելի արաբացւոց Աւսիդ  
կոչուած երկիրը կ'ապրէր։ Արդար, աստ-  
ռածապաշտ և երկիւղած մարդ մըն էր։ Իր  
զաւակացը նոյն իսկ ուրախութեան օրերը  
իւրաքանչիւրին հաւանաբար գործած մտա-  
ւոր մեզքին համար մէյմէկ զոհ կը մատու-  
ցանէր Աստուծոյ։ Եօթը մանչ զաւակ և ե-  
րեք աղջիկ ունէր։ Անթիւ անհամար հա-  
րբակութեան տէր էր։

92. Աստուծած Յովիքին հաւատարմութիւնը  
փորձելու և վշտաց ու նեղութեանց մէջ  
անոր արդարութիւնը ցուցնելու համար թոյլ  
տոււաւ սատանային, որ անոր զլուխը ամէն  
չարիք հասցնէ, պայմանաւ որ միտյն անոր  
անձին չդոչի։ Ասոր վրայ յաջորդաբար չորս

անձինք եկան և չարափաստիկ լուրերը հա-  
զորդեցին Յովիքին։ Առաջինը՝ թէ աւազակ-  
ներ եկան, եղերդ ու ոչխարսերդ յափշտա-  
կեցին ու ծառաներդ հարաւածեցին։ Երկրոր-  
դը՝ թէ երկինքէն կրակ իջաւ և հօտերդ ու  
հովիւներդ այրեց լափեց։ Երրորդը՝ թէ աս-  
պատակաւորներ յարձակեցան քու ուղտերդ  
քշեցին տարին, իսկ ծառաներդ սուրէ ան-  
ցուցին։ Չորրորդը՝ թէ մինչդեռ քու մանչ  
զաւակներդ ու աղջիկներդ իրենց մեծ եղբօր  
տունը կ'ուրախանային ու կը զուարձանային  
անապատէն սաստիկ հով մը ելաւ, եկաւ ա-  
նոնց գտնուած տան չորս անկիւնին զար-  
նուեցաւ։ Տանը որդւոցդ վրայ ինկաւ, զա-  
նոնք մեռցուց և բնաջինջ ըրաւ։

93. Այս աղէտներուն վրայ Յովիք ՚ի նը-  
շան ապաշխարութեան զգեստը պատռեց,  
մազերը կտրեց, գետին ինկաւ, Աստուծոյ  
երկրպագութիւն ըրաւ ըսելով. «Տէրը տուաւ,  
Տէրը տուաւ, օրհնեալ ըլլայ Տիրոջ կամքը»։

91. Ո՞ւր կ'ապրէր Յովիք եւ ո՞վ էր։

92. Ո՞ր փորձանքները պատահեցան Յովիքին։

93. Յովիք ի՞նչ ըրաւ այս աղէտներէն յետոյ։

Սուրբ գիրքը կը վկայէ թէ այս աղէտներուն մէջ Յովիք չմեղանչեց :

94. Սատանան Աստուծմէ թոյլտուռթիւն առաւ Յովիքն մարմինն եւս տանջելու, պայմանաւ որ անիկա չմեցնէ : Ուրեմն գարշելի բորսութեամբ վարակուած Յովիք ստիպուեցաւ երթալ աղբիւսի վրայ նստիլ և խեցի առնելով իր վէրքերը քերել : Այս ամենուն ալ համբերութեամբ տոկաց առանց գանգատի և տրտունջի :

95. Իր կինն իսկ իբր փորձիչ եկաւ և ըսաւ Յովիքն, «Ալ կը բաւէ, անէծք մը կարդայ Աստուծոյ զէմ, որ մեռնիս և ազատինք թէ դուն և թէ հս» : Յովիք զինքը յանդիմանելով պատասխանեց. «Եթէ Աստուծոյ բարիքները վայելեցինք, չարեացը պիտի չհամբերենք» : Անկէ ետքը Յովիքն երեք բարեկամները եկան և երկար ատեն լուռթիւն պահելէ յետոյ սկսան խօսիլ և այս

94. Սատանան ուրիշ ի՞նչ փորձանք բերաւ Յովիքն գլուխիլ:

95. Այս աղէտ ու փորձանքներուն մէջ Յովիք երանելին մարդոցմէ միթարութիւն գտա՞ւ :

աղէտները Յովիքն անզգամութեան վերագրել՝ ըսելով, գործած մեծամիծ յանձանքներուդ ՚ի պատիժ կը կրիս այս ամէն թըշտաւառութիւնները : Աստուծիսկ Յովիքն արդարացուց, անոր բարեկամները յանդիմանեց և զզջման բերաւ :

96. Վերջ ի վերջոյ Աստուծած վարձատարեց Յովիքն համբերութիւնը : Ոչ միայն կատարեալ առողջութիւնը վերագարձուց, հապտ առաջինէն աւելի հորսոտութիւն պարգևեց, բազմաթիւ զաւակներ չնորհեց անոր : Յովիք 170 տարի եւս երջանիկ ապրեցաւ և խոր ծերութեան մէջ 248 տարուան մեռաւ բարի մահուամբ :

ՇՐՋԱՆ ԶՈՐՅՈՒԹ

ՄՈՎՍԵՍԻՆ ՄԻՒՋԵՒ ԴԱՏԱՀՈՐՆԵՐԻ

Գ. Լ. Ա. Խ. Խ.

ԽՄՐԱՑԵԼԱՑԻՔ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԵջ ԵՒ ՄՈՎՍԵՍ

ՄՈՎՍԵՍԻ ԾՆՈՒՆԴԸ  
ԵՒ Ա.ԱՏՈՒԾՄԵԿ ԿՈՉՈՒՄԸ

97. Իսրայելացիք Եղիպտոսի մէջ շուտով բաղմացան : Եղիպտացիք վախցան, որ Իսրայելացիք զիրենք նուաճն : Այս պատճառաւ Յովաէֆը չճանչցող Փարաւոն մը հրաման հանեց, որ Իսրայելացիները տկարցնելու համար հողագործական և ճարտարապետական ամէն տեսուկ տաժանակիր ոչնատութեանց հնիթարկուին :

97. Իսրայելացիք ի՞նչ վիճակ ունեցան Եղիպտոսի մէջ:

98. Փարաւոն տեսնելով որ հակառակ անտանելի աշխատութեանց իսրայելացիները կը բազմանան, հրաման տուաւ, որ անոնց նորածին բոլոր մանչ զաւակները նեղոս գետը նետուին :

99. Մովսէս իսրայելացի էր: Երբ աշխարհնք եկաւ, մայրը երեք տմիս պահեց զինքը: Վերջը կողովի մը մէջ զետեղեց և տարրաւ Նեղոս գհտին եղերքը ջուրին երեսը դրաւ: Մանկան քոյրը, Մարիամ այն տեղուանքը կը կենար և կը դիտէր թէ ի՞ուչ պիտի ըլլար տղուն վախճանը:

100. Ճիշդ այդ միջոցին Փարաւոնի աղջկէլ պտոյտի ելլելով Նեղոսի եղերքը կը չրջագայէր: Կողովը նշմարեց, քաշել բերիլ տուաւ, տեսաւ մէջի անմեղ մանուկը, գութը չարժեցաւ: Մարիամ մօտեցաւ և «Կ'ուզի՞ս, ըստ, որ երթամ այս մանուկը սնու-

98. Փարաւոն ուրիշ ի՞նչ միջոց խորհեցաւ իսրայելացիները փացնելու համար:

99. Ո՞գ էր Մովսէս մարդարէն:

100. Մովսէս ջուրին երեսը գտնուած ատեն ի՞նչ պատահեցաւ:

ցանելու համար իսրայելացի կին մը կանչէմն թագաւորին աղջիկը հաւանեցաւ։ Մարդիամ գնաց, իր և տղուն մոյրը կանչեց։ Թիշ մը մեծնալէն յետոյ տղան Փարաւոնի աղջկան յանձնուեցաւ, որ զանիկա որդիկրեց, Մովսէս այսինքն ցուրեն ազատած անուանեց և իր պալատին մէջ ամէն տեսակ ուսում ու գիտութիւն սորվեցնել տուաւ անոր։

101. Մովսէս մինչև 40 տարեկան եղաւ Փարաւոնի պալատը ապրեցաւ։ Այն կռաս պաշտ մարդոց մէջ ինք միշտ Աստուածապաշտ մնաց։ Վերջը իր հայրենակիցներուն հետ ապրելու, զանոնք միսիթարելու համար ստիպուեցաւ պալատէն հեռանալ։

102. Օր մը Մովսէս աեսաւ, որ Եգիպտացի մը անգթութեամբ կը ծեծէր իսրայելացի մը։ Զկրցաւ ինքինքը զսպել, զարկաւ սպանեց Եգիպտացին։ Եւ իւանալով որ իր այս արարքը տարածայնուած է, Մովսէս

101. Մովսէս քանի<sup>9</sup> տարի մնաց թագաւորին պալատը,

102. Մովսէս լի<sup>9</sup>նէ պատճառաւ Եգիպտոսէն փախաւ,

Մադիանացւոց երկիրը փախաւ։ Հոն իր մատուցած նշանաւոր գործին համար Ցողոր անունով քուրմի մը ծառայութեանը մտաւ։ Քառասուն տարի անոր ոչխարներն արածեց և անոր աղջկան հետ կարգուեցաւ։

103. Մովսէս օր մը իր աներոջ հոտը մինչեւ Քորեք լեռը տարաւ։ Աստուած՝ հոն առանց սպառելու վառած մորենիին մէջէն Մովսէսի երեւցաւ և ըսաւ անոր։ Ճես Արքահամի, Խսահակի, Յակոբի Աստուածն եմ։ Տեսայ Եգիպտոսի մէջ իմ ժողովրդեանս քաշած չարչարանքները։ Կ'ուզեմ զանոնք հանել անկէ և կաթ ու մեղք բխող երկիրը տանիլ։ Քեզ պիտի զրկեմ Փարաւոնի մօս, որպէս զի զանոնք Եգիպտոսէն հանես և Քանանացւոց... երկիրը տանիմա։

104. Մովսէս իր տկարութիւնը ճանչնաւով, «Ո՞վ եմ ես, Տէր, ըսաւ, որ Փարաւոնին քով երթամ և ժողովուրդը Եգիպտոսէն հանեմ և ուրիշ երկիր տանիմ»։ — Ես քու

103. Աստուած ի<sup>9</sup>նչու համար երեւցաւ Մովսէսին,

104. ի<sup>9</sup>նչ պատասխանեց Մովսէս։

հետդ պիտի ըլլամ, ըսաւ Տէրը. և եթէ իս-  
րայելացւոց որդիները զքեղ զրկողին ա-  
նունը հարցնեն, լոէ անոնց, «Որ էնն զիս  
զրկեց ձեզ»։ Մովսէսի տառասումներն ու  
վարանումները փարատիլու համար։ Տէրն  
ըսաւ անոր. «Ահա եղբայրդ, Ահարոնը քեզ  
ընկեր ըլլայ» և անոր քանի մը հրաշքներ  
գործել տուաւ նոյն միջոցին։

### ԳԼՈՒԽ ԲՍ.

ԵԳԻՊՏՈՒԹ ՏԱՍԼ ՀԱՐՈՒԱԾՆԵՐԸ  
ԵՒ ԻՄՐԱՅԵԼԱՅԻՈՅ ՄԵԿՆՈՒՄԸ

105. Երբ Տիրոջ անուամբ Մովսէս և  
Ահարոն Փարաւոնէն խնդրեցին, որ թոյլ  
տայ, որպէս զի իսրայելացիք երթան իրենց  
Աստուծոյ զոհ մատուցանեն։ «Ճիրը չեմ  
ճանչնար, ըսաւ Փարաւոն և չեմ թողուր, որ  
իսրայէլը մեկնի»։ Այն ատեն Աստուծ  
սկսաւ ետեւէ ետեւ տասը հարուածներ տե-

105. Իսրայելացւոց ճամբորդութեանը հրաման  
տուա՞ւ Փարաւոն։

դացնել Եգիպտոսի վրայ, Միայն Իսրայե-  
լացւոց բնակած գիսեմ երկիրը ազատ մը-  
նաց այս պատուհաններէն ու հարուած-  
ներէն։

106. Եգիպտոսի տասը հարուածներն են։  
1. Բոլոր ցուրերը արեան փոխուեցան. 2.  
Ամբողջ երկիրը զորերով լեցուեցաւ. 3. Մոյ-  
նով ծածկուեցաւ. 4. Շանամանով չորաչար  
նեղուեցաւ. 5. Յանկարծ անասունները սատ-  
կեցան։ 6. Մարդոց և անասնոց վրայ խա-  
ղաւարտներ ելան։ 7. Սաստիկ կարկուտ տե-  
ղաց. 8. Երկիրը մարախով ծածկուեցաւ։  
9. Երեք օր բոլոր երկրին վրայ խաւար  
պատեց։ 10. Սատակիչ հրեշտակը մէկ գի-  
շերուան մէջ Եգիպտացւոց ամէն անդրանիկ-  
ները մեռցուց։

107. Փարաւոն ամէն մէկ հարուածը  
տեսնելուն կը խստանար թողուլ, բայց  
Մովսէսի և Ահարոնի ազօթքին վրայ հար-

106. Որո՞նք են Եգիպտոսի տասը հարուածները։

107. Այս հարուածներէն յետոյ հաւանեցա՞ւ  
Փարաւոն։

ուածն անցնելուն պէս խօսառմը կը զըրժէր և չէր թողուր, որ իսրայելացիք մեկնին: Իսկ անդրանիկներուն մահը տեսնելուն պէս գիշերանց Մովսէսն ու Ահարոնը կանչեց և պատուիրեց, որ իրենց ամէն ունեցածներն ալ տունեն և չուտով մեկնին: Իսրայելացիք, առանց կիներն ու տղաքները հաշուելու, վեց հարիւր հազար հսդի իսկոյն ճամբայ ելան: Իրենց ապսպրուածին պէս Յովսեփին ոսկորներն ալ միասին տարին:

108. Աստուած տասներորդ հարուածը Եգիպտացւոց չղրկած իսրայելացւոց պատուիրած էր, որ տան գլուխ տնարատ գառնուկ մը առնեն, մորթեն ու խորովեն, բայց զգուշանան, որ անոր և ոչ մէկ ոսկորը կոտրի կոմ մեստուի, և անոր արիւնովը իրենց տան դրան վրայ նշան մը գծեն, որպէս զի Եգիպտացիները մեսցնող հրեշտակը զայն տեսնէ և իրենց մնաս մը չհասցնէ: Մովսէս պատուիրած էր նաև, որ նոյն իրիշ կունը գառնուկին միսն անխմոր հացով ու-

108. Իսրայելացիք Եգիպտոսի տասներորդ հարուածն ի՞նչպէս զերծ մնացին:

տեն յոտնկաց, պնդակազմ, գաւազաննին ձեռքերնին բոլորովին պատրաստ մեկնելու, որովհետեւ Զատիկ (պասկէ) է այսինքն անցք Տեառն: Մովսէս հրամայեց, որ այս տօնը մշտնջենաւորապէս կատարուի ամէն տարիի:

109. Իսրայելացւոց զատկական գառնուկը խորհրդաւոր նշանն է այն ուրիշ մէկ Գառնուկին, որ կը բառնոյ աշխարհին մեղքերը, որ է նոյն ինքն Տէրն մեր Յիսուս Քրիստոս:

### Գ. Լ. Ո Ւ Խ Ե Բ.

#### ԿԱՐՄԻՐ ԾՈՎՔՆ ԱՆՑՔԸ

110. Աստուծոյ հրամանաւը Իսրայելացիք յասաշացան դէպի Կարմիր ծով: Աստուած ցորեկները ամպէ սիւնով կ'առաջնորդէր և գիշերները հրեղէն ամպով կը լուսաւորէր զիրենք: Իսրայելացւոց մեկնելէն քիչ

109. Իսրայելացւոց զատկական գառնուկը ի՞նչ բանի նշան էր:

110. Կարմիր ծովուն եղերքը ի՞նչ աղէտ կը պատնաք իսրայելացւոց:

ետքը Փարաւոն զանոնք թողած ըլլովուն վրայ զջաց և ուզմական ամէն կազմուածքով, պատերազմական բազմոթիւ կառքերով և ստուարաթիւ հեծելազօրքերով հատապլնդեց Խորայելացիները, և մօտեցաւ Կարմիր ծովուն եղերքը:

111. Երբ Կարմիր ծովուն եղերքը հասան Խորայելացիք Փարաւոնի բանակին ձեռքը մասնուելու վտանգին մէջ կը զըտնուէին: Բայց Աստուծոյ հրահանգովն ու հրամանովը Մովսէս ձեռքը կ'երկնցնէ ծովուն վրայ: Խոկոյն ջուրերը երկուքի կը բաժնուին և մէջտեղը կը բացուի ընդարձակ ճամբայ մը: Խորայելացիք կը մտնեն անկէ ներս և առանց ոտքերնին թրչելու կը հատնին ծովուն միւս եղերքը:

112. Երբ Խորայելացիք Կարմիր ծովէն կ'անցնէին ամպէ սիւն մը զանոնք աննըշ-

111. Աստուած Խորայելացիները ի՞նչպէս ազտեց Փարաւոնի հալածիչ ձեռքէն:

112. Ի՞նչ եղաւ Խորայելացիները հետապնդող Փարաւոնին եւ անոր սարսափելի բանակին վախտ ճանը:

մարելի կ'ընէր Փարաւոնի և անոր բանաւին, որոնք հարկադրուեցան սպասել մինչեւ որ խաւարը փարաաեցաւ: Երբոր լուսցաւ իրենք ալ յառաջացան դէպ 'ի Կարմիր ծով: Երբ Եղիպտացիք իրենց ամէն բանակով ամբողջովին հոն իջան, Մովսէս գարձեալ երկընցուց ձեռքը: Անմիջապէս ծովուն ջուրերը միացան և Փարաւոն իր ամբողջ բանակովը խեղդուեցաւ, բնաջինջ եղաւ:

### Դ. Ա. Ա. Խ. Բ. Պ.

### Ի Ա Ր Ա Յ Ե Լ Ա Յ Ի Ք Ա Ն Ա Պ Ա Տ Ի Ւ Ն Մ է Զ

113. Խորայելացիք Աւետեաց երկիրն երթալու համար ստիպեալ էին անապատներէ անցնիլ, ուր ոչ կերպակուր կար և ոչ ալ ըմպելիք: Աստուած ամէն առաւօտ երկինքէն տեղացուց համեղաճաշակ կերակուր մը, «Մանանայ»ն, որ երբայցերէն կը նշանակէ: «Այս ի՞նչ է»: Խորաքանչիւր ոք օրուան

113. Աստուած Խորայելացիները ի՞նչպէս կերակրեց անապատին մէջ:

պաշտրը կը ժողովէք, իսկ ուրբաթ օրերը՝  
կրկին պարէն, որովհետեւ շաբաթ օրը հան-  
գըւտեան օր էր:

114. Ինչպէս Տէրն մեր Յիսուս Քրիս-  
տոս իր Աստարանին մէջ կ'ըսէ, Մանանան  
խորհրդաւոր նշանն էր Ամենասուրբ Հաղոր-  
դութեան:

115. Աստուած շատ պարագաներու մէջ  
օգնութեան հասաւ Իսրայելացւոց: Ամազե-  
կացիք անգամ մը Իսրայելացւոց վրայ յար-  
ձակեցան: Ճակատամարտին ժամանակ Մով-  
սէս Ահարոնի և Ովրի հետ բլուրի մը վրայ  
ելաւ և ազօթեց բազկատարած: Զեռքերը  
երկինք վերցնելով ազօթած ժամանակը  
Իսրայելացիք կը յաղթէին. իսկ վար իջե-  
ցուցած ատեն՝ Ամազեկացիք: Այս նշարե-  
լով Ահարոն և Ովր Մովսէսի թեւերուն տակ  
մտան կեցան, մինչև որ Իսրայելացիք բո-  
լորովին յաղթող հանդիսացան:

114. Մանանան ինչո՞ւ նշան էր:

115. Ի՞նչ միջոցաւ իսրայելացիք Ամազեկացւոց  
յաղթեցին:

### ՊԼՈՒԽՆԻԳ.

ՏԱՄՆԱԲԱՆԵԱՅ ՊԱՏՈՒԻՐԱՆՑ ԵՒ ԱՆՈՐ  
ՅԱՐԱԿԻՅ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ

116. Եգիպտոսէն ելելնէն երեք ամիս  
վերջը Խորայելացիք Սինա լերան ստորոտը  
հասան: Երրորդ օրը լեռը հրկիզեալ և  
միանգամայն ամպամած երեւցաւ: Փայլա-  
տակներ և որոտումներ կը սարսափեցնէին  
ժողովուրդը: Մովսէս լերան վրայ կը գըտ-  
նուէր, բայց Աստուծոյ ձայնն էր, որ լսելի  
կ'ըլլար ժողովրդեան:

117. Սինա լերան վրայ ահա Աստուծոյ  
տուած տասը պատուիրանները. 1. Ես հմ  
քու Տէր Աստուածդ, ինձմէ զատ ուրիշ Աստ-  
ուած չունենաս. 2. Տիրոջ անունը պարապ  
տեղը բերանդ չառնես. 3. Յիշէ շաբաթ օրը  
սուրբ պահել. 4. Պատուէ քու հայրդ ու

116. Ի՞նչպէս տրուեցաւ տասնաբանեայ պատուի-  
րանը:

117. Ո՞րոնք են Աստուծոյ տասը պատուիրան-  
ները:

մալրդ, որ երկայնակեաց ըլլաս երկրի վրայ, զոր Տէրը քիզ պիտի տայ. 5. Մի սպաներ. 6. Մի շնար. 7. Մի գողնար. 8. Մի սուտ վկայեր. 9. Մի ցանկար ընկերիդ տան. 10. Մի ցանկար ընկերիդ կնոջ, ոչ անոր սպասաւորին, ոչ աղախինին և ոչ անոր ունեցածին: Մինչև այն ատեն մարզիկ կը պահէին բնական օրէնքը, այսինքն մարդուս ուզիլ խըզ. Ճին պարտաւորածները, որ տառնաբանեայ պատուիրանին հետ գրեթէ մի և նոյն բանն են:

118. Աստուած Մովսէսը Սինա լերան վրայ կանչեց և հոն քառասուն օրուան մէջ տասը պատուիրաններէն զատ ուրիշ շատ մը պատուիրներ առւաւ, որ առնչութիւն ունին թէ կրօնական պաշտամանց և թէ աշխարհական կամ քաղաքական կենցց հետ: Աստուած իր ժողովրդեան ճշմարիտ պետն ըլլալով ուզեց անոր այս տմէն շահները ապահովել:

118. Մովսէս ինչո՞ւ համար քառասուն օր Սինա լերան վրայ մնաց:

119. Հակառակ իրենց նկատմամբ Աստուածոյ շարունակ զործած հրաշքներուն և ըրած բարիքներուն իսրայելացիները շատ անգամ անհաւատարիմ գտնուեցան Աստուածոյ հանգէպ: Մովսէսի քառասուն օր լերան վրայ մնալուն համար իսրայելացիները Անարոնի աղաչեցին, որպէսզի կուռք մը ձուլէ, որ իրենց առաջնորդէ: Անարոն թոյլ գտնուեցաւ, անոնց կանանց ոսկեղէն օդերը և զարդերը բերել տուաւ և ոսկիէ հորթ մը ձուլեց: Ժողովուրդը սկսաւ պաշտել զայն:

120. Մովսէս տառնաբանեայ պատուիրանի քարեղէն երկու տախտակները ձեռքը լիսնէն վար իջնելու ատեն ժողովուրդը տարօրինակ վիճակի մէջ գտաւ, տեսաւ որ նոյն իսկ կուռք կը պաշտէ: Յարկութենէն իր ձեռքին քարեղէն երկու տախտակները զետին զարկու կոտրեց: Անարոնը յանդիմանեց: Դեւիի ցեղը ժողովուրդ և կոսպաշտները,

119. Իսրայելացիները ո՞ր պարագայի մէջ հորթ պաշտեցին:

120. Իսրայելացւոց կռապաշտութեան դէմ Մովսէս ի՞նչ ընթացք բռնեց:

մօտիկ երեք հազարի չափ մարդ, սուրէ անցնել տուաւ։ Ոսկիէ հորթը առաւ, փշրեց և ջուրը ժողովրդեան խցուց։

121. Մովսէս առաջին անգամ լեռը զբանուած ատեն Աստուծոյ փառացը նախանձախնդիր ըլլալով, իսկ երկրորդ անգամ լեռը վերադարձած ատենը ինքզինքը զոհելով և կամ զիս դպրութենէդ, որուն մէջ գըրած ես, ջնջէ, կամ ժողովրդեանդ ներէ.» ըսելով Աստուծոյ տեսութեան իսկ արժանացած ըլլալուն իր երեսները այնպէս փառաւորուած էին, որ հարկադրուած էր սովորական ատեններ դէմքը քողով ծածկել։

### ԳԼՈՒԽ ԻԵ.

ՏԱՂԱՒԱՐԸ, ՏԱՊԱՆԱԿ ՈՒԽՏԻՆ  
ՂԵԽՏԱՅԻՆԵՐԸ

122. Աստուծոյ հղամանով Մովսէս Բեսելիէլի և Եղբարի և ուրիշ հանճարեղ մարդոց

121. Մովսէս ի՞նչէս կասեցուց Աստուծոյ սպառնալիքները։

122. Աստուծած ի՞նչու համար շինել տուաւ տապարը։

Ճեռքով շինել տուաւ տաղաւարը կամ խորան վկայութեանը, որ պիտի պատսպարէր Աստուծոյ նուիրուելիք զոհերը։

123. Թանկագին փայտէ շինուած, ունկազօծ արկղիկ մըն էր տապանակ ուխտին։ Երկու թերովք ներ իրենց թեւերը կը տարածէին անոր վրայ։ Հոն կը պահուէին Մովսէսի գտաւզանը, Մանանայ և տասնաբանեայ պատուիրանի քարեղին երկու տախտակները։

124. Աստուծած կրօնական պաշտամանց կտարումը վերապահեց Ղեւտացւոց։ Այս ցեղէն կ'ընտրուէին քահանաները, որոնց գլուխը կը գտնուէր Թահանայապետ մը։ Մովսէս Ղեւի ցեղէն էր, իր եղբայլն, Ահարոն եղաւ առաջին Թահանայապետը։

123. Ի՞նչ էր տապանակ ուխտին։

124. Աստուծած ո՞ր ցեղին վերապահեց կրօնական պաշտամանց կատարումը։

Գ. Ա. Ռ. Խ. Ի. Զ.

ԱՆԱՊԱՏԻՆ ՄԷՋ ԻՄՐԱՅԵԼԱՅԻՌԻՈՅ  
ՊԱՏՍՀԱԾ ԱՅԼ ԵՒ ԱՅԼ ԴԵՎԲԵՐԸ

125. Իսրայելացիք Սին անապատէն  
ճամբար ելլելով զէսկ՝ ի Փառանու կողմը  
երթալու համար երեք օր քարիէ յետոյ  
գանգատեցան թէ յոդնած են։ Աստուծոյ  
կողմանէ կրակ իջաւ և բանակին մեծ մասը  
այրեց։ Շատ չանցաւ ժողովուրդը տրտունջ  
յայտնեց թէ երկար տաենէ՝ ի վեր միս չէ  
կերած։ Աստուծած հով մը հանեց և ծովէն  
անթիւ անհամար լորամարդի բերաւ անոնց  
բանակին բոլորտիքը։ Շատերը ժողվեցին,  
ապխանցին և սկսան անյագօրէն ուտել։ Աս-  
տուծոյ պատիմը վրայ հասաւ և բազմաթիւ  
մարդիկ մեռան։

126. Երբ իսրայելացիք Սսերովթէն Փա-

125. Աստուծած իսրայելացւոց յոդնութեան  
տրտունջը եւ միս ուտելու ցանկութիւնը ի՞նչպէս  
պատժեց։

126. Ի՞նչ եղաւ Քանանացւոց երկիրը լրտեսել  
տրուելուն հետեւանքը։

ռանու անապատը հասան, Մովսէս Աստու-  
ծոյ հրամանաւ Քանանացւոց երկիրը լրտե-  
սելու համար տասներկու մարդ զրկեց։ Ի-  
րենց վերապարձին թէ երկրին և թէ բնա-  
կիչներուն մասին չափազանցութիւններ ը-  
րին։ Ժողովուրդը վախցաւ և Մովսէսի գէմ  
ապստամբեցաւ և ուրիշի մը առաջնորդու-  
թեամբ կ'ուզէր եզիապոս վերապառնալ։ Այն  
տակն Աստուծած՝ ի պատիմ ասոր որոշեց, որ  
քսան տարեկանէն վեր եղողները Քանանու  
երկիրը չմտնեն՝ ի բաց առաջ Յեսու և Քա-  
ղէրը, որ ժողովուրդը հանդարաբեցնելու և  
ճամբանին շարունակելու կը յորդորէին։ Այս  
անզամ եւս Մովսէսի աղաչսնաց վրայ Աստ-  
ուծած ներեց անոնց, բայց փոխանակ Քանի  
մը ամիսէն Քանանու երկիրը մտնելու քա-  
ռասուն տարի անապատին մէջ թափառե-  
ցան իսրայելացիք։

127. Այն ատենները կորիս, Դաթան և  
Աքիրոն անունն երեք մարդիկ Մովսէսի գէմ

127. Աստուծած ի՞նչպէս պատժեց կորիս, Դա-  
թանի եւ Աքիրոնի ապստամբութիւնը։

ապստամբեցան, որպէս թէ Ղեւատցիք ինք-  
նահաճութեամբ գերադաս գիրք մը բանել  
ուզած ըլլան ժողովրդեան մէջ։ Անոնց ամ-  
բարտաւանութիւնը պատմելու համար Աս.  
տոււած թոյլ տոււաւ, որ երկիրը բացուի ու  
անոնց հետեւող 250 ապստամբները կլէ ի-  
րենց ամէն ունեցածներովը միասին։

128. Իսրայելացիք երբ Սին անապատէն  
կը յառաջանային, ծարաւեցան և Մովսէսի  
ու Ահարոնի դէմ գանգատեցան դառնօրէն։  
Աստուծոյ տոււած խորհուրդին վրայ Մովսէս  
գաւազանովը զարկաւ Քորէք ապառաժին,  
ուրէէ բխացուց ջուրը Բայց երկմտենուն  
համար Մովսէս և Ահարոն Քանանու երկիրը  
մանելէ զրկուեցան։ Ուրիշ անգտմ մըն ալ  
դարձեալ դասն եղած ջուրը Աստուծոյ հրա-  
մանաւ անուշցուց Մովսէս։

129. Իսրայելացիք Սին անապատէն  
մինչև Կադէս եկան։ Մովսէս պատգամաւոր

128. Աստուծած անապատին մէջ ի՞նչ եղանակաւ  
ջուր տոււաւ իսրայելացւոց։

129. Ուր մեռաւ Ահարոն։

Դրկեց Եղոմի թագաւորին, որպէս զի թոյլ  
տայ, որ ժողովուրդը, առանց ո և է վեաս  
հասցնելու իր երկրէն անցնի կամ արքայա-  
կան ճամբէն կամ լեռնակողմէն։ Եղոմի թա-  
գաւորը ընդդիմացու, զօրքով վրանին յար-  
ձակեցաւ։ Իսրայելացիք Հովք լեռը փա-  
խան։ Հոն Աստուծոյ պատուէրին համեմատ  
Ահարոնի պատմումանը հանեց, անոր որդ-  
ւոյն Եղիազարին հագուեցուց։ Ահարոն հոն  
մեռաւ 123 տարեկան։ Ամրող իսրայելացիք  
սուկ բռնեցին 30 օր։

130. Քանանացւոց Արագ թագաւորը  
լսելով որ Իսրայելացիք իր երկրէն կ'ուզեն  
անցնիլ, անոնց վրայ յարձակեցաւ իր բա-  
նակովը։ Բայց Իսրայելացիք յաղթեցին  
Քանանացւոց և զարձան Կարմիր ծովու  
կողմերը։ Ճամբորդութենէն յողնելնուն  
պատճառաւ սկսան դարձեալ գանգատիլ  
Աստուծոյ և Մովսէսի դէմ։ Աստուծած ա-  
նոնց վրայ թռւնաւոր օձեր զրկեց, որոնց  
այրիչ իսայթռւածներէն շատեր մեռան։

130. Ահարոնի մահուանէ յետոյ իսրայելացիք  
որո՞ւ դէմ կուռեցան։

Մէվսէսին աղաչանաց վրայ Աստուած ողորմեցաւ և հրամայեց, որ պղինձէ օձ մը ձուլուի և ժողովրդան դէմ կանգնուի: Անորնայող հիւանդները կը բռնժուէին:

131. Պղինձէ օձը մեր Փրկչին Յուսուսի Քրիստոսի նշանն էր, որ ինչպէս ինքն ալ իր Աւետարանին մէջ կ'ըսէ, խաչին վրայ բարձրացաւ մարզոց փրկութեան համար:

132. Մովաբացւոց թագաւորը Բաղակտեսնելով որ Խորայելացիք իր երկրին կը մօսանան վախցաւ և գուշտկ Բազաւամը կանչեց, որ անիծէ զանոնք: Բաղաւամ էշը հեծած կ'երթար: Այդիներուն մէջ նեղ ճամբու մը վրայ հրեշտակ մը կանգնեցաւ իր դէմ: Էշը կեցաւ: Բաղաւամ հրեշտակը չտեսնելուն էշը չարաչար զանակոծ կ'ընէր: Էշը զանդատեցաւ իրեն դէմ: Բաղաւամու աշքերը բացուեցան և տեսու հրեշտակը, որ զինքը յանդիմանեց և իրեն խորհուրդ տուաւ Աստուծոյ ներշնչման համեմատ խօսելու և Բաղաւամ ելու օրհնեց Խորայելացիները և

մարգարէտանալով ըսաւ: «Աստղ մը պիտի ելլէ Յակոբէն, գաւազան մը պիտի բարձրա: Նայ խորայելէն»:

133. Մովսէս իր մահուանէ առաջ իրեն յաջորդ կարգեց Յեսուն: Ժողովուրդը յորդորեց, որ Տիրոջ հաւատարիմ մնայ: Նարաս լեռը ելաւ և անկէ ժողովուրդն օրհնելէ յետոյ մեռու 120 տարեկան: Ժողովուրդը երեսուն օր սուգ պահեց:

### ԳԼՈՒԽ ԹԽ.

### ՑԵՍՈՒԻ

134. Խորայելացւոց և Յանանու երկրին մէջտեղը Յորդանան գետը կար, որուն ջուրերը առատ ըլլուլուն անկէ անցնիլը զբաթէ անկարելի էր: Յեսուի հրամանին վրայ քանանաները Տապանակ Ռւխտին հետերնին առած սկսուն յառաջանալ զէպ՝ ի Յորդանան գետին եղերքը: Այս միջոցին ջուրերը բաժ-

133. Ի՞նչպէս տեղի ունեցաւ Մովսէսի մահը:

134. Խորայելացիք ի՞նչպէս անցան Յորդանան գետը:

131. Պղինձէ օձը որո՞ւ նշանն էր:

132. Ո՞գ էր Բաղաւամ եւ ի՞նչ ըրաւ:

նուեցան և իսրայելացիք առանց ոտքերնին  
թրջելու անցան Յորդանան գետը :

135. Յորդանանը անցնելէ յետոյ իսրայելացւոց հանդիպած առաջին քաղաքն եղաւ Երիքովը : Աստուծոյ պատուէրին համեմատ Յեսու եօթն օր շարունակ Տապանակ Ուխտին պտցնել տուաւ պարիսպաւոր Երիքով քաղաքին բոլորտիքը : Եօթներորդ օրը փողերը հնչեցուցին : Իսրայելացւոց պատերազմի աղաղակէն և փողերու ձայնէն քաղաքին պարիսպները կործանեցան և իսրայելացիք առանց որդելքի մտան Երիքով քաղաքը :

136. Երբ իսրայելացիք հետզհետէ քաղաքներուն կը տիրէին, Քանանացւոց թագաւորները միաբանեցան և պատերազմ հըրատարակեցին իսրայելացւոց դէմ : Յեսու զօրաւոր բանակ մը կազմեց, յարձակեցաւ անոնց վրայ և փախուստի մատնեց ամէնքը :

135. իսրայելացիք ի՞նչպէս առին Երիքովը,  
136. իսրայելացիք ի՞նչպէս նուաձեցին Քանա-  
նու երկիրը :

Իր յաղթութիւնը բոլորովին ՚ի գլուխ հանելու համար Յեսու արեգուկին հրամայեց որ կենայ, որով Յեսու կըցաւ թշնամին ամ բողջովին բնաջինջ ընել :

137. Քանանացւոց բոլոր երկիրը նուա-  
ճելէ և զոյն իսրայելացւոց տասն և երկու ցեղերուն բաժնելէ յետոյ Յեսու 110 տարե-  
կան մեռաւ :



Ե. Շ Պ Զ Ա Ն

ԴԱՏԱՒԹՅՈՒՆՆԵՐԸՆ ՄԻՒՋԵՒ ԹԱԳԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԱՅՈՒՆ ԽԸ.

ՔԱՂԵՔ, ԳՈԴՈՆԻՔՆ, ԱԽՈՎԴ,

ԳԵԲՈՎՐԱ, ԲԱՐԱԿ

138. Յեսուի մահուանէ յետոյ իսրայելցւոց ցեղերը զատ զատ կ'ապրէն : Իրենց մէջէն ծերագոյնները և նշանուորները կը կառավարէն ժողովուրդը : Յեսու մեսնելու ատենը իրը տաւջնորդ ցցուցած էր Յուդայի ցեղէն Քաղէրը , որ Շմաւոնի ցեղին հետ միացած զանազան պատերազմներ մղեց յաջողութեամբ մանաւանդ Քանանացւոց և Փեղերացւոց դէ :

139. Գողոնիէլ Յուդայի ցեղէն Քաղէրի եղբայրն էր : Իսրայելացիք իրենց զրացինե-

138. Յեսուի մահուանէ յետոյ որո՞նք կը կառավարէն իսրայելացիները :

139. Ո՞վ էր Գողոնիէլ

րուն հետ խնամութիւն ընկլով կամաց կամաց կը հեռանային Աստուծմէ : Միջազնութի Քուսարսաթէմ թագաւորը եկաւ երկիրը նուածեց : Երբ իրայելացիք իրենց անօրէնութեանց վրայ զղջացին , Գողոնիէլ Աստուծոյ կողմանէ անոր դէմ մղած պատերազմին մէջ զինքը մեռցուց : Քառասուն տարի զատաւորութիւն ըրաւ :

140. Իսրայելացիք Աստուծոյ ճամբէն հեռացած ըլլալնուն պատճառաւ Մովլաբացւոց Եղղոմթագաւորին իշխանութեանը տակինկան : Աւովդ , որ երկու ձեռքովիք ճարպիկ էր , յաջողեցաւ Եղղոմթագաւորը սպանել և իսրայելացիները Մովլաբացւոց լուծէն ազատել . Ութառն տարի տեսեց ասոր դատաւորութիւնը : Ասոր մահուանէ յետոյ Սամեզար իսրայելացւոց վրայ յարձակող Փղշտացիներէն վեց հարիւր մարդ միռացուց արօրի մը մաճով :

141. Իսրայելացիք իրենց նոր սխալը

140. Մովլաբացւոց ձեռքէն ո՞վ ազատեց իսրայելացիները :

141. Իսրայելացիները որո՞ւ միջոցաւ Քանազացւոց Յաքէն թագաւորին ձեռքէն ազատեցան :

ճանչցան և Աստուծոյ դիմեցին, որ Քանա-  
նացւոց Յարէն թագաւորին լուծէն ազատէ :  
Աստուծ անոնց ցոյց տուաւ Դեբովլրա մար-  
գարէուհին, որ յաջողեցաւ Յարէն թագա-  
ւորին Սիսարա զօրավարին դէմ զօրք զրկել  
Բարակի հրամանատարութեան ներքեւ : Փա-  
խուստին ժամանակ Սիսարա վրանի մը տակ  
ապաստանեցաւ : Տան ալիքինը, Յայէլ վրա-  
նին ցիցովը Սիսարային գլուխը գետինը  
գամեց և սպանեց : Այսպէսով Իսրայելա-  
ցիք ազատեցան Քանանացւոց գերութիւնէն .

ԳԼՈՒԽ ԵԹ.

ԳԵԴԵՈՆ, ԱԲԻՄԵԼԵՔ, ՅԵՓԹԱՅԷ

142. Իսրայելացիները եօթը տարի Մա-  
դիանացւոց հալածանացն առարկայ եղած  
էին : Աստուծ զթալով Մանասէի ցեղէն  
Գէդէոնը զրկեց, որ 32000 զօրքով բանակ  
մը կազմեց : Աստուծ անոր ըսաւ, որ վա-

տասիրտ ու վեհերոտները հրաժարին, որով  
զօրաց թիւն իջաւ հազարի : Բայց Աստուծ ած  
ցուցնել ուղելով որ յազթութիւնը տուողը  
ինքն խակ է . «Անոնք եւս շտա են, ըսաւ,  
ամէնքը ջուր խմելու տար : Ծնկան գալով  
ջուր խմողները զատէ, խակ շտա պէս լափե-  
լով խմողները հետգ առա : Արդ՝ այս վեր-  
ջինները միայն 300 հոգի էին : Գէդէոնի  
պատուէրին համեմատ մէկ ձեռքերնին փող  
և միւս ձեռքերնին՝ մէջը վառած ջանով սա-  
փոր առած լուռթեամբ յառաջացան մինչեւ  
թշնամւոյն բանակը : Տրուած հշանի մը վը-  
րայ ամէնքը միասին փողերնին հնչեցու-  
ցին, սափորներնին կոտրեցին և ջաներնին  
շարժելով գոչեցին . «Առւր Տեառն և Գէ-  
դէոնի» : Ասոր վրայ Մադիանացիք խուճա-  
պի մատնուեցան և նոյն գիշերը 120000  
մարդ կորսանցուցին : Գէդէոն 40 տարի դա-  
տաւորութիւն ըրաւ :

143. Գէդէոնի մահուանէ յետոյ Արիմե-  
լէք ինքունքը գատաւոր անուանեց և իր 70

142. Իսրայելացիները Մադիանացւոց ձեռքէն  
ո՞վ ազատեց :

143. Աբիմելէք ի՞նչպիսի մէկն էր :

եղբայրները մեոցնել տուաւ մէկ քարի վը-  
րայ: Միայն Յավաթամ, իր ամենէն փոք-  
րիկ եղբայրը պահուելով ազատեցաւ: Բայց  
ինքն աւլ պատիմը դտաւ, որովհետեւ Թերէս  
քաղաքը պաշտրած ժամանակը կին մը բեր-  
դին վրայէն երկանաքարի կտոր մը նետեց  
և Արիմելէքը մեոցուց:

144. Արիմելէքի մահուանէ յետոյ Թով-  
դա և Յայեր դատաւորներու ժամանակ  
Խորայելացիք Ամանացւոց և Փղտացւոց  
ձեռքը գերի ինկան: Խորայելացիներն ազա-  
տողն եղաւ Դաթի ցեղէն Յեփթայէ: Ասիկա  
ճակատամարտին տաք ատենը ուխտեց, որ  
յաղթութեամբ վերադարձին իր առջեւն եւ-  
լող առաջին անձը զոհէ Աստուծոյ: Արդ՝  
ամենէն առաջ իր տղջիկն տեսնելուն պատ-  
ճառաւ Աստուծոյ զոհէց զայն: Այսպիսի  
յախուռն ուխտ մը կատարելու ստիպ-  
եալ էր:

144. Թեփթայէ ի՞նչ արտակարգ գործ կա-  
տարեց:

ԳԼՈՒԽ

Ս Ա Մ Ս Ո Ն

145. Խորայելացիները Փղտացւոց ձեռ-  
քէն ազատեց Սամսոն, որ Դանի ցեղէն էր,  
գինի և օղի չէր խմեր, մազերը կտրել չէր  
տար և առասպելական ոյժ ունէր:

146. Սամսոն իր արտակարգ ոյժը  
ցցուց: 1. Իր երիտասարդութեանն ատեն  
վրան յարձակող առիւծը երկու ձեռքովը  
բռնեց և կտոր կտոր ըրտւ: 2. Ուրիշ ան-  
գամ մը 300 չնազայլ բանեց երկերկու պո-  
չերնէն կտպեց, մէջտեղը վառուած ջահեր  
զետեղեց և Փղտացւոց արտերուն մէջ  
թող տուաւ: Այսպէսով անոնց ցերենի հաս-  
կերը, այզիները, ձիթենիները փճացուց  
ամբողջովին: 3. Փղտացիք վրէժնին լուծե-  
լու համար ուզեցին Սամսոնը բռնել Յուղա-  
յի ցեղը վախնալով Սամսոնը ձերբակալեց,

146. Խորայելացիները ո՞վ ազատեց Փղտացւոց  
ձեռքէն:

146. Ո՞ր պարագաներու մէջ Սամսոն իր ոյժը  
ցցուց եւ Փղտացիներուն վնաս հասցուց:

հաստ չուաններով կապեց և թշնամւոյն յանձնեց։ Սամսոն Փղտացւոց երկիրը հասածին պէս կապերը կտրտեց, հոն ձեռքին տակ ինկած իշու ծնօտով մը հազար Փղշտացի սպանեց։ 4. Իրիկուն մը Փղտացիները իմանալով թէ Սամսոն Գազա քաղաքը կը գտնուի, զոները գոցել տուին, որ զինքը բռնեն մեռցնեն։ Սամսոն գիշերանց ելաւ, քաղաքին դռնը սեմովը և նիզովը քակեց, առաւ տասը ժամ հեռուն լերան մը դլուխը ձգեց զնաց։

147. Սամսոն դժբախտաքար Դալիլա անունով կնոջ մը լացէն և աղաչանքէն յաղթուելով իր գաղտնիքը յայտնեց անոր և ըստ, թէ իր բոլոր զօրութիւնը մազերուն վրայ է։ Դալիլա Փղտացւոց իմացուց և անոնց հետ համաձայնելով գիշեր մը, երբ Սամսոն կը քնանար, անոր մազերը կարեց և Փղտացւոց յանձնեց։ Անոնք Սամսոնի աչքերը փորեցին և ալիւը աղալ կուտային բանտին մէջ։

147. Սամսոն ի՞նչէն ուժաթափ եղաւ գոնէ մէկ պտենուան համար։

148. Կամաց կամաց Սամսոնի մազերը երկնցան, ոյժն ալ վրան եկաւ։ Օր մը Փղտացւոց նախարարները Դագոնի տաճարը հաւաքուած էին տօն մը կատարելու համար։ Սամսոնը բերել առւին, որ զուարձանան անով։ Սամսոն շուջը զտնուած երկու սիւները բռնեց, այնպէս ուժգին թոթուեց, որ տաճարը փլաւ։ Հոն գտնուող 3000 Փղտացիներուն հետ ինքն ալ մեռաւ։

### ԳԼՈՒԽ ԼԱ.

### ՀԵՂԻ ԵՒ ՍՍՄՈՒԵԼ

149. Հեղի վերջին գտնաւորներէն մինէր և միանգամայն քահանայապետ, իր երկու որդիքը Արինի և Փենեհէս զոհերու միսէն անիրաւորէն կ'առնէին և Հեղի մեղկութեամբ անտարբեր կը զտնուէր իր որդւոց յոսի և պախարակելի ընթացքին հանդէպ։

150. Նոյն տահնները Հեղի ձեռքին

148. Ի՞նչէն մեռաւ Սամսոն։

149. Ո՞գ էր Հեղի։

150. Ո՞գ էր Սամսոն։

տակ կը մեծնար Սամուէլ, որու մայրը Աննա իր ազերսանաց չնորին ծերութեանը ժամանակ ընդունած էր Տիրոջմէ և նուիրած էր Աստուծոյ ծառայութեան: Գիշեր մը Աստուծած զինքը երեք անգամ կանչեց և չորրորդ անգամին վերջապէս իմացուց իւրեն, թէ Հեղին յետոյ ինք պիտի ըլլայ դատաւոր: Եթի երիտասարդ Սամուէլ եղելութիւնը լի յարգանօք Հեղին իմացուց, ծերունին համակերպեցաւ Աստուծոյ կամաց:

151. Անգամ մը Իսրայելացիները Փղըշացւոց դէմ մղած պատերազմներնուն մէջ շատ կորուստ ունեցան: Բոլորովին չյալթուելու համար Տապանակը բանակատեղին բերին, բայց 30000 մարդ զոհ տուին, որոնց մէջ կը գտնուէին Հեղիի երկու որդիները: Եսյն միջոցին Տապանակն ալ գերի տարուեցաւ: Հեղի այս գոյժը լսելով աթոռէն չրջեցաւ ինկաւ և յանկարծամահ եղաւ, Հեղիի յաջորդեց Սամուէլ:

151. Ի՞նչպէս մեռաւ Հեղի:

152. Փղտացիք տապանակը Դագոն կուռքին տաճարը դրին: Յաջորդ օրը Դագոն կուռքին արձանը տապալած և ջարդուբուրդ եղած գտան: Եօթն ամիս քաղաքէ քաղաք պատցուցին: Ամէն տեղ ալ Աստուծոյ պատիմէն չազատեցան: Վերջապէս որոշեցին ընծաներով միասին Իսրայելացւոց վերպարաձնել: Ասոր համար երկու երինջ լծուած կառքի մը վրայ դրին և ազատ թող տուին: Այդ միջոցին տապանակին հանդէպ յարգանօք չվարուողները 50070 մարդ պատժուեցան Աստուծոյ կողմանէ:

153. Սամուէլ հեղութեամբ և բարութեամբ յորդորեց Իսրայելացիները, որ անկեղծօրէն զարձի գան, սրտերնին պատրաստեն, և միայն Տիրոջ ծառայեն: Ժողովուրդը սիրաշահեց և ամէնքը հրաւիրեց Մասեփաթ, խոստանալով որ իրենց համար պիտի ազօթէ հոն: Իսրայելացիք ճանչցան իւրենց յանցանքը, մեղայ ըսին Տիրոջ և եկան Մասեփաթ հաւաքուեցան: Սամուէլ հոն զոն

152. Փղտացիք ի՞նչ ըրին տապանակը:

153. Իսրայելացւոց վրայ ի՞նչ ազդեցութիւն ունեցաւ Սամուէլ:

մատուց և ժողովուրդը հաշտեցուց Աստուծոյ հետ։ Ճիշդ ողջակէղի ժամուն այլազգիները պատերազմի եւան։ Բայց Տէրը ուժգին որոտման գոռումով շփոթութիւն ձգեց անոնց մէջ։ Խրայելացիք զանոնք փախուստի մատնեցին, շատ հեռուները հետապենքեցին և իրենց երկրին տիրեցին Սամուէլի դատաւորութեան ամբողջ ժամանակամիջոցին։

Գ. Ա Ռ Խ Խ ԼԲ.

ԱՅԼ ԵՒ ԱՅԼՔ

Ն Ո Ո Մ Ի , Հ Ռ Ո Ի Թ

154. Դատաւորաց ատեն իր երկիրը սով պատահելուն համար Եղիմելէք իր կնոջը և երկու որդւոցը հետ Մովաբացոց երկիրը գաղթեց։ Հոն ինքը մեռաւ, Մեռան նաև իր երկու որդիքը, Մաալոն և Քելէն, որ կարգուած էին Մովաբացի Որփա և Հոռոթ անունով աղջկանց հետ։

154. Ո՞վ էր Նոոմի

155. Նոոմի իր ամուսնոյն և երկու զաւակացը մահուանէ ետքը ուզեց իր երկու հարսները իրենց ծնողաց քով թողուլ և իր երկիրը Բեթղեհէմ դառնալ։ Որփա թէե զժուարաւ, բայց վերջապէս հաւանեցաւ, համբուրեց կեսուրը և բաժնուեցաւ անկէ։ Մինչդեռ Հոռոթ, «Ուր որ երթաս, ըսաւ Նոոմիի, քեզ պիտի ընկերանամ։ Քու ազգդ՝ իմ ազգս, քու կրօնքդ՝ իմ կրօնքս պիտի ըլլայ» Այսպէս երկուքը միասին Բեթղեհէմ եկան։

156. Հոռոթ իր աղքատ կեսրոջ Նոոմիի օգնելու համար արտերու մէջ հասկաքաղի կ'երթար։ Արդ՝ այդ արտերը իր կեսայրին Եղիմելէքի հարուստ ազգականներէն Բոռոսի կը վերաբերին եղեր։ Ասիկա ալ Հոռոթի ո՞վ ըլլալը հասկնալով և Նոոմիի վրայ ո՞րչափ մեծ սէր ունենալը արդէն իմացած ըլլալով իր մշտկներուն ապսպրեց, որ ոչ միայն թոյլ տան; որպէս զի Հոռոթ հասկաքաղ ընէ, այլ

155. Իր ամուսնոյն եւ երկու զաւակացը մահուանէ յետոյ ի՞նչ ըրաւ Նոոմի


156. Նոոմի եւ Հոռոթ ինչո՞վ կ'ապրէին։

զիտմամբ շատ մը հասկեր թողուն։ Հռութ  
քաղած հասկերը իրիկունը նոոմիի բերաւ,  
որ Աստուծմէ չնորհակալ եղաւ։

157. Բոս Հռութի ընթացքին հաւնելով  
և նոոմիի հանդէպ տածած ոչքն ու գուր-  
գուրանքը գնահատելով կարգուեցաւ անոր  
հետ, որմէ ունեցաւ Ովբէդ անունով որդի  
մը։ Ասիկա Դաւիթ մարգարէին պապն էր։  
Այսպէս Հռութ ծնունդով Աստուծոյ ընտրեալ  
ժողովուրդէն չըլլալով հանդերձ արժանացաւ  
Մեսիայի, Յիսուս Փրկչի նախանարց շար-  
քին մէջ գանուելու փառքին։

### ԵՐԶԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ

ԹԱԳԱԼԻՈՐՈՒԹԵԱՆ ՍԻՒԶԲԵՆ ՄԻԿՉԵԼ  
ԹԱԳԱԼԻՈՐՈՒԹԵԱՆ ԵՐԿՈՒՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ  
ՍԱՀԱԽՂ, ԴԱԼԻԹ, ՍՈՂԱՄՈՆ



### Գ. Ա Ռ Խ Խ Լ. Պ.

ՍԱԻՈՒՊ, ԱՌԱՋԻՆ ԹԱԳԱԼԻՈՐ ԻՄՐԱՅԵԼԱՅԻՈՑ

158. Սամուէլի ծերութեան ատեն իր  
որդիքը կը վարէին դատաւորութեան պաշ-  
տօնը։ Բայց իրենց հօր ուղիղ և արդար ըն-  
թացքին չհետեւելուն պատճառաւ մողո-  
վուրդը խնդրեց թագաւոր մը ունենալ։  
Աստուծ Սամուէլին զգացուց, որ չմերժէ  
այս խնդրիքը։

159. Բհնիտմինի ցհղէն Կիսի որդին

158. Սամուէլի որդւոց յուր ընթացքն ի՞ուչ հե-  
տեւանք ունեցաւ։

159. Ո՞վ եւ ի՞ոնչ գէս ընորուեցաւ իսրայէլաց-  
ւոց առաջին թագաւորը։

Սաւուզ Իսրայելացւոց առաջին թագաւոր անուանուեցաւ Աստուծոյ կողմանէ : Սաւուզ հօրը էշերը փնտռել ելած ատեն կը հաւանի երթալ Սամուէլին խորհուրդ հարցնելու : Սամուէլ կանխաւ Աստուծմէ իրեն նշանակուածը, Սաւուզը տեսնելով սիրով հիւրընկալեց, կերակրեց, մեծարեց և յաջորդ օրը զայն թագաւոր օծեց ըսկելով . . . Դուն պիտի իշխես ամբողջ ժողովրդեան վրայ և զայն պիտի փրկես չքջակայի իր թշնամիներուն ձեռքէն» : Վերջը Սամուէլի առաջնորդութեամբ թագաւորութեան համար վիճակ ձգուեցաւ : Վիճակը Բենիամինի ցեղին և այդ ցեղէն Սաւուզին ելաւ : Ժողովուրդը զայն թագաւոր հռչակեց :

160. Սաւուզ Իսրայելացւոց այլեւայլ թշնամեաց դէմ պատերազմ հրատարակեց և յաջորդաբար յաղթեց Ամանացւոց, Փղըշտացւոց և Ամազեկացւոց Միայն դժբախտութիւնն ունեցաւ երկու սխալ գործելու . . . 1. Սամուէլի տեղ ինքը զոհ մատուց :

160. Ո՞սոնք են Սաւուզի գլխաւոր քաջագործութիւնները եւ գործած երկու մեծ սխալները :

2. Ամակեղացւոց վրայ տարած յաղթութենէն յետոյ աւարին մէկ մասը իրեն վերապահեց հակառակ Աստուծոյ պատուէրին :

161. Գործած այս սխալներուն համար Աստուծած Սաւուզը երեսէ ձգեց : Սամուէլ Աստուծոյ կողմանէ ըստ անոր թէ. «Հնազանդութիւնն ընտիր զոհէն լաւագոյն է» : Թէ «Աստուծ զինքը երեսէ ձգած է և իր տեղն ուրիշ թագաւոր մը պիտի դնէ» :

162. Սաւուզի տեղ Աստուծած թագաւոր ընտրեց Յուդայի ցեղէն Յեսսէի ամենափոքր որդին Դաիթը : Թէև վերջը պիտի թագաւորէր, բայց Սամուէլ Աստուծոյ հրամանաւ զայն գաղափուէրէն թագաւոր օծեց, երբ գեռքսան տարեկան չիկար

163. Դուրիթ թագաւոր օծուելուն պէս Սուրբ Հոգիով լեցուեցաւ, մինչդեռ Սաւուզ կը տանջուէր չար հոգիէն : Սաւուզ իրեն

161. Աստուծած ի՞նչպէս պատժեց թագաւորին այս անհնազանդութիւնները :

162. Ո՞գ եղաւ Սաւուզին տեղ Աստուծոյ ընտրած թագաւորը :

163. Սաւուզ ի՞նչ առթիւ ճանչցաւ Դաւիթը :

եղած յանձնարարութեան վրայ Դաւիթը իր  
քով բերել տուաւ : Քնարովը և երգովը ա-  
նոր ցաւերը փարատելուն համար շտա սի-  
րելի և համելի եղաւ թագաւորին :

164. *Փղտացիք դարձեալ իսրայելացւոց*  
*դէմ պատերազմ հրտարակեցին և եկան*  
*Յուգայի ցեղին հողին վրայ հաստատեցին*  
*իրենց բանակը : Իրենցմէ հսկայ մէկը, Գու-*  
*ղիաթ ամէն օր կը յառաջանար դէպ՚ի իսր-  
այելացւոց բանակը, ասպարէզ կը կարդար*  
*և կ'ըսէր . «ինչո՞ւ պարապ տեղը արիւն*  
*թափուի, ձեզմէ մէկը թող գայ և մանաւ-*  
*մարտինք : Յաղթուող կողմը յաղթողին զե-  
րին թող ըլլայ» :*

165. *Դողիաթ իր նախատական կոչը 40*  
*օր կրկնած էր, իսրայելացիներէն և ոչ մէկը*  
*սակայն համարձակած էր անոր հրաւէրին*  
*պատասխանելու : Դաւիթ օր մը իր եղբայր-*  
*ները տեսնելու համար բանակատեղին գա-*

164. Ո՞վ էր Գողիաթ եւ ի՞նչպէս կը նախատէր  
իսրայելացիները :

165. *Դաւիթ ո՞ր առթիւ որոշեց Գողիադին*  
*դէմ պատերազմին*

ցած ատեն կը լսէ այդ նախատինքը և կ'ըն-  
դունի այդ հրաւէրը : Իր մեծ եղբայրը կ'ընդ-  
դիմանայ : Սաւուղ իսկ վտանգին մեծու-  
թիւնը կը գնէ Դաւիթին աչաց առջեւ, որ  
արիւնթեամբ և անվեհներութեամբ կը պա-  
տասխանէ թագաւորին . «Կենդանի Աստու-  
ծոյ բանակը նախատող այն խայտառակ այ-  
լազգին իմ սպանած առիւններուս և ար-  
ջերուս բախտը պիտի ունենայ» : Սաւուղ  
հաւանեցաւ և ըստւ . «Գնտ Աստուած հետպ  
ըլլայ» :

166. *Դաւիթ Սաւուղի կողմանէ իրեն*  
*տրուած զրահն ու զէնքերը մերժեց, իր*  
*գաւազանն ու պարսատիկն առաւ, ձորէն*  
*հինգ քար ժողվելով մախաղը դրաւ և հսկայ*  
*Գողիաթին զէմ ելաւ : Գողիաթ Դաւիթը*  
*տեսնելով . «Մի՛Ռէ . ըստւ, ես չո՞ւն եմ, որ*  
*գաւազանով և քարով ինձ զէմ կուգաս...» :*  
*Դաւիթ, «Դուն զէնքերիդ, զրահիդ վստահա-*  
*ցած ես, իսկ ես զօրութեանց Աստուծոյն ան-  
ուամբը, զոր դուն նախատած ես, քեզ զէմ*  
*կ'ելլեմ» ըստւ չըստւ, պարսատիկին մէջ*  
*քար մը դրաւ, նշան առաւ և ա՛յնպիսի*

166. *Դաւիթ ի՞նչպէս սպանեց Գողիաթը*

ուժգին հարուածեց, որ քարը սաղաւարտը ծակեց, գլուխը պատռեց, Դողիաթը զետին փռեց: Դաւիթ վագեց, վրան ցատկեց, Դողիաթին սուրովը իսկ զինքը սպանեց, գլուխը կորեց նետեց: Փղտացիք այս տեսնելով սկսան խառնիխուռան փախչել: Իսկ իսրայելացիք յաղթանակով Դաւիթը դիմաւորեցին երգելով: «Սաւուղ 1000 մարդ սպանեց, մինչդեռ Դաւիթ՝ 1000»:

167. Սաւուղ սկիզբները Դաւիթը մեծարեց, բարձր պաշտօնի իսկ հասցուց, բայց Դաւիթի նկատմամբ ժողովրդեան համակըրանքը տեսնելով, գովասանքը լսելով նախանձեցաւ Երկու անգամ իր կատաղութեան ժամանակ, փորձեց իր զեղարդովը զայն մեռցնել: Դաւիթ խոյս տուաւ և անապատը քաշուեցաւ: Սաւուղ ուրիշ որոքայթ մը եւս լարեց: Դաւիթին պարզէ խոստացաւ, եթէ 100 Փղտացի մեռցնէր: Դաւիթ 100ին տեղ 200 մեռցուց: Սաւուղ մարդ զրկեց, որ գիշերանց Դաւիթը բռնեն

167. Սաւուղ ի՞նչ ընթացք բռնեց Դաւիթին հանդէպ:

բերեն և ինքը ձեռքովը սպանէ զայն: Դաւիթ Սաւուէլի քով փախաւ:

168. Դաւիթ փոխանակ վրէժ լուծելու կամ ոխ պահելու միջտ բարեսրտութիւն, վեհութիւն և միծանձնութիւն ցցուց Սաւուղի հանդէպ: Օր մը զայն քննացած զըտնելով անոր զգեստին քղանցքէն կտոր մը կտրելով գոհացաւ և. «Աստուած մի արասցէ, ըստու, որ Տիրոջը օծելոյն արիւնը թափեմ»: Սաւուղ ինքն իսկ խոստովանեցաւ Դաւիթի զերազանցութիւնն ըսելով. «Դուն ինձմէ աւելի արդար ես: Ես քեզ բրի չարիք, զուն ինձ հատուցիր բարիք»: Ուրիշ անգամ մը եւս Դաւիթ Սաւուղը բանակին մէջ քննացած ատենը գտաւ և իր քովը գտնուողին ըստու, «Աստուած մի արասցէ, որ Տիրոջը օծելոյն արիւնը թափեմ: Սաւուղին գեղարդը և զուրին ամանը առ և երթանք»:

169. Փղտացիք մեծ բանակով պատերազմի եւան: Իսրայելացիք յաղթուեցան:

168. Դաւիթ ի՞նչով կը փոխարինէր Սաւուղի չարակամութիւնները:

169. Սաւուղ ե՞րբ մեռաւ:

Սոյն ճակատամարտին մէջ մեռան Սաւուզին երեք որդիները, որոնց մէջ կը կանըւէր Յովլաթան եւս, Դաւիթի մտերիմ և սրտակից բարեկամը։ Սաւուզ գերի բռնուելու վախէն իր կապարձակիրին հրամայեց, որ իր սուբովը զինքը սպանէւ եւ որովհետեւ կապարձակիրը յանձն չէր առներ, Սաւուզ ինքն իր սուբն առաւ, վրան ինկաւ, մեռաւ Դաւիթ դառնապէս լացաւ Սաւուզի և Յովլաթանի մահուան վրայ։

Գ.Ա.ՌԱԽԵԼ. Լ.Պ.

ԴԱ. Ի. Ի. Թ

»170. Դաւիթ Սաւուզի մահուանէ յետոյ Աստուծոյ հաճութեամբը իրեններուն հետ Քերրոն եկաւ, Նոխ Յուզայի ցեղը թագաւոր հոչակեց զինքը։ Եօթը տարի վերջը Սաւուզի որդոյն Յերթէի մահուանէ ետքը Քերրոն հաւաքուած իսրայելի 12 ցեղերուն կողմանէ բնդհանուր թագաւոր ճանչցուեցաւ։

170. Դաւիթ ի՞նչպէս թագաւոր հոչակուեցաւ,

171. Դաւիթ Յերուսաղիներուն ձեռքէն տպանեց Երուսաղէմը և ըրաւ իր մայրաքաղաքը։ Հոն շինել տուաւ իր պալատը և անուաննեց «Յաղաք Դաւիթի»։ Իր բարեպաշտութիւնն և Աստուծապաշտութիւնը հրապարակու ցցուց, երբ՝ մեծ հանդէսներով Տապանակը հոն փոխադրել տուած ժամանակը ինքն ալ կը պարէր, կը զուարձանար և կ'երգէր չնորհակալութեան երգեր։ Թէ կ'ուզէր Աստուծոյ եւս փառաւոր տաճար մը կանգնել և բաւոկան հարստութիւն ալ զիզեր էր այս նպատակին համար, բայց Աստուծ մարզարէին բերանովը իրեն իմացուց, որ ոչ թէ ինքն, այլ իր որդին պիտի կառուցանէր այդ տաճարը։

172. Դաւիթ Երուսաղէմ մտնելէն յետոյ եւս ստիպեալ էր շատ մը պատերազմներ մղելու Մովլաբացւոց, Եղոմայեցւոց, Ասորւոց, Ամոնացւոց և Փղշտացւոց դէմ։

171. Դաւիթ ո՞ւր փոխադրեց իր մայրաքաղաքը։

172. Դաւիթ Երուսաղէմ մտնելէն յետոյ հանգիստ կեանք ունեցաւ։

Աստուած միշտ յաղթող կը հանդիսացնէր զի՞նքը : Այս պատերազմներէն մէկուն ատեն սաստիկ պապակելով . «Ո՞հ , ըսաւ , ո՞վ Բեթդիհէմի ջուրէն ինձ ջուր պիտի տայ» : Ասոր վրայ երեք զօրավետ թշնամիին բանակը մեղքեցին , գացին և Բեթդիհէմէն ջուր բերին իրեն , բայց Դաւիթ չուզեց խմել , Աստուածոյ նուրիբց ըսելով . «Քա՛ւ լիցի , որ իրենց կեանքը վասնդի ենթարկելով զացող մարդոց արիւնը խմեմ» :

173. Դաւիթ աչքի ցանկութեան հետեւանքով , ուզեց իր զօրավարներէն Ուրիսյի կող , Բերսարէի հետ ամուսնանալ : Այն անկարգ փափաքին և նապատակին հասնելու համար առջի զործած մեղքէն զատ պատերազմի մը մէջ Ուրիսյի մեռնելուն ևս պատճառ եղաւ : Նաթան մարգարէն Աստուածոյ կողմանէ եկաւ , իր յանցանքը «Աղքատէն յափշտակուած մէկ ոչխարին» առակովը հասկրցուց : Դաւիթ իր մեղքին մհծութիւնը հանչնուով թէև ապաշխարեց , բայց պատիմներ ալ կրեց , 'ի մէջ այլոց . ոով , սրա-

173. Դաւիթ ապաշխարելու մեղք ունեցաւ :

ծութիւն , իր որդւոյն Արիսողոմի ձեռքով իր անդրանիկ զաւկին , Ամոնի սպանութիւնը...

174. Դաւիթի մեղաց պատիժներուն ամենախիստն է իր Որդւոյն Արիսողոմի տպատամբութիւնը : Այս ապերատիստ և ամերարտաւան Որդին հօրը գահը , անոր կինդանութեանը ատենն իսկ , նստելու փափաքով բոլոր ժողովուրդը սիրաշահեց . ոտք հանեց , որով Դաւիթ ստիլուեցաւ իր հաւատարիմ զինուորականներովը Երուսաղէմէն հեռանալ : Փախուստին ժամանակ Սաւուզի ազգականներէն Սէմէի անունով մէկը զայն նախատեց և քարոտեց : Դաւիթ չուզելով անձամբ իր որդւոյն դէմ պատերազմիլ , իր զօրապետներէն Յովարին յանձնեց այս պաշտօնը , ապսպիրելով որ Արիսողոմի ինայեն անպատճառ ։

175. Պատերազմը տեղի ունեցաւ : Արի-

174. Դաւիթի մեղաց ամենախիստ պատիժն ո՞րն է :

175. Դաւիթին եւ Արիսողոմին պատերազմը ի՞նչպէս լմնցաւ :

սողոմի կողմանէ 20000 մարդ մեռաւ, միացողներուն հետ Արխողոմ յաջողեցաւ իր ջորիով փախչիլ, բայց անտառին մէջէն անցած ատեն իր երկար մազկերով խիտ կաղնիէ մը կախուեցաւ: Հակառոկ կողմի գօրքերը վրայ հասան և ինքն Յովաբ ինք իր ձեռքովը մեռցուց Արխողոմը: Դաւիթ իր ապօտամբ որդւոյն մահը լսելով կուրար և կը կրկնէր. «Արխողոմ իմ որդիս, իմ որդիս Արխողոմ»:

176. Դաւիթ փառասիրաւ թեամբ ուղեց իր ժողովրդեան թիւը հասկնալ: Աստուած, ՚ի պատիժ այս յանցոնքին, Դաւիթին ընտրել տուաւ կամ երեք արրի սով, կամ երեք ամիս թշնամիներու կողմանէ հարածամբ, կամ երեք օր մասի: Դաւիթ Աստուծոյ գըթութեանն ապաւինեցաւ և ընտրեց մահը: Այսպէս տառօտէն մինչև կէս օր ժողովրդեան մէջէն 70000 մարդ մեռաւ: Դաւիթի ազօթքին և ողջակէզին վրայ Աստուած դադրեցուց մահը:

178. Դաւիթ գործած ուրիշ մէկ յանցանքին համար ի՞նչ պատիժ ընդունեցաւ:

177. Թէկ Դաւիթի Ատոնիա որդին հօրը տեղը թագաւորելու ձեռնարկներ ըրաւ, բայց Դաւիթ Սաղովկ քահանային և Նաթան մարգարէին հրամայեց, որ Գեհոն երթան, Սողոմոնը օծեն, իր տեղը թագաւոր հոչակն և իր թագաւորական գանձ նստեցնեն: Դաւիթ 40 ասրի թագաւորելէ և իր որդւոյն Սողոմոնի թէ կրօնական և թէ աշխարհական իմաստալից խրատներ տալէ յետոյ 70 ասրուան մեռաւ:

178. Եշանաւոր են Դաւիթի գրած և երգած ստղմոսները, զոր իորոյելացիք իբրենց կրօնական արարողաւթեանց և տոհմային հանդիսութեանց ատեն կ'երգէին: Ասոնց մէջ Յիսուս Փրկչի նկատմամբ խրատշահեկան յայտնութիւններ կան: Դաւիթ հօն մարգարէական հոգիով կը խօսի Մեսիայի Աստուածութեանը, չարչարանացը, յարութեանը, Համբարձմանը և յաւիտենական թագաւորութեանը վրայով:

177. Դաւիթ թագաւորութիւնը իր որդիներէն ո՞րու յանձննեց:

178. Դաւիթի գրուածներէն ամենէն նշանաւորը ո՞րն է:

Գ Ա Ռ Խ Խ Վ.

Ս Ո Ղ Ո Մ Ո Ն

179. Սողոմոն իր հօր Դաւիթի կենդանութեանն իսկ սկսաւ խելամտութեամբ թագաւորել Խորայելացւոց վրայ։ Աստուած տեսլեան մը մէջ անոր երեւցաւ և ըսաւ։ «Քեզ համար խնդրուածք մը ըրէ ինձ և քեզ պիտի շնորհեմ»։ Սողոմոն պատասխանեց. «Ես երիտասարդ և անփորձ եմ...Տէ՛ր, դուն բարձրացուցիր իմ հօրս գահին վրայ... Տէ՛ւր ինձ, Տէ՛ր, հլու սիրտ մը, որ կարենամ արդարութեամբ կառավարել քու ժողովուրդզ»։ Աստուած հաճեցաւ և ըսաւ Սողոմոնի. «Որովհետեւ... միայն դուն զքեզ ճանչնալու պարզեւը խնդրեցիր, ես քեզ կուտամ սիրտ իմաստուն և հանձարեզ և քու չխնդրածներդ ալ. մեծութիւն, փառք, երկայն կեանք...»։

179. Սողոմոն իր թագաւորութեան սկիզբն ե՞նչ խնդրեց Աստուածէ։

180. Օր մը երկու կին Սողոմոնի ներկայացան հետերնին մին ողջ իսկ միւսը մեռած երկու տղայ բերելով։ Կիներէն մին կ'ըսէր. «Այս կինը քնացած ատենը իր տըղան խեղզած է և եկած իմ ողջ եղով տղուս հետ փոխած է»։ Միւսը, «Ո՞չ, կը պատասխանէր, Խեղզուածը իր տղան է, իմ տղաս ողջն է»։ — «Լա՛ւ, կ'ըսէ Սողոմոն, դաշոյն մը բերէք, ողջ տղան երկուքի կիսեցէք և կէսը մէկուն, կէսը միւսին տուէք»։ Կեղծ մայրը ձայն չհանեց, մինչդեռ միւսը. «Կ'աղաշնիմ, Տէ՛ր արքայ, ըսաւ, տղան մի մեռցընէք, ողջ ողջ այս կնոջ տուէք»։ — «Ահաւասիկ, ըսաւ Սողոմոն, տղուն ճշմարիտ մայրը. ողջ տղան ասոր թող տրուի»։

181. Թէև Սողոմոն խաղաղասէր թագաւոր մը եղաւ, բայց կամաց կամաց տիրեց չըջակայ երկիրներուն և իր թագաւորութեան սահմանները կը հասնէին մինչև եփրատ գետն ու Եգիպտոս։

180. Ո՞րն է Սողոմոնի տուած առաջին արդար դատաստանը։

181. Սողոմոնի թագաւորութիւնը ի՞նչ յատկանէց ունեցաւ։

182. Սոզոմոն իր փառաց պսակը փայտեց իր Աստուածապաշտութեան լուսովը կառուցանելով Աստուծոյ համար տուն մը, Երուսաղէմի տաճարը։ Նոյնինքն Աստուած Դաւիթին յայտնած էր, թէ այս էր իր որոշումը։ Սոզոմոն ապահովեց իր ձեռնոտուները ու ճարտարապետութեան ամէն ճիւղին մէջ հոչակաւոր վարպետները և ձեռնարկեց այս հոկտ գործին։ Ասոր շինութեան համար 120000 զործաւորներ կը բանէին իր երկրին մէջ և դուրս լիբանան լերան վրայ։ Տիւրոսի Քիրամ թագաւորը այս զործին մէջ Սոզոմոնի աջ բազուկը եղաւ։

183. Երբ Սոզոմոն իր թագաւորութեան չարորդ տարին սկսած տաճարին շինութիւնը եօթը տարիէն լմնցուց, Տապանակ Ուխտին հոն փոխադրեց և հանդիսաւորապէս Աստուծոյ նուիրեց զայն։ Տօնախմբութիւնները տասնեչորս օր տեսիցին։ Սոզոմոն ծնկան եկած

182. Սոզոմոն ի՞նչ հրաշակերտով թթուց իր երաժատութիւնը եւ անմահացուց իր անունը։

183. Ի՞նչեր տեղի ունեցան, Երբ տաճարին շնութիւնն աւաբտեցաւ։

Երկրպագեց և աղօթեց Տէր Աստուծոյ։ Իր զոն և ողջակէզ նուիրեց 22000 հզ և 120000 ոչիւար։ Այս ամէնը հաճելի եղաւ Աստուծոյ, որ իջաւ, երկնային հուրով լափեց ողջակէզները, իր փառքովը լեցուց տաճարը և օրհնեց Սոզոմոնը։

184. Բաւական ատեն խոտղաղ, երջանիկ և բարեպաշտ կեանք վարեց Սոզոմոն։ Երուսաղէմի մէջ իրեն եւս չքեզ պալատ մը կառոյց ։ Իր նաւերը հեռաւոր երկիրներէ իրեն կը բերէին ամենէն չքնաղ և հազաւագիւտ առարկաները։ Դրացի երկրի թագաւորները թանկագին նուէրներ կը զրկէին իրեն։ Իմաստութիւն, հարստութիւն, փառք, պատիւ առատորէն չնորհուած էին իրեն։

185. Սոզոմոնի իմաստութիւնը և համբաւը ամէն կողմ տարածուած րլլալով, ամբողջ արեւելքի մէջ հոչակաւոր Սաբայի թագուհին ոսկի ու պատուական և անուշտնոտ խունկեր բեռնաւորած ուղտերով Երուսա-

184. Ի՞նչպիսի կեանք վարեց Սոզոմոն։

185. Ի՞նչու համար երուսաղէմ եկաւ Սաբայի թագուհին։

զէմ եկաւ Սողոմոնն առակներով փոքքելու ,  
անկէ խորհուրդ հարցնելու համար : Տաճա-  
րը , պալատը , կառավարական կազմակեր-  
պութիւնն , ամէն տեղ պահուած կարգը կա-  
նոնը աչքէ անցնելէ յետոյ , մանաւանդ Սո-  
ղոմոնի իմաստութիւնն ու հանճարը տեսնե-  
լով ինքնարերաբար . «Երջանիկ են , զոչեց ,  
անձնք , որ միշտ կը լսեն քու իմաստու-  
թիւնդ , կը վայլեն բարիքներդ : Իմ երկրիս  
մէջ լսածներս հոս տեսածներուս կէսն իսկ  
չեն» :

186. Սողոմոնի իմաստութեան վրայ  
մասնակի գաղափար մը կ'ունենանք Աստ-  
ուածաշունչի «Առակաց» և «Ժողովոյի» տ-  
նուն երկու գիրքերէն , որոնց ներշնչեալ  
հեղինակն է նոյն ինքն Սողոմոն :

187. Երիտասարդութեան ատեն այնչափ  
իմաստուն և բորեպաշտ եզող . իր թագա-  
ւորութիւնն ընդարձակող ու խաղաղեցնող ,  
հոյակապ առաջարը կտոռուցանող , չքեղ պա-

188. Սողոմոնի իմաստութեան վրայ դրական  
ապացոյց մը կա՞յ:

187. Աստուած ի՞նչու պատժեց Սողոմոնը

լատը կանգնող , աշխարհ ամենայն հիացնող  
ու սքանչացնող Սողոմոն հետզհետէ մոլորե-  
ցաւ , իր չար կրից գերի ըլլալով ծերու-  
թիւնն ատեն Աստուածոյ որոշ պատուէրին  
հակառակ առած այլազդի կիներուն կամ-  
քին հետեւցաւ , կռատուններ չինել տուաւ ,  
ինքն ալ ամբողջաօրէն երկրպագեց կռւո-  
քերուն : Աստուած 'ի պատիժ այս ամօթալի  
արտաքին և գատապարաելի ընթացքին  
ըսաւ անոր . «Որովհետեւ գուն իմ պատ-  
ուէրներս արհամարհեցիր , չպահեցիր , ես ալ  
քու թագաւորութիւնդ պիտի բաժնեմ» : Սո-  
ղոմոն 40 տարի թագաւորելէ յետոյ 60 տա-  
րեկան մհուաւ :

ԵՐԶԱՆ ԵՕԹՆԵՐՈՐԴ

ԹԱԳԱԾԻՈՐԾԻԹԵԱՆ ԵՐԿԱԽՔԻ ԲԱԺԱՆՑԻՄԵՆ

ՄԻՆՉԵՒ ԲԱԲԵԼՈՆԻ ԳԵՐԱԽԹԻՒՆԻ.

Գ. Լ. Ա. Խ. Ա. Զ.

ԹԱԳԱԾԻՈՐԾԻԹԵԱՆ ԲԱԺԱՆՑԻՄԵՆ

188. Սողոմոնի յաջորդեց իր Որդին Ռուզամ, որ նախ թագաւորեց Խորայելացւոց 12 տեղերուն վրայ։ Բայց քիչ ատենէն ատելի եղաւ իր խոտութեամբը։ Ժողովուրդը բաժնուեցաւ և 10 տեղերը իրենց թագաւոր ընարկեցին Յերոբովամը, որ Եփրամի յեղէն նոյն իսկ Ռոբովամի ծառան էր։ Այս թագաւորութիւնը կոչուեցաւ Խարայելի քաջառութիւնն, որու մայրաքաղաքն եղաւ նախ Սիկիմ, յետոյ Թէրսա, վերջապէս Սամարիա, Միայն Յուղայի և Բենիամինի երկու տեղերը

188. Սողոմոնի թագաւորութեան բաժանումն ինչպէս եղաւ

հաւատարիմ մնացին Ռոբովամի և կազմեցին Յուղայի քաջառութիւնը։

Գ. Լ. Ա. Խ. Ա. Զ.  
ԻՍՐԱՅԵԼԻ ԹԱԳԱԾԻՈՐԾԻԹԻՒՆԻ

189. Յերոբովամ վախճալով որ չըլ-  
լայ թէ իր ժողովուրդը Երուսաղէմ երթա-  
լով գալով իրմէ պաղի, բաժնուի և Ռոբո-  
վամի յարի, միանայ, իր երկրին երկու  
ծայրը։ Դան և Յեթէլ քաղաքները երկու  
կոռոք դրաւ և ըսաւ Խորայելացւոց։ «Այլ  
եւս Երուսաղէմ մի երթաք, ահա այն աստ-  
ուածները, որ զձեղ հանեցին Եղիպատուէն»։  
Իր յաջորդները իրմէ աւելի ամբարիշտ ե-  
ղան։ Նոյն իսկ ՚ի պատիւ Բաալ կոռոքին  
տաճար կառուցանել տուին։ Իր որդին Բա-  
յասա զօրապետէն սպանուեցաւ, որու յա-  
ջորդը, Ամրին 12 տարի թագաւորելէ յետոյ  
մեռաւ։

189. Յերոբովամ ի՞նչ ընթացք բռնեց իր թա-  
գաւորութեան ատենը։

190. Խորայելի ամբարիչտ և չարագործ  
թագաւորներէն մին Աքաար Նարօթէն գնել  
ուզած այդին չկրնալով ձեռք ձգել կռապաշտ  
կնոջը, Յեղաբելի թելաղրութեամբ «Նա-  
րօթը քարկոծել տուաւ և այդիին տէր ե-  
ղաւ»: Աստուծոյ կողմանէ Եղիա մարգարէն  
իրեն ըստաւ. «Շուները քու արիւնդ պիտի  
լափին այն տեղն, ուր Նարօթին արիւնը  
լզեցին. իսկ Յեղաբելի մարմինն ալ պիտի  
ուտեն»: Աքաար Ասորւոց դէմ պատերազ-  
մած ժամանակը վիրաւորուեցաւ և շուները  
լափիցին անոր արիւնը Ուրիշ պատերազմի  
մը ատեն Յէուի տուած նշանին վրայ Յե-  
ղաբել պատուհանէն վար ձգուեցաւ. Զիերը  
ոտհակոխ ըրին գայն և շուները եկան ու  
կերտան անոր մարմինը:

191. Աքաարու Ոքողիա որդին անօրէն  
մէկն էր: Դարձեալ Եղիա, Աստուծոյ կող-  
մանէ, իրեն իմացուց գլուխը դալիք պա-  
տիժը: Իր եղբայրը Յովրամ՝ Աստուծոյ կող-

190. Ի՞նչ ընթացք եւ ի՞նչ վախճան ունեցաւ  
Աքաար:

191. Աքաարու երկու որդիները ի՞նչ եղան:

մանէ Աքաարու տունը ջնջելու համար զըր-  
կուած Յէուի կողմանէ սպանուեցաւ:

192. Ի սկզբան Յէու կռապաշտութեան  
ոխերիմ թշնամի եղաւ, կուռքերը կործա-  
նեց, Աքաար կռապաշտ թագաւորին ցեղը  
ջնջեց, բայց վերջն ինքն ալ հորթ պաշտեց:

193. Յէուի սերունդէն չորս թագաւորա-  
ներ Խորայելացւոց վրայ իշխնցին: Ի պա-  
տիժ Յէուի կռապաշտութեան Աստոււած ա-  
սոնց ցեղն ալ ջնջեց: Ժամանակ մը վերջը  
Ովսէ թագաւորին օրով Ասորեստանի Սաղ-  
մանասար թագաւորը եկաւ, գերի ատարաւ  
Խորայելացիները:

194. Խորայելացւոց 19 թագաւորները  
ընդհանուր առմամբ անզգամ և ամբարիշտ  
կռապաշտներ եղան և իրենց երկրին մէջ  
ուզեցին կռապաշտութիւնը տարածել: Շատ  
քիչեր բացառութիւն կազմեցին և այս ալ  
բոլորովին անցողակի կերպով:

192. Ի՞նչ ընթացք ունեցաւ Յէու:

193. Յէուի ցեղը ո՞րչափ ատեն թագաւորեց:

194. Խորայելացւոց թագաւորները կրօնական  
ի՞նչ սկզբունք ունեցան:

ԹԱՌԻԽԱ Լ.Բ.

ԱՅԼ ԵՒ ԱՅԼՔ

ԵՂԻԱ, ԵՂԻՍԵ, ՑՈՎՆԱՆ

195. Նեփթաղիմի ցեղէն Եղիա Տիրոջմէ  
հրաման առած էր, որ ճշմարիտ Աստուծոյ  
պաշտամունքը Խորայելի թագաւորներուն և  
ժողովրդեան մէջ պահուի: Հստ որում թէ  
թագաւորներուն, թէ սուտ աստուծներուն  
քուրմերուն նկատմամբ անողոք, իսկ ժողո-  
վրդեան հանդէպ գորովագութ եղաւ: Օր մը  
Աքարին. «Մեղանչեցիր, ըստ, երեք տո-  
րի անձրեւ չպիտի զայ»: Ասոր վրայ երեք  
տարի սաստիկ սով տեղի ունենալուն պատ-  
ճառաւ Աքատր բարկացած կ'ուզէր պատժել  
զայն: Եղիա անապատը փախաւ: Ագռաւ-  
ները զինքը կերակրեցին: Վերջը Աստուծոյ  
պատուէրին վրայ Սարեփթա զնաց: Հոն  
աղքատ կնոջ մը իւզը և ալիւրը շատցուց և  
տղան յարոյց:

195. Ո՞Վ ԷՐ Եղիա:

196. Անգամ մը Բահաղ կուռքին 150

քուրմերը Կարմել լերան զլուխը Ժողվեց և  
ըսաւ. «Դուք սեղան մը շինեցէք, ես ալ սե-  
ղան մը կը շինեմ: Ողջակէզ մատուցանենք:  
Երկինքէն որ սեղանին վրայ կրակ իջնէ և  
ողջակէզը լափէ, անիկա է ճշմարիտ Աստու-  
ծոյ սեղանը: Պէտք է այն Աստուծը պաշ-  
տել», Կուռքերուն քուրմերը սեղանին պա-  
տրաստեցին և մինչև կէս օր և աւելի ա-  
զօթեցին, բայց 'ի զուր: Եղիա իր ողջակէ-  
զին սեղանին վրայ երկու երեք անգամ  
չուր լիցնել տուաւ, այնպէս որ սեղանին  
շուրջը լիճ կազմուեցաւ: Վերջը աղօթեց  
Արրահամի, Խահակի և Յակոբի Աստուծոյն:  
Խակոյն երկինքէն կրակ իջաւ և լափեց ող-  
ջակէզը, փայտը, հողը ջուրը: Ժողովուրդը  
աղաղակեց. «Տէրն է Աստուծած» և թուրէ  
անցուց բոլոր քուրմերը: Եղիայի աղօթքին  
վրայ սկսաւ դարձեալ բարեբեր անձրեւ տե-  
ղալ և երկիրը պտղաբերել:

197. Եղիա իր խստակեաց ընթացքովը

196. Եղիա ուրիշ նշանաւոր ի՞նչ ըստաւ:

197. Եղիա ի՞նչ վախճան ունեցաւ:

մեծ դեր կատարեց իսրայելացւոց վրայ։  
Մովսէսն ետքը Աստուածային օրինաց գըլ-  
խաւոր մէկ ներկայացւցիչը կը նկատուի։  
Եղիա չմեռաւ։ Հրեղէն կառքեր վերացուցին  
զինքը երկնից բարձունքը։

198. Եղիա իր կենդանութեան ժամանակ  
իր աշակերտ ընտրած էր Եղիսէ անունով  
երկրագործ մը։ Երկինք բարձրացած ատենը  
վերաբերուն վար ձգեց։ Եղիսէ առաւ և  
սկսաւ ինքն ալ մարգարէանաւ։

199. Եղիսէ օր մը Բեթէլ զացած ատեն  
քանի մը տղաք զինքը նախատեհին «Ել  
կնտակ, ել կնտակ» ըսելով։ Եղիսէ զանոնք  
անիծեց Տիրոջ անուամբ։ Իսկոյն լեռնէն  
գայլեր հասան և յափշտակեցին այն 42 չար  
տղաքը։

200. Եղիսէ շատ հրաշքներ գործեց.  
Երիքովի ջուրերը անուշցուց։ Ասմարացի

սրբեւարի կնոջ մը իւղը շատցուց։ Սուրիոյ  
թագաւորին Նատան զօրավարին բորոտու-  
թիւնը սրբեց, իսրայելի թագաւորներուն  
թէ պատիժները կանխաւ իմացուց և թէ  
անոնց յաղթութիւնները։ Մեծ վարկ ունէր  
ամենուն քով։ Իր մահուանէ յետոյ եւս իրա-  
մով հրաշքներ գործուեցան։ Անոր հանդեր-  
ձին մերձեցումով մեռել մը իսկ յարութիւն  
առած է։

201. Յովեան Ջաբուղոնի ցեղէն փոքր  
մարգարէներէն մէկն էր։ Աստուած իրեն  
պատուիրեց որ երթայ Ասորեստանի ապա-  
կանեալ Նինուէ քաղաքին բնակիչներուն  
տպաշխարութիւն քարոզէ։ Պատիկ իյնալու  
և Նինուեցիներուն ոտքառնալիքին ենթակայ  
ըլլալու վախէն Յովեան փախուստի ճամ-  
բայ մը գտնել ուզելով Թարշիչ գացող նաւ  
մը հեծաւ։

202. Մովսէն վրայ սաստիկ փոթորիկ  
մը պայթեցաւ։ Ճամբորդները յանցաւորը

201. Աստուած ի՞նչ առաքելութիւն տուաւ  
Յովնան մարգարէին։

202. Ճամբան ի՞նչ պատահեցաւ իրեն։

198. Ո՞ւ էր Եղիսէ։  
199. Աստուած ի՞նչու համար պատժեց իսրա-  
յելացի 42 տղաքը։  
200. Ո՞սոնք են Եղիսէի գործած նշանաւոր  
հրաշքները։

դամար մէջերնին վիճակ ձգեցին :  
Վիճակը Յովսանի ելաւ, որ իր յանցանքը  
խոստովանհցաւ, Իր խնդրանաց վրայ զի՞նքը  
ծովը նետեցին և ծովը խաղաղեցաւ, Մեծ  
կէտ ձուկ մը զի՞նքը կլեց, երեք օր վերջը  
սակայն ողջ ողջ ծովեղերքը դրաւ .

203. Յովսան Յիսուս Փրկչի մէկ խոր-  
հըրդաւոր նշանն է : Տէրն մեր Յիսուս Քը-  
րիստոս իր Աւետարանին մէջ կ'ըսէ . «Ինչ-  
պէս Յօվսան երեք օր և երեք գիշեր կէտ  
ձուկին փորը կեցաւ, նոյնպէս Որդի մարդոյ  
երեք օր և երեք գիշեր պիտի մնայ երկրի  
սրտին մէջ» :

#### Գ. Լ. Ո. Խ. Խ. Լ.Թ.

ՅՈՒԴԱՅԻ ԹԱԳԱԽՈՐՈՒԹԻՒՆԻ

204. Խարայելի թագաւորութիւնը հետ-  
զ հետէ միսրձեցաւ կռապաշտութեան խաւտ-

203. Յովսանի երեք օր կէտ ձուկին փորը մնալը  
ի՞նչ բանի նշան է :

204. Կրօնական տեսակէտով ի՞նչ ուղղութեան  
հետեւեցաւ Յովսայի թագաւորութիւնը :

րին խորը, ընդ հակառակը Յուղայի թագաւ-  
որութիւնը Երուսաղէմի մէջ ջանաց միշտ  
վառ պահել Աստուածապաշտութեան ջահը,  
Ճշմարիտ Աստուծոյ պաշտամունքով լուսա-  
ւորել ժողովուրդը և այսպէսով ամէն աղ-  
գերը պատրաստել Յուղայի ցեղէն ծնանե-  
լիք Մեսիայի գալստեան :

205. Յուղայի թագաւորները, թէե ան-  
հաւատներ եւս կային մէջերնին, ընդհանրա-  
պէս Աստուածապաշտ էին և մէջերնէն ան-  
հաւատարիմներուն սխալները չտկելու,  
կանգնած կուռքերը կործանելու, կռապաշ-  
տութիւնը ժողովրդեան մէջն արմատախիլ  
ընելու հետամուտ եղան : Ստիպեալ էին  
գրեթէ միշտ պատերազմիլ կամ Խորայելի,  
կամ Ասորեսատանի, կամ Եղիպտոսի թագա-  
ւորներուն հետ :

205. Ի՞նչ ընթացք ունեցան եւ ի՞նչ վիճակի  
մէջ գտնուեցան Յուղայի թագաւորները :

ԳԼՈՒԽ Խ.

ՌՈԲՈՎԱՄ, Ս.ԲԻԱ., ՑՈՎՍՍ.ՓՈՏ

206. Յուղայի առաջին թագաւորն եղաւ Ռոբովամ, որ իր հօրը Սոզոմոնի վախճանն ունեցաւ: Անպարկելա կիներ զինքը ապաշ կանեցին, որով Ռոբովամ կուռքերը չառացուց Հրէտաստանի մէջ և թոյլատրեց ամէն տեսակ անզգամութիւններ, անօրէնութիւններ: Իր թագաւորութեան ատեն թէ տաճարը և թէ թագաւորութեան գանձը կողոպտուեցաւ:

207. Ռոբովամի որդին Աբիա Իսրայելի Յերոբովամ թագաւորին դէմ յաջողութեամբ պատերազմեցաւ և անոր անտանելի լուծէն ազատեց իր երկիրը: Իր որդին Ասա երկրին կուռքերը կործանելուն համար Եթովպացւոց թագաւորին բազմաթիւ զորքերուն յաղթեց, թէև վերջը քանի մը մեծամեծ սխալներ գործեց:

208. Ո՞վ եղաւ Յուղայի առաջին թագաւորը:

207. Յուղայի երկիրը որո՞նք մաքրեցին կուռպաշտութենէ:

208. Յովսափատ, նշանաւոր իր բարեպաշտութեամբն և Աստուածային պաշտամանց նկատմամբ ցցուցած նախանձայուզութեամբ, կուռքերը ամբողջովին կործանեց, երկիրը հեթանոսական ամէն հետքերէն բոլորվին մաքրեց սրբեց: Ամէն կողմ Դեւտացի քահանաներ զրկեց, որ Աստուածապաշտութիւն սորվեցնեն ընդհանուր ժողովը գերեան: Ինքն է դարձեալ, որ հաստատած է Սենետը որոն ազգային ընդհանուր ժողովը, որուն մասին կը խօսուի Սուրբ Աւե, տարանի մէջ եւս: Սխալ մը սակայն գործեց գաշինք գնելով Իսրայելի Աքաաբ թագաւորին հետ, մանաւանդ իր տղան Աքաարի և անզգամ Յեղաբելի աղջկան, Պոթողիայի հետ կարգելով:

208. Ի՞նչ բարեկարգութիւններ ըրաւ Յովսափատ:

— 124 —

ԳԼՈՒԽՆ ԽՍ.

ՅՈՎՐԱՄԷՆ ՄԻՆՉԵՒ ՄԱՆԱՍԵ

209. Յովրամ իր կնոջը Գոթողիալի չար  
խորհրդովը իր եղբայրները անգթօրէն մեռ-  
ցուց, ժողովուրդը կոապաշտութեան մղեց:  
իր չար գործոց հետեւանքով Եգոմայեցիք  
ապստամբեցան, Փղտացիք և Արաբացիք  
կողոպահեցին Երուսաղէմի իր պալատը և գե-  
րի տարին ընտանեցը անդամները թողե-  
լով միայն իր Ոքոզիա տղան, որ Խորացելի  
Յովրամ թագաւորին ընտանիքին հետ Յէ-  
ռի կողմանէ սպանուեցաւ:

210. Անզգամ Յեղաբելի անտագորոյն աղ-  
ջիկը Գոթողիա իր ամուսոյն Յովրամի և  
որդոյն Ոքոզիայի մահուանէ յետոյ ուզեց  
ինք միայն թագաւորել և իր ամէն զաւակ-  
ները մեացնել տուաւ: Աստուծոյ նախախ-

209. Ի՞նչ անօրէնութիւն եւ անզգամութիւն  
գործեց Յովրամ:

210. Ո՞չ էր Գոթողիա եւ ի՞նչ ըրաւ:

Նամութեամբ իր ամենափոքր որդին Յովրաս  
միայն ազատեցաւ իր դայեկին չնորհիւ:  
Յովիդայէ քահանան զայն պահեց, մեծուց,  
հօրը գոնին վրայ բարձրացուց և չար Գո-  
թողիան չարաչար սպանել տուաւ նոյն իսկ  
տաճարին աստիճաններուն վրայ:

211. Սկիզբէն Յովիդայէի առաջնորդու-  
թեամբ Աստուծային պաշտամանց ջերմ  
պաշտպան կանգնող Յովաս իր ծառայից չո-  
ղոքորդութեամբը մոլորեցաւ, կոապաշտու-  
թեան տուաւ ինքզինքը: Այս պատճառաւ  
իր թշնամիները երկիրը աւերեցին և իր  
մարդիկը զինքը մեռցուցին: Իր բարեպաշտ  
որդին Ա.Տասիա եւս հետզհետէ սկսու իր  
նուաճած երկիրներուն կուռքերը պաշտել,  
Պատերազմի մը մէջ յաղթող հանդիսացաւ  
թէև, սակայն իր թշնամւոյն ձեռքն իշնա-  
լուն պէս իր զօրքերը սպանեցին զինքը:

212. Բարեպաշտ Ոզիա կամ Ազարիա իր  
թագաւորութեան տաեն յաջողութիւն  
ցցուց, բայց կրօնական պաշտամանց մէջ

211. Յովաս միշտ բարի մասց:

212. Ոզիա կամ Ազարիա ի՞նչ սխալ գործեց:

քահանաներուն դերը կատարել ու զելովն  
համար բրոստութեամբ պատժուեցաւ։ Ասոր  
որդին Յովաթամ ամէն բարի մէջ խոհե-  
մութիւն և չափաւորութիւն ցցունելուն  
համար երջանիկ եղաւ իր թագաւորութեան  
ատեն։

213. Յուգայի ամենէն անզգամ ու անօ-  
բէն թագաւորն եղաւ Աքազ, որ Երուսա-  
ղէմի տաճարը գոցել տուաւ և ամբողջ  
Հրէաստանի մէջ մտցուց մերձակայ երկիր-  
ներու բոլոր կուռքերը և աւելորդապաշ-  
տութիւնները, ինքն ալ երկրպագութիւն  
ըրաւ Բահադի և ուրիշ կուռքերոււ նոյն  
իսկ իր որդիները զոհեց անոր։ Իր Եղոմա-  
յեցի, Փղատացի, Խորայելացի թշնամիներէն  
աղատելու համար օգնութեանը կանչած  
Ասորեստանցի Թագղաթփաղսար թագաւո-  
րին հարկատուն եղաւ։

214. Եղեկիա իր Աքազ հօրը մտցուցած

213. Ո՞վ էր Յուղայի թագաւորներուն ամենէն  
անզգամ ու անօբէն։

214. Աքազի որդին Եղեկիա ո՞ր փառքն եւ  
հոչակաւոր ու հրաշալից յաղթութիւնն ունեցաւ։

կռապաշտութիւնները անհետացնելու, կան-  
գնած կուռքերը կործանելու, կրօնական  
նախկին պաշտամունքները վերահաստատե-  
լու և Աստուածապաշտութիւնը ծաղկեցնե-  
լու փառքն ունեցաւ։ Աստուած կրնա՞ր ա-  
ռանց վարձատրութեան թողուլ այս հրա-  
շալի մեծագործութիւնը։ Ասոր օրով Ասո-  
րեստանի Սենեքերիմ թագաւորը Երուսաղէ-  
մը պաշարելու անմտութիւնն ու յանդնու-  
թիւնն ունեցաւ Եղեկիա իր կրօնական հո-  
գիով զօրացած և Եսայի մարգարէի յուսա-  
զրութիւններովը խրախուսուած մերժեց  
Սենեքերիմի խարուսիկ խոստումները, առ  
ոչինչ համարեց անոր ամբարտաւան սպառ-  
նալիքները։ Ի վարձատրութիւն այս ամե-  
նուն Աստուած զիշեր մը հրեշտակ մը զըր-  
կեց, թշնամոյն բանակէն 185000 մարդ  
մեղնելով մնացողները փախուստի մատնեց  
ամօթահար։ Եղեկիայի հիւանդութեան ատեն  
Աստուած, անոր աղօթքները լսելով, 15  
տարի եւս կհանք պարզեւեց անոր։ Այս  
չնորհաց նշանի և ապացոյցի համար Եսայի  
մարգարէ ըսաւ թէ։ պալատան մէջ հաս-  
տատուած ժամացոյցին սլաքը Աստուծոյ  
կողմանէ տասն աստիճան ետ պիտի տարուի։

215. Եղեկիայի որդին Մանասէ հօրը  
գահը բարձրացաւ, բայց 'ի սկզբան հօրը  
կրօնական հոգւոյն բարձրութիւնը չունե-  
ցաւ: Հնդկակառակը իր երկրին մէջ կռա-  
պաշտութիւն մտցուց, նոյն իսկ իր տղաքը  
զոհեց կուռքերւն: Ի պատիժ անոր անըգ-  
գամութեանը՝ Աստուած զինքը մատնեց. Ա-  
սորեստանցիներուն ձեռքը, որ եկան դինքը  
գերի տարին մինչև Բարելոն: Ասոր վրայ  
Մանասէի հոգւոյն աչքերը բացուեցան,  
ճանչցաւ իր սխալը, զղջաց իր մեղացը վրայ  
և գերութենէ վերագրածին աշխատեցաւ  
Աստուածպաշտութեան վերահաստատման:

### ԳԼՈՒԽ ԽՅ.

### Յ Ո Ւ Գ Ի Թ

216. Մանասէի գերութեան ատեն Ասո-  
րեստանի զօրավարներէն Հողոփեսնէս շատ  
երկիրներ նուածելէ յետոյ իր ահարկու բա-  
նակովը պաշարեց Բեալզուան, քաղաքին

215. Եղեկիայի ո՞վ յաջորդեց:

216. Յուղիթ ո՞ւ վտանգի ատեն գործունէու-  
թիւն բցուց:

Հուրերը կարեց: Բնակիչները հինգ օրէն  
անձնատուր ըլլալ որոշած էին: Հոն կը զբա-  
նուէր սակայն երիտասարդ, որբեարի Յու-  
ղիթը զեղեցկաղէմ. մաքրակրօն, բարե-  
պաշտ և աղօթասէր: Աստուածային ներ-  
շնչմամբ զգաց, թէ իրեն համար ժամ էր  
զործելու:

217. Յուղիթ տեսնելով թէ նետիղուա  
վտանգի մէջ է, ուզեց ինքոյնքը զոհել  
իրեններուն փրկութեան համար: Աստուածոյ  
եռանգտղին աղօթելէ յետոյ իր ամենէն  
շքեղ զգեստները հաղուեցաւ, ամենէն թան-  
կագին զարդերն ու չբնազ զարդարանքները  
զրուեցաւ և իր աղախինին հնատ քաղաքէն  
ելաւ: զիմեց գեղ 'ի թշնամույն բանակը,  
առաջնորդուեցաւ մինչև Հողոփեսնէսի տա-  
ղաւարը: Հոն չերմ ընդունելութեան մ'ար-  
ժանալով ազատորէն բանակիններս և դուրս  
երթեւեկելու հրամանն ընդունեցաւ:

218. Իրեն առաջին տեսակցութեան չոր-

217. Ի՞նչ ըրաւ Յուղիթ:

218. Ի՞նչ առթիւ Յուղիթ կրցաւ իր նպատակն  
իրագործել:

բորդ օրը Հողոփեռնէս մեծ խնջոյք մը  
տուոււ, որու հրաւիրեց նաև Յուգիթը՝  
Գինովալով ինքինքը կորանցուց, զահին  
վրայ ինկաւ, խոր քնոյ մէջ թագուեցաւ։  
Ամէն հրաւիրեալները քաշուած էին։ Յու-  
գիթ միայն կը մնար Հողոփեռնէսի քով։  
Առանձնութենէն օգտուելով զօրավարին  
թուրը քաշեց, գլուխը բաժնեց մարմնէն,  
մախաղին մէջ զրաւ և զիշերանց իր աղա-  
խինին հետ Ասորեստանցիներուն բանակէն  
հանդարտորէն ելաւ և եկաւ մինչև Յետիզուա։

219. Երբ Յուղիթ իր յաղթանակը,  
Հողոփեռնէսի արիւնաթաթաւ գլուխը ցցուց  
հոն հաւաքուած ժողովրդեան, ամէնքը  
շնորհակալութեան աղօթքներնին բարձրա-  
ցուցին առ Աստուած, անյաղթելի ուժով մը  
զօրացած, առին Հողոփեռնէսի գլուխը պա-  
րիսպին վրայ կախեցին և առաւօտուն կա-  
նուխէն յարձակեցան թշնամի բանակին  
վրայ։ Ահաբեկ եղած և յանկարծ իրենց  
հրամանատարէն զրկուած ըլլալով Ասորես-  
տանցիներէն ոմանք խուճապով կը փախչին։

219. Ինչ եղաւ ասոր հետեւանքը։

շատեր Բետիղուայի բնակիչներուն հարուա-  
ծոց տակ կը մեռնին։

220. Երբ Բետիղուայիք Ասորեստանցի-  
ները հալածեցին, յաղթութիւնը 'ի զլուս  
հանեցին, մինչև իսկ Երուսաղէմէն Յուղիթը  
տեսնելու եկան։ Ամէնքը զինքը կ'օրհնէին,  
կը զովէին ըսելով։ «Դու բարձրութիւն  
Երուսաղեմի, դու ցնծութիւն իսրայելի,  
դու պարծանքը մեր ազգին . . . .»։ Իրենց  
ժողոված աւարէն մեծ մաս մը հանեցին  
Յուղիթին, որ ամբողջը նուիրեց Աստուծոյ  
տաճարին և ինքն ալ դարձեալ առանձնա-  
ցաւ, մինչև 105 տարեկան ապրեցաւ ընդ-  
հանուրին երախտագիտութեան և մեծարա-  
նաց առարկայ ըլլալով։

220. Բետիղուայի ժողովուրդը ի՞նչպէս յայտ-  
նեց իր երախտագիտութիւնը Յուղիթի հանդէպւ

Գ.Լ.ՌԵ.Խ. ԽԳ.

Ա.ՄՊՆՀՆ ՄԻՆՉԵՒ ԲԱԲԵԼՈՆԻ ԳԵՐՈՒԹԻՒՆԸ

221. Մանասէի որդին Ամոն ևս Յուղայի չար թագաւորներէն մին եղաւ։ Հօրը նախկին չարութիւնները նորոգեց, բայց անոր ապաշխարութեան և զզջման հոգին չունեցաւ, իր ծառաները մեռցուցին զի՞նքը։

222. Ամոնի որդին Յովուիա իր հօրը գահը ելաւ, բայց բոլորովին տարեր հոգիով։ Իր թագաւորութեան ատեն կռապաշտութիւնը անհետացաւ իր երկրէն, մինչդեռ Աստուածապաշտութիւնը նոր փառքով փայլեցաւ։ Իր գաշնակիցին, Ասորեստանի թագաւորին հետ Եգիպտացւոց գէմպատերազմած ատենը Սամարիայի մօտերը Մակեդովի մէջ վիրաւորուելով մեռաւ մինչեւ վերջը հաւատարիմ մնալով թէ Աստուծոյ և թէ մարդոց։

221. Ամոն ի՞նչ լնթացք եւ ի՞նչ վախճան ունեցաւ։

222. Ամոնի ո՞վ յաջորդեց։

223. Յովսիայի մահուանէ ետքը Յուղայի թագաւորութիւնը նախանձելի վիճակ մը չունեցաւ։ Իրեն յաջորդող որդին Յովաքազը Նեքաւով Փարաւոնին կողմանէ գահէն վար առնուեցաւ, անոր տեղը դրուեցաւ Յովակիմը, իսկ երկիրն ալ Եգիպտացւոց հարկատու եղաւ։ Երբ Նաբուգոդոնոսոր Նեքաւովի յաղթեց Յովակիմն ալ գերի ասաւ, բայց վերջը ազատ թողուց պայմանաւ որ Բարելացւոց հարկատու ըլլայ։ Հուսկ յետոյ իր ապստամբութեանը պատճառաւ Քաղղէացիք զի՞նքը մեռցուցին։ Ասոր որդին Յեքոնիա իրեններովը գերի տարունցաւ մինչեւ Բարելոն։

224. Աեղեկիա Յուղայի վերջին թագաւորն եղաւ իր անզգամութիւններովը և անօրէնութիւններովը չափը անցուց և Աստուծոյ պատիժը հրաւիրեց թէ իր վրայ և թէ ամբողջ ժողովրդեան վրայ։ Ասոր օրով Բարելոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը ե-

223. Յովսիայի մահուանէ վերջը ի՞նչ պատճեցաւ։

224. Ո՞վ էր Աեղեկիա։

կաւ Երուսաղէմը նուաճեց, Սեղեկիայի աչքերը փորել տուաւ, Սոզոմոնի աաճարը այրեց մոխիր դարձուց և հոն տեղի բոլոր Սրբազան անօթներն առաւ Բարելոն տարաւ, ինչպէս նուե Սեղեկիա թագաւորը՝ Նինուէի գերութենէն 132 տարի վերջը ահա Բաբելոնի գերութիւնը:

ԳԼՈՒԽ ԽԵ.

ԱՅԼ ԵՒ ԱՅԼԲ

ԵՍԱՅԻ ՄԱՐԴԻ ԳԱՐԵԿԱՆ

225. Եսայի մեծ մարգարէներուն մեծագոյնն էր և առաջինը: Յուդայի թագաւորներուն Աքազի, Եղեկիայի և Մանասէի ատեն մարգարէութիւն ըրած է: Մանասէ, որու ամբարշտութիւնները կը հարուածէր զինքը սղոցել տալով մեռցուց: Տարիներ առաջ Եսայի Հրէից ուրախառիթ աւետիսը տուած էր մարգարէանալով թէ կիւրոս

225. Ո՞գ էր Եսայի մարգարէն:

անունով մէկը վերջ պիտի տայ Հրէից գերութեան.

226. Իր մարգարէութեանց մէջ Եսայի կ'աւետէ թէ Մեսիան պիտի ծնանի կուսէ մը. «Ահա Կոյս յղասցի և ծնցի»: Նմանապէս կը մարգարէանայ Մեսիայի հրաշքներուն, չարչարանքներուն և մահուան վրայով և աշխարհիս դարձին ու Եկեղեցւոյ հաստատութեան նկատմամբ: Մեսիան կը կոչէ. «Հրեշտակ մեծի խորհրդոյ, սքանչելի խորհրդակից, Աստուած, հզօր, իշխան, հայր հանդերձելոյ աշխարհի»: «Եմմանուէլ այսինքն Աստուած ընդ մնդ»:

226. Ո՞րոնք են Եսայիի նշանաւոր մարգարէութիւնները:

ՇՐՋԱՆ ՈՒԹԵԲՈՐԴԻ

ՆԻԽՈՒԵԼԻ ԵՒ ԲԱԲԵԼՈՆԻ ԳԵՐՈՒԹԵԱՆ  
Ա.Տ.Ե.Ն.Ա.Խ.Ա.Ն  
ՔԱՆԻ ՄՅ ՆՇԱՆԱԿԵԼԻ ԴԵՊԲԵՐԻ  
-----  
-----

Գ.Լ.Ա.Խ.Խ. Խ.  
ՆԻԽՈՒԵԼԻ ԳԵՐՈՒԹԻՒՆԸ

227. Խորայելի թագաւորութիւնը իր  
երկուքուկէս դարի տեսողութեան ժամանա-  
կին այլ և այլ արշաւանաց հնթակայ եղած  
էր: Վերջապէս (718ին ն. քան զԲո.) իր  
Ովզուէ թագաւորին օրով Ասորեստանի Սազ-  
մանասար թագաւորը եկաւ Սամարիան նու-  
ածեց և ժողովուրդը դերի տարաւ մինչև  
Նիխուէ:

228. Սազմանասար իր արշաւանաց

227. Ե՞րբ տեղի ունեցաւ Նիխուէ-գերութիւնը:  
228. Ո՞սոնք են ուրեմն Սամարիացի կոչուած  
Ժարդեկը

Ժամանակ քանի մը Խորայելացի աղքատ  
ընտանիք թողած էր: Ասոնք իրը գաղթա-  
կան կամ պաշտօնեայ եկող Ասորեստանցի-  
ներուն հետ խառնուեցան և կազմեցին Սա-  
մարիացի կոչուած նոր տարր մը: Ասոնց  
կէս մը օտար ծագումին պատճառաւ բուն  
Խորայելացիները արհամարանաց աչօք կը  
նայէին անոնց: Այս պաղտ թիւնը նոյն խկ  
հակակրութիւնը զգալի էր նաև Յիսուսի  
Քրիստոսի գալուստէն ետքը:

229. Նիխուէի գերութիւնը վերջ գտնելէ  
յետոյ խկ Խորայելի թագաւորութիւնը աւ  
ևս չվերահաստատուեցաւ, որով անհետացաւ  
Խորայելացւոց մէջ եղած երկապակութեան  
և եղբայրասպան թշնամութեան շարժառիթը:

229. Նիխուէի գերութիւնը վերջ գտնելէ յետոյ  
Խորայելի թագաւորութիւնը վերստին կազմուեցաւ:

ԳԱՐԵՒԽ ԽԶ.

Տ Ո Վ Բ Ի Թ

230. Խսրայելի թագաւորութեան բոլոր  
ժողովուրդն անհաւատ կամ կոսպաշտ չէր :  
Անոնց մէջ կը գանուէին ճշմարիտ Աստուա-  
ծապաշտաներ ես . Անոնց ամենէն նշանաւորն  
էր Նեփթաղիմի ցեղէն Տովլրիթ , որ իր երկ-  
րին մէջ եղած ժամանակն իսկ ոսկի հորթ  
չէր պաշտեր , ընդ հակառակը կանոնաւորա-  
պէս երուսաղէմ կ'երթար իր ճշմարիտ Աս-  
տուծոյն երկրպագելու համար :

231. Տովլրիթ Նինուէի մէջ ես շարու-  
նակեց իր Աստուածապաշտական կեանքը  
և բարեսիրական գործերը : Իրենց նիւթա-  
կան և բարոյական նեղութեանց մէջ կը հո-  
գար ու կը մխիթարէր իրեն հայրենակից-  
ները : Սենեքերիմ թագաւորը իր մեոցու-  
ցած Խսրայելացիներուն թաղումը արգիլած  
ըլլալուն համար Տովլրիթ անձնուիրաբար

230. Ո՞վ էր Տովլրիթ :

231. Տովլրիթ ի՞նչպիսի կեանք գարեց Նինուէի  
մէջ :

Պիշերներն իսկ կ'երթար , կը թաղէր իր  
կրօնակիցները :

232. Օր մը դարձեալ բաւական մեռել  
թաղելէն վերագարձին յոգնելով պատի մը  
տակ պառկեցաւ հանգստանալու համար :  
Ճնճղուկներուն թափոծ ծիրաը Տովլրիթի  
աչքին վրայ ինկաւ տաք տաք : Տովլրիթ կոր-  
սընցուց աչացը լոյսը , դժբախառութիւնն  
ունեցաւ կորսնցնելու նաև իր հարստու-  
թիւնը և մատնուեցաւ թշուառութեան , այն  
աստիճան որ իր կինը ձեռացն աշխատու-  
թեամբը կ'ապրեցնէր ընտանիքը :

233. Տովլրիթ զգալով որ իր մահուան  
օրերը կը մօտենան իր որդին Տուրիան  
կանչեց և իր հայրական խոհեմ խրատները  
տուաւ անոր : Որդին . «Հայր , ըստ , քու  
ինձ պատուիրածներուդ ամէնը պիտի կա-  
տարեմ» : Տովլրիթ իր որդին Մարաց երկի-  
րը Հուադիւս գտնուող Փարայէլ ազգակա-  
նին վրայ ունեցած տասը տաղանդի պա-  
հանջը գանձելու զրկեց :

232. Ի՞նչ դժբախտութիւն պատահեցաւ Տով-  
լրիթի :

233. Իր կենաց վերջերն ի՞նչ ըստ Տովլրիթ :

234. Մինչ երիտասարդ Տուրիան ճանապարհորդակից մը փնտռելու վրայ էր Ազարիա անունով մէկը ներկայացաւ : Տուրիա զայն ներկայացուց իր հօր, որ հաճութեամբ ընդունեցաւ և աԱստուած հետերնիդ ըլլայ, իր հրհշտակը թող ձեղ ընկերանայ, » ըստւ : Իրիկունը Տիգրիս գետին եղերքը գիշերելու սահման եցան : Տուրիա ոտքերը լուալու համար գետեղերքը գացած ատեն խոշոր ծուկ մը, կարծես զայն կլելու համար, գետէն դուրս նետուեցաւ : Ազարիա «Ձուկը բանէ, քեզ քաշէ, փորը պարպէ և սիրոը, լեարզը, լեզին գգուշութեամբ պահէ», ըստւ :

235. Երբոր Մարտատանի Եկրատան քաղաքը հասան Տովրիթի ազգականներէն Հըռուգուէլի տունը իջևանեցան : Ազարիայի առաջարկին վրայ ասոր աղջկան հետ կարգուեցաւ Տուրիա : Մինչեւ հարսանիաց ուշախութիւնները կը կատարուէին Ազարիա,

234. Ի՞նչ պայմաններու մէջ տեղի ունեցաւ Տուրիայի ճամբորդութիւնը :

235. Մարտատանի մէջ ո՞ւր իջեւանեցաւ Տուրիա :

Տուրիայի խնդրանաց համեմատ, գնաց Գարայելէն պահանջը գանձեց բերաւ :

236. Երբ հայրենական յարկին կը մօտենային Ազարիա Տուրիայի ապսպրեց և, «Երբ տուն մտնես, ըստւ, առաջին գործդ թող ըլլայ Աստուծմէ շնորհակալ ըլլալ, վերջը ձուկին լեարզը հօրդ աջացը քսէ և խոկոյն աչացը լոյսը պիտի գայ և պիտի տեսնէ»: Ինչ որ Տուրիա նոյնութեամբ կտտարեց և արդարեւ Տովրիթի աչքերը բացուեցան և լոյս աչօք տեսաւ, համբուրեց իր որդին, օրհնեց զիստուած : Ի՞նչ ուրախութիւն, անպատճեմ բերկութիւն :

237. Ի շնորհակալութիւն այս ամէն բարեաց և ծառայութեանց Ազարիայէն խնդրեցին, որ Գարայելէն գանձած դրամին զոնէ կէսն տանէ, բայց Ազարիա մերժեց ըսկով . «Երբ արտասուտից աչօք կ'աղօթէիր Աստուծոյ, ես քու աղօթքներդ Սուրբին կը մա-

236. Իրենց վերադարձի միջոցին Ազարիա ի՞նչ յանձնարարեց Տուրիայի :

237. Տովրիթ եւ Տուրիա ի՞նչ վերաբերում ունեցան Ազարիայի հանդէպ:

տուցանէի, երբ ճաշդ իսկ թողելով կ'երաթայիր մեռելները կը թաղէիր, ես քեզի հետէի . . . : Ֆէրը զիս զքեզ բուժելու համար զրկեց: Ես Հռափայէլն եմ, այն եօթը սուրբ հրեշտակներէն մին, որ սրբոց աղօթքները կը մատուցանեն և Սրբոյն փառաց առջելը կ'ելենք»: Ասոր վրայ երբ Տովրիթ և Տուրիտ սարսափահար կ'երկրպագէին, հրեշտակը, «Մի՛ վախնաք . . .» ըսելն ու աներեւութանալը մէկ ըրաւ:

238. Տովրիթ գեռ բաւական երկար տարիներ երջանկօրէն ապրեցաւ իրեններուն հետ և 102 տարուան մեռաւ բարի մահուամբ:

### ԳԼՈՒԽ ԽԵ.

ԲԱԲԵԼՈՆԻ ԳԵՐԱԻԹԻՒՆԻ

239. Բարելոնի Նաբուպոլասար թագաւորը կործանեց Նինուէ քաղաքը: Իր

238. Ի՞նչպէս մեռաւ Տովրիթ:

239. Ո՞ր պարագաներու մէջ տեղի ունեցաւ Բարելոնի գերութիւնը:

որդին Նաբուպողոնոսոր հօրը գահն ելելով Եգիպտացւոց դէմ պատերազմ հրատարա. կեց և յաղթեց անոնց: Այդ միջոցին Յուղային Սեղեկիա թագաւորը Բարելացւոց հետ կնքած դաշինքը խզած և Եգիպտացւոց միացած Ըլլալուն պատճառաւ Նաբուպողոնոսոր իր բանակովը քալեց Հրէաստանի վրայ, պաշրեց ու Նոււաճեց Երուսաղէմը և բաղմաթիւ գերիներու հետ Սեղեկիա թագաւորն ևս Բարելոն բերաւ: Այսպէս սկսաւ Բարելոնի գերութիւնը և կործանեցաւ Յուղայի թագաւորութիւնը. (586ին նախ քան զթու.):

### ԳԼՈՒԽ ԽԵ.

ԵԶԵԿԻՒԼ ԵՒ ԵՐԱՄԻԱ ՄԱՐԴԱՐԵՆԵՐԸ

240. Քահանայական ցեղէ եղող Եղեկիէլ Երուսաղէմի կործանումէն քանի մը տարի առաջ Յիքոնիայ թագաւորին և ուրիշ հայրենակիցներուն հետ Բարելոն տարուեցաւ իրը գերի: Հոս սկսաւ մարգարէաւ

240. Ի՞նչդեր կատարած է Եղեկիէլ մարգարէն:

նալ, իրեն գիմողներուն խոհեմ խորհուրդներ տալ, իրեն բախտակից հայրենակիցներն ալ քաջալերել, որ համբերութեամբ տոկան զերութեան, նեղութեանց և տառապանաց։ Զգուշացուց մանաւանդ, որ անօնք իրենց բոլորտիքը տեղի ունեցած հեթանոսական աւելորդապաշտութիւններէն և կոռապաշտական արարողութեանց հրապոյրներէն չտղթուին։

241. Եղեկիելի մարդորէութիւնը կը չեւտէ Յուղայի թագաւորութեան կործանումը և Երուսաղեմի տեհրումը։ Կը լիշտակէնաւ հեթանոս թագաւորութեանց անհետացումը։ Կը նկարագրէ Երուսաղեմի և տաճարին ուրախառիթ վերանորոգումը։ Նշանաւոր է իր «Անոելոց յարութեան» տեսիլքը։

242. Բենիամինի ցեղէն եղող Երեմիա սրբակրօն մարդարէ մ'էր և կուսակրօն քա-

241. Եղեկիելի մարդարէութիւնները ի՞նչ կէտեր կը շեշտեն։

242. Ո՞վ էր Երեմիա մարդարէն։

հանայ մը։ Աստուած իսկ մասնաւոր սէր մը ցցաւցած էր մինչև անգամ մօրը արգանգէն սրբելով զայն, ինչպէս կը տեսնուի իր մարդագարէութիւններէն։ Յովսիա բարեպաշտ թագաւորին ատենէն սկսելով մինչև Յուդայի թագաւորութեան կործանումը երբեք չղադրեցաւ ժողովուրդը յորդորելէ, յանդիմանելէ, իրատելէ։

243. Երբ Երուսաղելմը գրաւուելու վրայ էր, Երեմիա մարդարէ ապահով տեղ մը պահեց Տապանակ ուխտին և տաճարին մշտըն ջնաւոր հուրը։

244. Երեմիա մարդարէ Երուսաղեմի գրաւումէն յետոյ հակառակ Նաբուքոզոնուսորի պատուաւոր առաջարկներուն և հրապուրիչ խոստումներուն իր երկիրը կեցաւ, որպէս զի իր աղքատ և թշուառ հայրենակիցներուն տառապանացը մասնակից Ըլլայ և միսիթարէ զանոնք։ Միւս կողմանէ իր

243. Երուսաղեմի գրաւման ատեն ի՞նչ նուիրական պարտք կատարեց Երեմիա մարդարէն։

244. Երուսաղեմի գրաւումէն վերջը ի՞նչ ըրաւ Երեմիա։

աքսորեալ եղբայրներուն ալ խրախուսական նամակներ կը զրկէր : Իր հայրենիքին կործանումը և Երուսաղեմի աւերակները աչքովը տեսնելով Աստուծմէ ներշնչեալ գրածէ իր յաւէտ անմռաւանալի ողբերը :

#### ԳԼՈՒԽ ԽԹԱ.

#### ԴԱՆԻԵԼ ՄԱՐԳԱՐԵ

245. Բարելոնի գերութեան ատեն Նարուքոդնոսորի գերի տարած Հրէից մէջ ամինէն նշանաւորն էր Դանիէլ մարգարէ : Թէս իր ընկերաց Անանիայի . Միսայելի և Ազարիայի հետ Նարուքոդնոսորի ապարանաց մէջ մհծցաւ, բայց Դանիէլ ոչինչ զոհեց իր Աստուծապահութենէն և ոչ երբեք շեղեցաւ առաքինութեան շաւիդէն :

246. Դանիէլ դեռ պատանի մէր, երբ ճամբուն վրայ հանդիպեցաւ Շուշան անուն տիկնոջ մը, զոր մահաւան կը տանէին երկու

245. Առ Դանիէլ մարգարէն

246. Առաջին անգամ ո՞ր պարագարին մէջ յայտնուեցաւ Դանիէլի իշմատութեանը

լպիրշ խայտարակ ծերունիներու սուտ ամբաստանութեան վրայ : Դանիէլ Աստուծոյ կողմանէ լուսաւորուած ջատագով կանգնեցաւ այս տիկնոջ անմեղութեանը : Երկու ծերերը միկուսացուց, առանձինն առանձինն հարցաքննեց, ստախօսութիւնը երեւան հանեց և փայլեցուց արդարութիւնը : Ամբաստան ստախօսները սպանուեցան, անմեղ դատապարտեալ Շուշան արդարացաւ :

247. Անգամ մը Նարուքոդնոսոր երազին մէջ տեսաւ արձան մը, որուն գլուխը ոսկիէ, կուրծքը և բազուկները արծաթէ, մէջքը և ազդրը պղինձէ, և որունքը երկաթէ, իսկ ոտքերուն կէսը երկաթէ, կէսը խեցիէ էր : Մերձակայ լեռնէն քար մը վըրթաւ, գլորելով եկաւ արձանին ոտքին զարնուեցաւ, փշրեց և ինքը մեծնալով ամրոջ աշխարհք կը լեցնէր : Դանիէլ Նարուքոդնոսորին ըսաւ, թէ այն արձանը նոյն իսկ իր թագաւորութիւնը կը ցցունէ, որ պիտի կործանի, որու յաջորդողներն ալ պիտի կործա-

247. Դանիէլ ի՞նչ մեկնութիւն տուաւ Նարուքոդնոսորին երազին

նին, մինչեւ գայ այն ջախջախիչ քարը յաւ և տեսնական թագաւորութիւնը, այսինքն եւ կեղեցին Յիսուսի Քրիստոսի:

248. Նաբուքողոնոսոր Դանիելի տուած այս մեկնութիւնը լսելուն պէս ապշեցաւ, Դանիելի երկրպագութիւն ըրաւ, անոր Աստուծոյն ճշմարիտ րլալը խոստովանեցաւ, բայց վերջն ալ իրեն ոսկիէ արձանը զինել տուաւ և պահանջեց, որ ամէն մարդ զինքը պաշտէ իրը Աստուած: Դանիելի երկր ընկերները Անանիա, Միսայէլ, Ազարիո ընդդիմացան և մերժեցին այս ապօրինի երկրը պացութիւնը: Այս պատճառաւ Նաբուքողոնոսոր հօթնապատիկ բորբոքեալ հնոցին մէջ նետեց զանոնք: Երկր ընկերներն իրենց հագուստներով և ձեռքերնին կապուած նետուեցան հնոցին մէջ: Բոցը անոնց կապերը միայն ալրեց, որով իրենք հնոցին մէջ աղատ կը շրջագայէին և կը փառաբանէին զԱստուած: Թագաւորն այս հրաշքին ականատես ըլլալով հրովարտակ մը հանեց պատուիրելով

248. Դանիելի տուած մեկնութեան վրայ զգաստացան Նաբուքողոնոսոր

որ ոչ ոք յանդգնի Սեղրաքին, Միստքին և Արեգնաղովին Աստուծոյն դէմ հայնոյելու:

249. Նաբուքողոնոսորէն յետոյ եկող Բարելոնի թագաւորներէն մէկը ստիպեց որ Դանիել թէլ կուռքը պաշտէ: Դանիել մերժեց և «Ես, ըստեւ, ձեռագործ կուռքերը չեմ պաշտեր, կ'երկրպագեմերկնից և երկրի արարչին, գենգանի Աստուծոյն»: Թագաւորն ըստեւ. «Կը կարծէ՞ք թէ թէլ Աստուած մը չէ, ահսէք, ո՛րչափի կ'ուտէ, կը խմէ միշտ»: Դանիել իրիկուն մը կապան մէջ մոխիր ցանեց, որուն չնորհիւ յաջորդ օրը թագաւորին հետ կապուան գացած ատեննին գիշերը գաղտուէին եկող և կուռքերուն ներկայացուածները ուտող քուրմերուն հետքերը գտան: Այս խարդախ քուրմերը հարկադրուեցան խոստովանիւ իրենց կախարդութիւնը: Թագաւորը զանոնք մեսցուց և Դանիելին հրաման տուաւ, որ կուռքը ջարութուրդ և կապունը հիմնայտակ լնէ:

249. Դանիել ի՞նչ առթիւ թէլ կուռքը փշոեց եւ անոր կապուանը կործանեց:

250. Դանիէլ Բելի կուռքը, կուստունը կործանելէ յեսոյ թարելացւոց պաշտած վիշապն եւս սպանեց : Ասոնք կատղած դիմեցին թագաւորին, որ ստիպուեցաւ Դանիէլը ձեռքերնին յանձնել, որ ուզածնին ընեն : Անմիջապէս նետեցին եօթն առիւծներուն գուբը, որոնց և ոչ մէկ սնունդ տուին : Եօթներորդ օրը թագաւորը Դանիէլին վրայ ողբալու համար առիւծներուն գուբը եկաւ, կափարիչը բանալ տուաւ : Ի՞նչ տեսնէ : Դանիէլ առիւծներուն մէջտեղ նստած է խաղաղ ու հանդարտ : «Մեծ ես, գոչեց, Տէր, Դանիէլի Աստուածը» : Դանիէլը անկէ հանել տուաւ և հրամայեց, որ հոն նետուին անոր հակառակորդները, զոր առիւծները լափեցին վայրկենապէս :

251. Նարուքոդոնոսորի յաջորդներէն չորրորդը, Բաղտասար թագաւորը անզդամ և անօրէն մէկը եղաւ : Օր մը իր մեծամեծներուն խնջոյք մը տուաւ : Երուսաղէմէն Նարուքոդոնոսորի բերած ոսկիէ և արծաթէ սրբազն անօթները բերել տուաւ : Երբ զինի

250. Ի՞նչ պատճառաւ Դանիէլ առիւծներուն գուբը նետուեցաւ :

251. Ո՞վ մեկնեց Բաղտասարի երազը :

կը խմէին, պատին վրայ ձեռք մ'երեցաւ և զրեց երեք բառ, զոր Բարելոնի և ոչ մէկ գիտունը, մոգը, իմաստունը կրցաւ կարդալ և մեկնել : Կը կանչեն Դանիէլը, որ անմիջապէս կը կարդայ «Մանկ, թէկէղ, փարէկ» և մեկնութիւնը կուտայ թագաւորին : «Մանկ, Աստուած քու թագաւորութիւնդ չափեց և վախճան տուաւ անոր : Թէկէղ, Կշիռով կշունեցաւ և պակսած գտնուեցաւ : Փարէկ, Քու թագաւորութիւնդ բաժնուեցաւ և տըրուեցաւ Մարաց ու Պարսից» : Արդարե նոյն գիշերը Բարելոն՝ թշնամւոյն կողմանէ առնուեցաւ և Բաղտասար թագաւորը սպանուեցաւ :

252. Դանիէլի ամենէն նշանաւոր մարդարէութիւնն է Մեսիայի գալստեան մասին ըրածը : Մարդկութեան խորհրդոյն ապագայ պատգամաւորը, Գաբրիէլ հրեշտակապետը իրեն երեւնալով բառաւ, վաթուն և ինն շաբաթի տարիներէ յետոյ (69×7=483 տարի վերջը) Քրիստոսը պիտի մեսոնեն և վերջը մէկ շաբաթ տարիէն ետքը երտսաղէմ քա-

252. Դանիէլի ամենէն նշանաւոր մարդարէութիւնը ո՞րն է :

զաքը քարուքանդ պիտի ըլլայ: Այս է Դաշ-  
նիելի «70 շաբար տարի»ի ըսուած մարդարէ-  
ռ թիւնը:

ԳԼՈՒԽ Թ.

ԱՅԼ ԵՒ ԱՅԼՔ

253. Ի բաց առեալ Մովսէս և Դաւիթ,  
որ ինչպէս յայտնի է մասնաւոր տեղ մը կը  
գրաւեն. չորս հատ են մեծ մարդարէները:  
1. Եսայի, 2. Երեմիա, 3. Եղեկիէլ, 4.  
Դանիէլ:

254. Մեծ մարդարէ կոչուածներէն զատ,  
եթէ Եղիա և Եղիոէ ևս չհաշուենք, տասն-  
եւ երկու հատ և ասոնք են փոքր մարդարէ  
ըսուածները, որ կամ գերութենէն առաջ  
կամ ետքը և կամ գերութեան ատեն ապ-  
րած են: 1. Ովսէէ, 2. Յովէլ, 3. Ամովս,  
4. Արդիաս, 5. Յովսան, 6. Միքէ, 7. Նա-  
ռում, 8. Ամբակում, 9. Սոփոնիա, 10. Ան-  
գէսս, 11. Զաքարիա, 12. Մաղաքիա, Ա-  
սոնցմէ զատ գրութիւն մ'ունի Բարուք ևս,  
որ Երեմիա մարդարէն զրագիրն էր:

253. Որո՞նք են մեծ մարդարէները:

254. Որո՞նք են փոքր մարդարէ կոչուածները:

ՇՐՋԱՆ ԻՆՍԵՐՈՐԴ

ԳԵՐՈՈՒԹԵԱՆ ՎԵՐՋԵՆ ՄԻՆՉԵՒ  
ՄԵՍԻԱՅԻ ԳՈԼՈՒԽՍԸ

ԳԼՈՒԽ ԹԱՅ.

ԲԱԲԵԼՈՆԻ ԳԵՐՈՈՒԹԵԱՆ ՎԵՐՋԸ ԵՒ  
ԿԻՒՐԱՍԻ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ

255. Այն զիշերն իսկ երբ Դանիէլ մար-  
դարէ Բաղտասար թագաւորին երազը մեկ-  
նեց, Պարսից թագաւորին, Կիւրոսի կողմա-  
նէ մայրաքաղաքը պաշարող Դարեհ Բարե-  
լոն մտաւ: Այս միջոցին Բաղտասար սպա-  
նուեցաւ, Բարելոնի կոյսրութիւնը 80 տար-  
ուան մը կարծ գոյութենէ յետոյ կործանե-  
ցաւ և Բարելոնի գերութիւնը վերջ զտաւ  
գոնէ սկզբունքով:

255. Ո՞ր գէպերու հետեւանքով վերջ գտաւ  
Բաբելոնի գերութիւնը:

256. Կիւրոս Պարսից, Մարաց. Ասորեստանցւոց և Բաբելոնցւոց ընդարձակ երկիրներուն տիրելէն յետոյ իր թագաւորութեան նոյն իսկ առաջին տարին հրովարտակ մը հանեց, որ Հրէից թոյլ կուտար երուսաղէմ վերադառնալու և տաճարը վերականգնելու:

257. Կիւրոսի հանած հրովարտակին վրայ 42000 հրեաներ Զորոքարելի և Յեսու քահանայապետին առաջնորդութեամբ Հըրէաստան վերադարձան Կիւրոսի իրենց վերադառնուցած սրբազն անօթները և տուած հարստութիւններն իրենց հատ տանելով: Կիւրոսի հրովարտակը պաշտօնապէս վերջ դրաւ Բաբելոնի գերութեան:

258. Ընդ ամէնը մօտիկ 70 տարի տեւեց Բաբելոնի գերութիւնը, ինչպէս մար-

256. Բաբելոնի գերութեան վերջը ո՞վ ծանոյց պաշտօնապէս:

257. Որո՞ւ առաջնորդութեամբ Հըրայք երուսաղէմ վերադարձան:

258. Բանի տարի տեւեց Բաբելոնի գերութիւնը:

գարէները գուշակած էին: Հրեաներէն մաս մը, ըստ Աստուածային խորիմաստ խորհրդոց, Բաբելոն մասցին: Արդարեւ պէտք էր, որ ալ ևս Մեսիայի վերաբերեալ մարգարէութեանց եւ խոստմանց աւանդապահներ գտնուէին ամէն կողմ:

#### ԳԼՈՒԽ ԴՐ.

ՏԱՅԱՐԻՆ ՎԵՐԱԿԱՆԴԻՆՈՒՄԸ ԵՒ  
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՎԵՐԱՇԻՆՈՒԹԻՒՆԸ

259. Հրեայք երուսաղէմ վերադառնալուն պէս փառաւոր հանդէսներով և մեծ աշխոյժով ձեռնարկեցին տաճարին վերականգնումին: Այս նոր շէնքը Սողոմոնի կառուցած տաճարին չափ ոչ գեղեցիկ էր և ոչ հոյակապ, բայց միշտ իր վսեմ վախճանին կը ծառայէր, ճշմարիտ Աստուծոյն նուիրական վայրն էր, Աստուծոյ տունն իսկ էր: Այս տաճարին մէջ ներկայացաւ Տէրն մեր Յիսուս Քրիստոս, ինչպէս Մաղաքիտ մարդարէած էր. «Իր տաճարին մէջ պիտի

259. Ե՞րբ տեղի ունեցաւ տաճարին վերականգնումը:

պոյ Տէրը, զոր կը փնտռէք և ուխտին  
հրեշտակը զոր կ'ուզէք»:

260. Կիւրոսի հրովարտակէն 60 տարի  
մը ետքը իր յաջորդներէն մին Արտաշէս Ա.  
թագաւորը երկրորդ հրովարտակ մը հանեց  
Երուսաղեմի պարիսպը վերականգնելու և  
քաղաքը վերաշնելու համար։ Եզրի և Նէ-  
էմիի փութաջան առաջնորդութեան և կորովի  
ուղղութեան տակ Հրեայք օգտուեցան այս  
շնորհէն և սուզ ժամանակի մէջ զործը  
գլուխի հանեցին։ Այս վերջնական ազատու-  
թենէն պէտք է հաշուել Դանիիլի «70 շա-  
շար տարի» ի մարդարէութիւնը։

ԳԼՈՒԽ ԾՊ.

Ե Ս Թ Ե Բ

261. Դերութենէն վերջը Բարելոն մեա-  
ցողներուն մէջ կը գտնուէր Մուրդքէ, ու-  
րաւն խնամակալութեան տակ դրուած էր իր։

260. Ե՞րբ վերանորոգուեցաւ Երուսաղեմի պա-  
րիսը եւ քաղաքը։

261. Ո՞վ էր Եսթեր։

Կօրեղմօր աղջիկը, Եսթեր, Կիւրոսի յաջորդ-  
ներէն Արտաշէս անոր հետ ամուսնացաւ իր  
արտակտրգ գեղեցիութեանը համար։  
Մուրդքէ վերահասու եղած էր թագաւորին  
դէմ պատրաստուած դաւաճանութիւն մը  
երեւան հանելու և Եսթերի միջոցաւ անոր  
հազորդելու։

262. Արտաշէս թագաւորին երկրորդը,  
Համան անզգամ եւ ամբարտաւան մէկն  
ըլլալով հանդիպած մարդը կը ստիպէր,  
որ իրեն երկրպագութիւն ընէ։ Մուրդքէ  
հշմարիտ Աստուծոյ միայն երկրպագել ու-  
զելուն համար ընզգիմացաւ։ Համան գիտ-  
նալով թէ Մուրդքէ Հրեայ է, ուզեց ամ-  
բողջ ազգէն լուծել իր վրէժը։ Թագաւորին  
հաւատացուց, թէ իր երկրին մէջ գտնուող  
չորս միլիոնէ աւելի Հրեաները ապստամք  
են։ Եւ որ զարմանալին է զանոնք ամէնքը  
մէկ օրուան մէջ բնաջինջ ընելու հրամանը  
կորզեց։ Իսկ Մուրդքէի կախաղանը իր  
տանն առջև պատրաստել տուաւ։

263. Եսթեր ազէտաթեր վատնդը Մուրդ-

262. Ո՞վ էր Համան եւ Հրէից դէմ ի՞նչ չարա-  
նիւթ ոձիրներ կը մտածէր։

263. Եսթեր ի՞նչ ձեռնարկ ըրաւ Համանի եղեռ-  
նագործութիւնը ձախողեցնելու համար։

քէէն իմացած ըլլալով խոստացած էր միշամտել Արտաշէսի մօտ : Բոլոր հրեաները երեք օր ծոմապահութիւն ըրած էին, որ Աստուած յաջողեցնէ Եսթերի խնդիրքը : Թէեւ մահու պատժով արգիլուած էր, որ ոչ ոք առանց կանխաւ հրաւիրուած ըլլալուն Արտաշէսի տեսութեան չերթայ, Եսթեր սակայն գնաց զինքը տեսնել : Թագաւորին ակնարկէն սարսափահար Եսթեր մարեցաւ ինկաւ : Աստուած շարժեց թագաւորին գութր, որ գահէն իջաւ և վերցնելով ըսաւ . «Մի վախնար, Եսթեր,... Ի՞նչ կ'ուզես ինձամէ» : «Իմ այս օրս նշանաւոր է, պատասխանեց Եսթեր, եթէ թագաւորիս կամքը այնպէս է, պատրաստել տուած խնջոյքիս կուգաս Համանին հետ» :

264. Եսթերի այցելութեան յաջորդ գիշերը Արտաշէս չկրնալով քնանալ իր տարեգրութիւնը բերել և կարդալ տուաւ : Դիպուածով Մուրդքէի երեւան հանած դաւաճանութեան տեղը հանդիպեցաւ : «Ի՞նչ չնորդ կամ փառք տուինք Մուրդքէի» . ըսաւ :

264. Արտաշէս Մուրդքէի մատուցած ծառայութեան համար ի՞նչ վարձատրութիւն տուաւ :

«Ոչինչ», պատասխանուեցաւ : Թագաւորը Համանը կանչելով ըսաւ «Փառաւորել ուղած մարդուս ի՞նչ ընելու եմ» : Համան մտածելով թէ իրեն համար է, պատասխանեց . «Պէտք է թագաւորական զգեստներ հագցնել, ձին հեծցնել, քաղաքին հրապարակներուն վրայ փառքը հոչակել ըսելով . «Թագաւորին փառաւորել ուղած մարդուն այսպէս կ'ընեն» : Թագաւորը պատասխանեց . «Աղէկ խօսեցար : Գնա այդ ամէն ըսածներդ Հրեայ Մուրդքէին ըրէ» : Համան տիպուեցաւ գործադրել թագաւորին հրամանը թէեւ դժկամակութեամբ :

265. Համան Մուրդքէն մեծարելէն յետոյ Եսթերին ապարանքը եկաւ թագաւորին սեղանակից ըլլալու համար : Խնջոյքի տեսն Արտաշէս խնդրեց Եսթերէն, որ փափաքը յայտնէ իրեն : «Ճէ՛ր իմ արքայ, ըսաւ Եսթեր եթէ քու առջեւդ շնորհ գտայ... լսէ աղաչանացս, որ ապրինք ես և իմ ժողովուրդս», և սկսաւ Հրէից դէմ Համանի

265. Հրեայք ի՞նչպէս ազատեցան Համանի դասած չարաշուք հալածանքէն :

քստմնելի նպատակները յայտնել։ Արտաշէս  
բարկացու և Համանը հանել տուաւ այն  
կախաղանը, զոր Մուրդքէին համար պատ-  
րաստել տուած էր, Մուրդքէն ալ իր երկ-  
րորդն ըրաւ Համանի տեղի Յետոյ հրովար-  
տակ մը հանեց, որ երկրին ամէն կողմը ար-  
դիլուի Հրէից դէմ ո և է հալածանք ու ջարդ։

ԳԼՈՒԽ ԾՊ.

ՄԵԾՆ ԱՂԵՔՍԱՆԴՐ, ԻՐ ՅԱԶՈՐԴՆԵՐԸ<sup>1</sup>  
ԵՒ ՀՐԵԱՆԵՐԸ

266. Հոչակաւոր Մակեդոնացին, Մեծն  
Աղեքսանդր Պարսից դէմ պատերազմ հրա-  
տարակեց եւ կործանեց անոնց կայսրութիւ-  
նը։ Եւ որովհետեւ Հրեաները հաւատարիմ  
մնացուծ էին Պարսից, եկաւ երուսաղէմը  
պաշարեց։

267. ՄԵԾՆ Աղեքսանդր Երուսաղէմը ա-

268. ՄԵԾՆ Աղեքսանդր ի՞նչ առթիւ երուսաղէմ  
եկաւ։

267. ՄԵԾՆ Աղեքսանդր ի՞նչ ըրաւ սակայն ԵՎ  
բուսաղէմի մէջ։

ւերակ ընելու եկած էր, բայց երբ Յագդոս  
քահանան զգեստաւորելով տոօք փառօք  
զինքը դիմաւորեց, կրօնական յարգանաց  
զգացում մ'արթնցաւ Մեծին Աղեքսանդրին  
սրտին մէջ, բարկութիւնը բարութեան  
փոխուեցաւ, ուզեց նոյն իսկ ճշմարիտ Աս-  
տուծոյն զոհ մատուցանել տաճարին մէջ,  
ուր իրեն կարգացուեցաւ իր կայսրութեան  
փառքն աւետով Դանիէլեան մարգարէու-  
թիւնը։

268. Աղեքսանդրի մահուանէ յետոյ կայ-  
սրութիւնը չորսի բաժնուելով Հրեաները ե-  
գիպտոսի թագաւորին, Պտղոմէոսի իշխա-  
նութեան տակ անցան։ Այս թագաւորը,  
՚ի սկզբան Հրէից հանդէպ համակրանք  
ցցուց և մինչև այն ատեն միայն Երայե-  
ցելէն լեզուով եղած Աստուածաշունչը Յու-  
նարէնի թարգմանել տուաւ 70 Հրեայի ձեռ-  
քով։ Ասկէ ծագում առած է Եօրանասնից  
թարգմանութիւնը անունը։

268. Հրէաստանի մէջ ո՞վ յաջորդեց Մեծին Ա-  
ղեքսանդրի եւ ի՞նչ ընթացք բունեց Հրէից հան-  
դէպ։

ԳԼՈՒԽ ԾԵ.

ՍԵԼԵԿԻԱՅՑԻՔ ԵԽ ՀՐԱՅՐԻ

269. Պաղսմէսոի մահուանէ գրեթէ հարիւր տարի ետքը Սելեկիացւոց թակաւորը, Անտիռոս Եգիպտացւոց գէմ պատերազմեցաւ և Հրէստանն ալ առաւ անոնց ձեռքէն Ասոր յաջորդներէն Սելեկիոս Փիլոսոպատոր, ագահութեան հոգիէն մզեալ և տաճարին մէկ վատ վերակացուէն դրդեալ ուղեց տաճարը կողոպտել: Իր մեծամեծներէն զեղիւթաբուը զբկեց, որ հոն պահուած գանձերէն բերէ: Երբ սակայն Հեղիւզորոս տաճարը մտաւ, ոսկեզօծ հագուստներով ձիաւոր մը ներկայացաւ և զայն ոտնակոխ արաւ ձիուն ոմբակներովը: Մի եւ նոյն աշեն երկու երիտասարդներ ալ զայն լու մը գանակոծ ըրին: Տաճարէն դուրս հանուեցաւ կիսումնու և Ոնիա քահանային ողջակէցին շնորհիւ ազատեցաւ:

269. Հրեայք ի՞նչպէս Սելեկիացւոց եշխանութեան տակ անցան:

270. Սելեկիոսի յաջորդներէն մին Անտիռոս Եպիփանէս դիւրիմացրւթեան մը հետեւանքով ոչինչ պատճառի մը հաժար երուսաղեմի վրայ յարձակեցաւ և աւերուաներ, անգթութիւններ գործեց հոն: Յայտարարեց նաև կրօնական հալածանք մը: Ժողովուրդը տանջեց, չարչարեց և ուղեց կոսպաշտութեան մղել:

271. Օրինաց վարդապետներէն 90 տարեկան պատկառելի ծերունին Եղիազար քահանան նախամեծար համարեց մեռնիլ քան թէ Աստուծոյ գէմ օրինագանց գանուիլ արդիւել միսէ ուտելով: Իր բարեկամները կը թելաղելին, որ գոնէ ուտել ձեւացնէ: «Հեռի՛ ինձմէ այդպիսի եպերելի արարք մը, գոչեց սրտմտութեամբ, մանաւանդ որ կրոնայ յոռի տպաւորութիւն ընել ընկերիս և 'ի մասնաւորի երիտասարդաց վրայ»:

270. Անտիռոս Եպիփանէս ի՞նչու նեղեց Հրեայները:

271. Ո՞վ եղաւ Անտիռոս Եպիփանէսի առաջին ընդդիմադիւը եւ առաջին զոհը:

272. Անտիռքոս Եպիփանէս ուզեց բըռ-  
նութեամբ արգիլեալ միս կերցնել Մակա-  
րայեցի եօթը եղբայրներուն և իրենց օրի-  
նապահ ու քաջասիրտ մօր։ Թագաւորին  
սպաւնալեաց և հրապուրանաց ընդդիմացած  
ըլլալնուն համար գաւաղանի հարուածներով  
մարմիննին բղքաել և վէրքերով ծածկել  
տուաւ։ Ասոնցմէ անդրանիկը կ'ըսէր Ան-  
տիռքոսի։ «Պատրաստ հնք մեռնելու քան  
թէ Աստուծոյ դէմ օրինազանց գտնուելու»։  
Անտիռքոս անոր եղուն, ձեռքերը, ոտքերը  
կտրել տուաւ և հրամայեց, «Որ եռացող  
կաթսային մէջ նետուի ողջ ողջ։ Միւս հինգ  
եղբայրները ուրիշ անգութ չարչարանքնե-  
րով մեռցուց։ Իսկ իր անգթութեան բոլոր  
դառնութիւններն 'ի գործ դրաւ ամենա-  
զառնութիւններն առ գործութեան բոլոր  
փոքրին վրայ։ Ամենէն վերջը որդիները օ-  
րինապահութեան յորդորող և մարտիրոսու-  
թեան մզող մայրերնին մեռցնել տուաւ։

272. Դեռ ո՞րոնք անուանի եղած են Անտիռքոս  
Եպիփանէսի զոհերուն մէջ։

### ԳԼՈՒԽ ՖԶ.

ԱՆՏԻՐՈՍ ԵՊԻՓԱՆԷՍ ԵՒ ՄԱԿԱԲԱՑԵՑԻՔ

273. Անտիռքոսի հալածանաց ժամանակ  
Մատաթիա անուն քահանան իր հինգ որդ-  
ւոցը հետ կուռքերուն զոհել չուզելով լեռը  
քաշուեցաւ, բոլոր հաւատարիմ Հրեաները  
հրաւիրեց, որ իրեն միանան։ Վերին հրա-  
մանատարութիւնը ձեռք առնելով չատ տն-  
գամ Անտիռքոսի յաղթեց։

274. Մատաթիա քահանայի մահուանէ  
յետոյ Հրէից բանակին վերին հրամանատա-  
րութիւնը յանձնուեցաւ անոր երրորդ որդ-  
ւոյն Յուզայի, որ իր տարած ջտիջախիչ  
յաղթութեանցը համար «Մակար» այսինքն  
«Մուրճ» անունն եւս տրուեցաւ իրեն։ Ան-  
տիռքոս բարկացած աւելի բազմաթիւ բա-  
նակ մը զրկեց։ Յուզա այն եւս փախուստի  
մատնեց, բնաջինջ ըրաւ։

273. Աստիռքոս Եպիփանէսի դէմ որո՞նք պա-  
տերազմեցան։

274. Ի՞նչ քաջագործութիւններ ըրաւ Յուզա  
Մակաբէ։

275. Յուղա Մակարէ այս յաղթութիւններէն յետոյ Երուսաղէմ զարձաւ, ուր տաճարը աւերտակ, խորանը պղծուած, գաւիթը ամայացած գտաւ : Ամէնը նորել, նորոգել տուաւ և զոհեր ու ողջակէզներ մատոյց :

276. Իր վերջին պարտութեան վրէժը լուծելու համար Սնտիոքոս աւելի զօրաւոր բանակի մը զլուխն անցած Հրէից դէմ գնաց : Ճամբան կառքէն ինկաւ : Ստացած վէրքը ա'յնչափ նեխուեցաւ, որ գարշահոտութենէն բանակն իսկ նեղուեցաւ : Սնտիոքոս բժշկութիւն գտնելու համար Սստուծէն ներուժ իննդրել ձեւացուց, բայց ոչ անկեղծօրէն և մեռաւ անտանելի տառապանաց մէջ :

277. Երբ Յուղա Մակարէ Տիմոթէոս զօրավարին դէմ կը պատրազմէր Հրէից բանակին մէջ երեցան հինգ լուսապայծառ հե-

275. Յուղա Մակարէ այս յաղթութիւններէն յետոյ ի՞նչ նպատակաւ Երուսաղէմ գնաց :

276. Աստիոքոս իր պարտութենէն յետոյ գինաթափաւուած է :

277. Տիմոթէոս զօրավարին դէմ մզած պատերազմին Աստուած ի՞նչպէս օգնութեան հանաւ Յուղա Մակարէի :

Ճելազօրքեր, որոնցմէ երկուքը Յուղա Մակարէն յրջապատելով կը պաշապանէին : Այս խորհրդաւոր հեծելազօրքերը բոցակէզ նետեր կը տեղացնէին թշնամի բանակին վրայ և հազարաւոր մարդիկ կը մեռցնէին : Այսպէս Սստուծոյ զրկած հրեշտակին օգնութեամբ Հրեայք նոր յաղթութիւն մը եւս տարին :

278. Յուղա Մակարէ դրամ հաւաքելով Երուսաղէմ զրկեց, որ պատերազմի զաշտին վրայ մեռնող զինուորներուն նոգւոյն համար քաւութեան զոհ մատուցուի : «Սուրբ և փրկարար մտածում մըն է, ննջեցելոց համար ազօթելը, որպէս զի իրենց մեղքերէն ապատին» :

279. Տարած ամէն յաղթութիւններէն յետոյ զարձեալ Սելենկիացւոց դէմ մզած մէկ պատերազմին մէջ Յուղա Մակարէ վիրաւորուեցաւ և մեռաւ զէն 'ի ձեօին : Յոլոր ժողովուրդը ողբաց իր մահը : Իրեն յաջորդեց իր ամենէն երիտասարդ եղբայրը, Յովնաթան, որ Սելենկիացւոց դէմ յաջողութեամբ

278. Յուղա Մակարէ ի՞նչ ըրաւ ննջեցեալ զինուորներուն հոգւոյն համար :

279. Յուղա Մակարէ ո՞ւր մեռաւ :

շարունակեց պտտերազմը։ Տրիփոն զի՞նքը  
բռնեց և վերջը սպանեց։

280. Յուղա Մակաբէի մեծ եղբայրնե-  
րէն մին Շմաւոն Յովստանի տեղ լնաթը-  
ռեցաւ վերին հրամանատար և միանգա-  
մայն քահանայապետ։ Ժողովուրդը՝ իր տա-  
րած յաղթութեանցը համար 'ի նշան երախ-  
տագիտութեան ուղեց, որ ինքը ինչպէս  
նաև իր սերունդը այս առանձնաշնորհումը  
վայելէ, մինչև որ երեւնայ հաւատարիմ և  
ճշմարիտ մարգարէ մը։ Այսպէս հիմնուեցաւ  
իսմոնեան հարստութիւնը։ Այս ժամանա-  
կամիջոցին մէջ Հրեաները դաշինք կնքեցին  
Հոռվմայեցոց հետ։

281. Շմաւոնէն վերջը իշխանութիւնը  
Մակաբեան ցեղէն քանի մը յաջողակ և  
կարող անձանց և քանի մը անգութ և  
վայրագ մարդոց ձեռքն անցաւ, մինչև որ  
իրեն դաշնակից Հոռվմայեցիք եկան և Հր-  
բէաստոնը բոլորովին հարկատու ըրին իրենց։

280. Շմաւոնի հրաժանատարութեան ատեն Ի՞՞  
մասնաւոր դէպքը տեղի ունեցաւ։

281. Մակաբայեցւոց իշխանութիւնը Ի՞՞ը կոր-  
ծանեցաւ եւ ի՞նչ տեղի ունեցաւ Հրէաստանի մէջ։

### ԳԼՈՒԽ ՆԷ.

#### ՀՐՈՈՄԱՑԵՑԻՔ ՀՐԷԱՍՏԱՆԻ ՄԷՋ

282. Հռովմայեցի զօրավարներէն Պոմ-  
պէոս (63ին Ն. քան զՔս.) օգնութեան հաս-  
նելու շարժառիթով Հրէաստան եկաւ, բայց  
վերջը երուսաղէմը գրաւեց և Հռովմի հար-  
կատու ըրաւ։

283. Հերովդէս (37ին Ն. զՔս.) Հրէաս-  
տանը Հռովմայեցի Օգոստոս կայսրէն գնե-  
լով «Թագաւոր Հրէից» տիտղոսը միայն ա-  
ռաւ, քանի որ Հրէաստան Հռովմայեցւոց  
կայսրութեան մաս կը կազմէր։ Այս ատեն.  
ները իրականացաւ Յակոբ նահապետին  
մարգարէտի ութիւնը։ «Գաւազանը Յուդայէն  
չպիաի բառնայ մինչև որ գայ այն, որ պի-  
տի զրկուի»։ Առաջին անգամ ըլլալով օտա-  
րազգի մը «Թագաւոր Հրէից» անունը կ'առ-  
նէր։ Մհաման ուրեմն երեւնալու վրայ էր։

284. Հերովդէս թագաւորութիւնը հաս-  
տատելու և ժողովուրդը սիրաշահելու համար

282. Հռովմայեցիք Ի՞՞ը տիրեցին Հրէաստանի  
վրայ։

283. Հերովդէս ի՞նչ եղանակաւ Հրէաստանի  
թագաւոր կանչուեցաւ։

284. Հերովդէս ի՞նչպէս վարուեցաւ Հրէից հետ

տաճարն ընդարձակեց, դուռները պարիսպներ նորոգեց: Տէրն մեր Յիսուս Քրիստոս այս վերանորոգուած տաճարը ներկայացաւ և կատարեց իր հրապարակային կենացը գործերուն մեծ մասը:

285. Հերովդէս անգութ և արիւնարբութագաւոր մը եղաւ: Իր ընտանեաց ամենէն մօտ անդամներէն շատերը մեոցնել տուաւ, նմանապէս ուրիշ մարդիկ ալ: Ինքը հրամայեց նաև Բեթղեհէմի անմեղ մանկանց կոտորածը: Ծանրացաւ սակայն Աստուծոյ ձեռքը իր վրայ եւս: Այս վայրագ հրամանէն քիչ եաքը մեռաւ:

### ԳԼՈՒԽ ՄՊ.

#### ԱՅԼ ԵԽ ԱՅԼՔ

286. Հըեալք Մեսիայի գալուստը պատրաստելու համար Աստուծոյ ընտրեալ ժողովուրդն եղան: Աստուած ճշմարտապէս իրենց Տէրն էր: Աստուած զիրենք արդարութեամբ պատժած ժամանակն իսկ երբեք զիրենք

285. Հերովդէս ի՞նչպիսի թագաւոր եղաւ:

286. Ո՞րն է Հըեալք պաշտօնը Յիսուսի Քրիստոսի գալստենէ առաջ:

Հքեց բոլորովին, միշտ ցցուց իր բարութիւնը: Հըեալք զանազան նեղութիւններ, ձախողութիւններ ունեցան, բայց իրենցմէ շատ բազմաթիւ, շատ զօրաւոր եղող և զիրենք նուածող եզիվտացի, Ասորեստանցի, Բաբելոնացի, Պարսկի, Մակեդոնացի, Սելիկիացի... և ուրիշ ազգեր անցան անհետացան, իրենք սակայն մնացին միշտ կանգուն: Այլ և այլ տիրապետութեանց և գերութեանց հետեւանօք տարածուեցան զրեթէ ընդհանուր աշխարհիք: Այս ալ նըպաստած է, որ իրենց սեփականութիւնն եղող Սուրբ Գրոց պարունակած Մեսիայի վերաբերեալ խոստումները, մարգարեւթիւնները և խորհրդաւոր նշանները տարածուին ամէն կողմ և ամէն ազգաց մէջ:

287. 1. Մեր նախածնողաց եղած զրխաւոր խոստումն է, ոկին մը պիտի ջախջախէ օձին գլուխը»: = Անարատ Յզութիւն և Աստուածամայրութիւն:

2. Արրահամի, Խամակի, Յակոբի եղած զիխաւոր խոստումն է. «Քու սերունդիկ չնորհիւ օրհնեալ պիտի ըլլան երկրի բոլոր տղագերը»: = Յիսուս Քրիստոս, Փրկիչ աշխարհիւ

287. Ո՞րս սք են Մեսիայի նկատմամբ Աստուծոյ գլխաւոր խոստումները:

# ՑԱՆԿ

ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ

<b>ԵՐՉՅԱՆ Ս.Ռ.Ս.ՁԻՆ. — Ա.Յ.ԽԱՐԵՒՄԱ ԱՊԵՂ-</b>	5
ծՈՎՄԵԿ մինչեւ ՉՐԵՊԵԼԻ	7
Գլ. Ա. Աշխարհիս ստեղծումը . . . . .	7
Գլ. Բ. Մարգուս ստեղծումը եւ անկումը . . . . .	8
Գլ. Գ. Երկրաւոր դրախտը . . . . .	9
Գլ. Դ. Արամ եւ Եւայի անկումը եւ դրախտէն արտաքումը . . . . .	11
Գլ. Ե. Կայէն եւ Արէլ . . . . .	14
Գլ. Զ. Այլ եւ այլը. նահապետները . . . . .	16
<b>ԵՐՉՅԱՆ ԵՐՐԱՌՈՌԴ. — ՉՐԵՊԵԼԻ</b> մինչեւ Արքահամ . . . . .	18
Գլ. Է. Մարդոց ապականութիւնը եւ տապանին շինութիւնը . . . . .	18
Գլ. Ը. Նոյի որդիքը . . . . .	21
Գլ. Թ. Այլ եւ այլը. Բարեկոնի աշխարհակը . . . . .	22
<b>ԵՐՉՅԱՆ ԵՐՐԱՌՈՌԴ. — Ա.Յ.ԽԱՐԵՒՄԱ մինչեւ Մովսէս.</b>	24
Գլ. Ժ. Արքահամ . . . . .	24
Գլ. ԺԱ. Սոզոմ եւ Գոմորի կործանումը . . . . .	27
Գլ. ԺԲ. Խաճակի զոհը . . . . .	29
Գլ. ԺԴ. Խաճակի ամուսնութիւնը . . . . .	31
Գլ. ԺԵ. Եսաւ եւ Յակոբ . . . . .	33
Գլ. ԺԵ. Յակոբ . . . . .	35
Գլ. ԺԶ. Յովսէփ . . . . .	39
Գլ. ԺԷ. Յովսէփի փառքը . . . . .	42
Գլ. ԺԸ. Յովսէփի եղբայրներն եւ հայրը Եղիա- տոսի մէջ . . . . .	45
Գլ. ԺԹ. Այլ եւ այլը. Յովսէփանեի . . . . .	52
<b>ԵՐՉՅԱՆ ՇՈՐԱՌՈՌԴ. — ՄՈՎՍԵՍԻ</b> մինչեւ Պատառաները . . . . .	56
Գլ. Ի. Խորայելացիք Եղիատոսի մէջ եւ Մովսէս Մովսէսի ծնունդը եւ Աստուծմէ Կոչումը	56

Գլ. Ի. Եղիատոսի տասը հարուածները եւ Խո- րայելացւոց մելնումը . . . . .	60
Գլ. Ի. Կարմիր ծովէն անցը . . . . .	63
Գլ. Ի. Խորայելացիք անապատին մէջ . . . . .	65
Գլ. Ի. Տասնարաննեայ պստուիրանը եւ ա- նոր յարակից պարագաները . . . . .	67
Գլ. Ի. Տաղաւարը. Տապանակ ուխտին. Ղեւ- տացիները . . . . .	70
Գլ. Ի. Անապատին մէջ Խորայելացւոց պատա- հած այլ եւ այլ դէպքերը . . . . .	72
Գլ. Ի. Ենուու . . . . .	77
<b>ԵՐՉՅԱՆ ՀԻՆԳԵՎՐՈՌԴ. — Պատառաներէն</b> մինչեւ բազաւորները . . . . .	80
Գլ. Ի. Քաղէբ. Գոգոնիէլ Աւոզզ, Դերովա, Բարակ . . . . .	80
Գլ. Ի. Գէդէոն, Արիմելէբ, Յեփթայէ . . . . .	82
Գլ. Լ. Սամոն . . . . .	85
Գլ. Լ. Հեղի եւ Սամուէլ . . . . .	87
Գլ. Լ. Այլ եւ այլը. Նոոնի եւ Հոռոթ . . . . .	90
<b>ԵՐՉՅԱՆ ՎԵՆՑԵՐՈՌԴ. — Թագաւորարիան</b> սկիզբէն մինչեւ բազաւորնեան Երկուէի բաժանումը . . . . .	93
Գլ. Լ. Սաւուզ առաջին թագաւոր Խորայելաց. 93	
Գլ. Լ. Դաւիթ թագաւոր . . . . .	100
Գլ. Լ. Ս. Սաղմոն . . . . .	106
<b>ԵՐՉՅԱՆ ԵՐԹՆԵՐՈՌԴ. — Թագաւորու- թեան Երկուէի բաժանումէն մինչեւ Բարեկանի գերութիւնը . . . . .</b>	112
Գլ. Լ. Թագաւորութեան բաժանումը . . . . .	112
Գլ. Լ. Խորայելի թագաւորութիւնը . . . . .	113
Գլ. Լ. Այլ եւ այլը. Եղիա, Եղիաէ, Յովնան .	116
Գլ. Լ. Յուդայի թագաւորութիւնը . . . . .	120
Գլ. Ի. Ռորովամ, Արիա, Յովսէփատ	122

ԳԼ. ԽԱ.	Յովրամէն մինչեւ Մանասէ	124
ԳԼ. ԽԲ.	Յուղիթ	128
ԳԼ. ԽԴ.	Ալոնէն մինչեւ Բարելոնի գիրութիւնը	132
ԳԼ. ԽԻ.	Այլ եւ այլը, եայի մարզարէն	134
<b>ԵՐՉԱՆ ԱԽԹԵՐՈՌԴ.</b>	<b>Նինուէի և Շա-</b>	
	<b>րելոնի գերուքեան տահուան հանի</b>	
	<b>մը նօանակելի դեպիերը</b>	136
ԳԼ. ԽԵ.	Նինուէի գիրութիւնը	136
ԳԼ. ԽԶ.	Տավրիթ.	138
ԳԼ. ԽԷ.	Բարելոնի գիրութիւնը	242
ԳԼ. ԽԸ.	Եղեկուէ և Երեմիա մարզարէները	143
ԳԼ. ԽԹ.	Դանիէլ մարզարէ	146
ԳԼ. ԽԸ.	Այլ եւ այլը	152
<b>ԵՐՉԱՆ ԵՆԴԵՐՈՌԴ.</b>	<b>Պերուբան վեր-</b>	
	<b>ջեն մինչեւ Մեսիայի գալուսար</b>	153
ԳԼ. ԾԱ.	Բարելոնի գիրութեան վերջը եւ Կիւ-	
	րոսի հրավարտակը.	153
ԳԼ. ԾԲ.	Տաճ սրին վերալանգնումը եւ Երուզա-	
	ղեմի վերաշինութիւնը	155
ԳԼ. ԾԳ.	Եսթերը.	156
ԳԼ. ԾԴ.	Մեծն աղէքսանդր, իր յաջորդները եւ	
	Հրիայը	160
ԳԼ. ԾԵ.	Սելեկիացիք եւ Հրեայը	162
ԳԼ. ԾԶ.	Անտիոքոս Եպիփանէս և Մակրայից.	165
ԳԼ. ԾԷ.	Հռովմայեցիթ Հրէաստանի մէջ.	169
ԳԼ. ԾԸ.	Այլ եւ այլը.	171

## ՀԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

b h

ՕՐԵԳՈՆԻ ՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՅՐ Յ. Մ. Ք. / ՅԻՍՈՒԽԻ ԸՆԿԵՐՈՒԹԵՆՔՆ

ԴՐԱՄ

1.	Աղօթագիրք եւ համառօտ մեկնութիւն Քրիստոնէական Կրօնի	30
2.	Նոյնը Թուրքեցն, բայց հայատառ	35
3.	Ուրիշ աղօթագիրք մը Թուրքեցն; բայց հայերէն մեծ տառերով	40
4.	Խորհուրդ Սուրբ Պատարագի գրաբար եւ աշխարհաբար	15
5.	Պատի առ Անարատ Յլացեալ Աստուածա- մայր	10
6.	Արիս Մարիամեան	10
7.	Արիս Սուրբ Սրբին Յիսուսի	10
8.	Գոհութիւն 'ի պատիւ Ս. Սրբին Յիսուսի	10
9.	Բնդհանուր Քրիստոնէական Վարդապե- տութիւն	25
10.	Համառօտ Քրիստոնէական Վարդապե- տութիւն	10
11.	Նոյնը Թուրքեցն, բայց հայատառ	10
12.	Ա. Գրոյ Պատմ. Ա. Մաս, Հին Կտակարան	30
13.	Ս. Գրոյ Պատմ. Բ. Մաս, Խոր Կտակարան	35
14.	Անարատ Յլութիւն եւ Հայաստանեայց Եկեղեցին	10
15.	Հոգեւոր Փօքրիկ գանձ	3

16. Համառօտ Քրիստոնէական Վարդապետութիւն Թուրքերէն, բայց Արաբերէն տառերով	25
17. Հմառօտ Քրիստոնէական Վարդապետութիւն պարզ Թուրքերէնով եւ նոր Թուրքերէն տառերով	15
18. Աղօթագիրք պարզ Թուրքերէնով եւ նոր Թուրքերէն տառերով	30
Կիսալաթ կազմի համար յաւելում դաշեկան Մեծաքանակ գնողին արտակարգ զեղչ	5

Կեդրոնատեղին է.

Յիսուսեան Հարց Եկեղեցին.  
Փողոց Սարայարգասը թիւ 11/15  
Աւազփաշա

ADRESSE:

Pères Jésuites

Rue Sarayarkası No. 11/15

Ayazpaşa

İSTANBUL

ՄԱՀԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ



MAL040389

